

1800

?

891.99

W - 23

891.99

24 MAY 2005

397
ELOS

4-23

ԳՐԵԿՈՒՆԻ Ա. Ա. ԶԵՂՈՒԽԻՆԻ

19 NOV 2010

ՅԵՂԻՍ ԵՐԿՈՒԽ ՔԸ



1827x

«ՀԱՅԿ ՏՊԱՐԱՆ»
ՆԻԽ ԵՈՐՔ
1916

- 01. 2013

2005 YAM AS

18519

319

Զ Օ Ւ

Բոլոր անոնց՝ որոնք հայրենասիրութեան
ու վրէժինդըրութեան սրբազն կայծը գրին
գերութեան անարդ լուծին տակ տառապող
սրտերու խորը, անոնց՝ որոնք ինկան ահաւոր
ու անհաւասար կոիւներու մէջ՝ վրէժի բարձ-
րադոչ ազաղակներով ցեղին նուիրական ու
դարաւոր աւանդը՝ սրբազն վրէժը՝ մեզ կտա-
կելով եւ բոլոր անոնց՝ որոնք ուխտած են ին-
կող հերոսներու արիւնի ճամբէն քալել անհող-
դողդ եւ վճռական, մինչեւ վերջնական յաղ-
թանակը:

ՀԵՂԻՆԱԿ

(3110 - 39)

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

«Պ Ա Հ Ա Կ»

ԿԻՍԱՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Աղբային, Գրական և Քաղաքական

Պաշտօնաթերթ Վեր. Հնչ. Կուսակցութեան

Ամերիկայի Շրջանակին

Լոյս կը տեսնայ Երեքտարքի եւ Ռոբար օրերը:

Առանձին համարին գինը՝ 2 սէնթ
Տարեկան Բաժնեգինն է՝ \$2.00
Վեցամսեալ 1.00
Արտասահման 2.50

“BAHAG” PUBLISHING CO.

814 Old South Building

Boston, Mass.

Telephone Main 2595

Մօտ ատենէն լուս պիտի տեսնան Տիար Մ. Սվագ-
լիի «ՆՈԹԵՐ ԵՒ ՏՊԱԽՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ» դրքուկը,
նոր լոդուածներով ճոխացուած:

Ողբացեալ Մ. Շահինեանի (Սարուրդի) «ՆՈԹԱ-
ՎԵՓԵՐ»ը որ այնքան համով հոտով կարդացուեցան
Ամերկահայութեան կողմէ: Բաժանորդագրութիւնը պի-
տի բացուի մասնաւոր լալտարարութեամբ ճը Ամերի-
կահայ մամուլին մէջ:

«ՊԱՀԱԿԻ ՕՐԱՑՈՅՑ»ը, աղբայնական գործիչնե-
րու կապիտան Ճ. Զանգալեանի եւ երկրի Վեր. Հնչ.
Մարտիկ Խումբերու խմբանկարով զարդարուած: Ա-
ռաջին գեղարուեստական օրացուցը պիտի ըլլայ, Ամե-
րիկայի տարեգրութեան մէջ:

ԳՐԱՄԵԴԱՆԻԴ ԶԱՐԴԻ

Հայ Աղբային Զինուորական Խորհուրդի կողմէ բո-
լոր զինուորական խումբերու խմբանկարներով ու Հայ
եւ օտար նշանաւոր զինուորականներու առանձին նը-
կարներով զարդարուած գեղեցիկ ԱԼՊՈՄ ճը պիտի հը-
րատարկուի մօտ ատենէն:

— ՓՈԽԱՆ ՎՐԻՊԱԿԻ —

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Հերոսուհին	42
7	
Խելագարուած Մօր մը Սրբազան Կտակը	21
21	
Օգնութիւն	43
43	
Երազ մը	49
49	

Գրքոյինս հրատարակութեան պահուն, 1916
Նոյեմբերին, ստիպուած էի կուսակցական գործե-
րով կովկաս մեկնիլ, որու պատճառաւ ալ անկարելի
եղաւ պէտք եղած խնամքը տանիլ այս հրատարա-
կութեան, եւ բացակայութեանս իբր հետեւանք,
գրաշահի քէ սրբազիչի անհոգութեան պատ-
ճառաւ շատ մը տառախալներ, անսեղի կէտադր-
քութիւններ, քերականական սխալներ եւ նոյնիսկ
բառերու այլանդակումներ գործուած են, օրինակ —
էջ 30, վերէն վար 5-րդ տող «օտարամուտ համաշ-
խարհային»ը պէտք է ըլլայ, օտարամուտ ընկերվա-
րական՝ եւ այսպէս:

Անհնար ըլլալով այս վրիպումներու ուղղում-
ները ընել, եւ մանաւանդ այս հրատարակութենէն
հազիւ հարիւր օրինակ մնացած ըլլալով, պարտք
համարեցի այս բացատրութիւնները տալ, երկրորդ
տպագրութեան ատեն, որ արդէն պահանջ կայ.
պէտք եղած խնամքը տանելու պայմաններ:

Ն. ԱԶԳՈՒՆԻ

1920, Յունուար 6.

ՊՕՍԹԸՆ

ՀԵՐՈՍՈՒՇԻՆ

«Այսքան չարիք, թէ մոռանան մեր որդիիք,
Թող ողջ աօխարի Հային կարդայ նախատինք»:
Ա. ԱՀԱՐՈՆԵԱՆ

Բարձր լեռան մը ստորոտը, խիտ ճացառներու մէջ
կին մը՝ կիսարաց աչքերով ու կըծկուած վիճակով կը
քնանար: Չուառականը՝ զինք հալածող բորենիներէն
խուսափելու համար, ստիպուած էր գիշերները մի-
այն քալել, բայց ալ աչնչափ հոգնած էր որ՝ այդ գի-
շեր այգալուսէն քանի մը ժամ առաջ, իւր հալածակա-
նի ապաւենը հոս գտած էր:

Երկու երկար գիշերներ՝ անօթի ու սոված վիճա-
կով, վախով եւ գողով համակուած քալած էր, քա-
լած մինչեւ որ՝ իր հոգնարեկ ոտքերը կըտած ու ալ
քալելու անկարող, եկած ու ապաստանած էր այդ մա-
ցառներուն մէջ: Զարաչար լոգնութիւնը իւր անօթու-
թիւնը մոռցնել տուած էր, ու ինք գիշերուայ անա
կընկալներու վախին տակ, դողացող սրտով ինք-
զինք լանձնած էր ամենակարողի պաշտպանութեան...:

Պարապին մէջ սուրացող հրացանի մը գնդակին
գոռումը՝ ընդուստ արթնցուցած էր զինք ու ինք, աջ
ձեռքը մէջքը կապած ատրճանակին վրայ դրած, սո-
ղալով՝ բարախուն սրտով եւ շուարած աչքերով՝ ս-
կած էր չորս կողմը նայիլ:

Սարսափելի ու թանձր մովթին պատճառաւ, կարելի չէր քայլ մը հեռունը տեսնալ, որով ստիպուեցաւ երկու ձեռքերուն վրայ սողալով, մացառներէն դուրս ելնել, ու փոքր հողաթումբի մը ետեւ ապաստանիլ:

Խիտ ու սեւ ամպերը՝ երկնակամարը պատաժ էին եւ տեղատարափ անձրեւ մը անխուսափելի էր, բայց այս տագնապալի վիճակը երկար չտեւեց եւ ահա այդը՝ հորիզոնին վրայ իւր բոլորածեւ կամարը պարզեց։ Հետպհետէ իրերը իրենց խական ձեւով տեսանելի ըլլալու աստիճան լուսացաւ։ Քանի մը հրացանի պայթումներու իրարու յաջորդեցին ու կինը իւր ամրող ուշադրութիւնը դէպի այն կողմը դարցուց, ուրկէ այդ հրացանի պայթումները կը լսուէին ու շատ հեռուն նշարեց սեւ զանդուած մը՝ որը շարժուն վիճակի մէջ էր եւ հասկցաւ ինչ ըլլալը։ Քիւրտեր էին անոնք, որոնք կամ աւարէ կը դառնալին եւ կամ թշնամին պարապած՝ ետ կը փախչէին. այս վերջինը աւելի հաւանական էր, որովհետեւ այդ մօտակալքը ոչ մի անաւեր գիւղ կար, բոլորն ալ վառուած էին անխնալ։ Փախըստական կինը այս բանը հասկցաւ այն ատեն երբ բացորչապէս տեսաւ թէ՝ ատոնք կանոնաւորապէս չէին քալեր, այլ մասերու բաժնուած, խուճապով մը կը փախչէին ու սահմանադիմին մօտեցած ըլլալու մը տածումը իւր դէմքին վրայ ժափտ մը եւ վշտալի սըրտին մէջ լոյս մը ձգեցին։ Բայց այս առժամանակեայ ուրախութիւնը երկար չտեւեց, երբ յանկարծ անձունի խօսութուութի մը ձանը ականջին հասաւ։ Հետզհետէ ոտքերու դըփրատոցի ձաները մօտեցան ու կինը՝ անակնկալ պաշարումի մը սարսափին տակ, նշարեց քանի մը քիւրտեր որոնք՝ արագ արագ իւր կողմը կուգային։ Նախ այնպէս ենթադրեց թէ՝ ատոնք կանխաւ

զինք տեսած էին եւ անմիջապէս ձեռքին ատրճանակը քարի մը վրայ տեղաւորցնելով, ինքնապաշտպանութեան դիրք բռնեց, բայց իւր այդ վախն ու կասկածը շուտով փարատեցան, երբ քիւրտերը իւր դիրքին քանի մը քայլ հազիւ մնացած, իրենց ճամբան շեղեցին եւ հապճեակ քայլերով հեռացան գացին։

Փախստական կինը՝ իւր դիրքին անապահովութիւնը տեսնելով, մանաւանդ փէշ վար դիշերուաւ իւր պառկած տեղը ճամբուն վրայ ըլլալով, հոտ կարելի չէր ցերեկ ատեն ապաստանիլ, որոշեց աւելի ապահով տեղ մը երթալ թշնամիներու խուզարկու աշքերէն խուսափելու համար։ Ո՞ւր երթար լոյս ցերեկով, չէ՞ որ շարժուն ամենափոքրիկ էսկի մը իսկ այդ լերկ սարերուն վրայ, կարելի էր նշարուուկի թշնամիներէն։ Ամէն վտանգ աշքը առնելով, ճիկ մը ըրաւ կանգնելու համար, բայց երկու օրուայ անօթութիւնը իւր վրայ ոչդ չէին ձգած, անկարելի էր այդ վիճակով քանի մը ժամ թափառի սարերու ու ձորերու վրայ, ապաստան մը գտնելու լոյսով ու ակամայ ստիպուեցաւ քանի մը ժամ սպասել այդ դիրքին մէջ, մինչեւ որ՝ հալածուող քիւրտերը անտեսանելի ըլլալին եւ անկէ վերջ միայն իւր անբաղդ գըլխուն ճարը նաէլը։

Քանի վայրկեանները կը սահէին, այնքան խեղճ կնոջ անօթութիւնը կը սաստկանար եւ անօթութիւնէ առաջ եկած գլխու պտուտը, աշքերու լոյսը կը մարեցնէր որ՝ վերջ ի վերջոյ նուազումը անխուսափելի դարցուց ու թշուառական կինը, անպատճապար ու անօդնական նստած տեղը նուազեցաւ . . .

Տեղատարափի անձրեւը սկսած էր տեղալ եւ թրջել լեռ ու ձոր։ Անձրեւի զովացուցիչ ազդեցութեան տակ, նուազած կինը սթափեցաւ ու զողացող ձեռքը տոթակեզ ճակտին տանելով զգաց այն՝ պադ

սարսուռը որ իւր ոսկորներուն մէջ կը մաղուէր։
 Պէտք էր ելլալ ացդ տեղէն ու քարի մը՝ տակ
 կամ խոռոշի մը մէջ ապաստանիլ, արդէն անձրեւը
 իւր պատառուտած հագուստները խըսմեցնելով, մին-
 չեւ մարմինը թափանձած էր։ Այս վիճակին մէջ վը-
 տանդն ու մահը աչքը առնելով ելաւ կանդնեցաւ ու
 սկսաւ քալել։ Երկու ժամ ամբողջ խելառ թափառումնե-
 րէ վերջ քարայր մը նշանաբեց ու սկսաւ քայլերը ացդ կող-
 մը ուղղել։ Անօթութիւնը, լոգնութիւնը, վախն ու
 թրջիլը տենդ չառաջացուցած էին խեղճ կնոջ վրայ, այն-
 պէս որ՝ ծինչեւ քարայրը հասնիլը իւր վրայ ոչ խելք մը-
 նացած էր եւ ոչ ալ ոչդ ու երբ ճանկուտուելով քարայրէն
 ներս մտաւ, առանց չուրջը նայելու, կոնակը քարին
 կոթնցուց ու ացդպէս մնաց քանի մը վայրկեան, երբ
 չանկարծ անսովոր տաքութիւն մը գդաց ձեռքին մէջ,
 եւ աչքը բանալով տեսաւ թէ՝ ձեռքը մխացող կրակին
 մէջ ինկած էր։ Այդ պահուն, վախի ոչ մի կասկած իր
 սրտին մէջ տեղ չունէին, ինքը մսած էր եւ ուրեմն
 պէտք էր տաքնալ, ուստի փոքրիկ փայտի կտոր մը
 գետնէն վերցնելով սկսաւ կրակը խառնել եւ ձեռքերն ու
 սոքերն տաքնել։

Երբ բաւական տաքցուց իւր մարմինը ու չորցուց
 հագուստները, թուլութիւն մը եկաւ վրան, ու իւր
 մարած աչքերը անթարթ՝ քարայրին մութ անկիւնը
 չառած, բաւական ատեն մնաց ացդ վիճակին մէջ։ Երբ՝
 պլանզակ ու տարօրինակ բան մը տեսնողի պէս աչ-
 քերը լայն բացուեցան եւ սոսկումի ու վտանգի
 բնագովը լցցուած՝ ձեռքը կուրծքին վրայ պահած
 փոքրիկ դաշոյնին տարաւ ու չունջը բոնած ոտքերու
 րին այն անկիւնը, որտեղ աչքերը չառաջացաւ դէպի քարայ-
 ռալ։

Հոտ թուրք զինուոր մը պառկած գտաւ որ՝ զէն-
 քը երկու ոտքերուն մէջ առած կը քնանար։ Հիւանդ
 էր թէ վիրաւոր, այդ բանը չուզեց գիտնալ կինը, մի-
 այն զիտէր թէ՝ ատիկա վտանգաւոր իժ մ'է, զոր երբ
 արթննաւ, կրնաւ իւր կեանքը վտանգել ու վէսօրէն
 ջիղերը պրկելով, ձեռքի դաշոյնը ուժգնօրէն խրեց զին-
 ուորի կողին, իսկ այս վերջին խոպոտ ձանով մը ա՛
 ա՛ ա՛ ա՛ ա՛ ոռնաց ու հոգին փչեց ։

Կինը հասարակ գործ մը տեսնողի պէս, անհոգու-
 թեամբ դաշոյնը քաշեց մեռնող զինուորի կողին, ուրկէ
 արիւնը շատրուանի պէս կը պոռթկար ու իր ծուէն
 ծուէն եղած գոզնոցով սրբէցն վերջ, երկիւղածու-
 թեամբ համրուեց եւ յաղթականօրէն ու խելառ շար-
 ժումով մը, փալիւտացով դաշոյնը քանի մը անդամ
 օդին մէջ շարժելով, սաստիկ ատելութեամբ մը՝ սպան-
 նած զինուորի դիակին վրայ թքաւ, որը արեան ճապա-
 ղիքներու մէջ կը լողար եւ խօսքը ուղղելով դիակին,
 որպէս թէ կենդանի լինէր, կը տեսնա՞ս իժդ դու՝ որ
 մենք զազաններու դէմ միջոցներու խտրութիւն չենք
 զներ ու չպիտի զնենք իտա այսու, եւ պէտք է գիտնաս
 որ՝ այս սրբազն դաշոյնը երկրորդ անդամն է որ կը
 գործէ, ջարդուած ու անպատուլուած ցեղիս վրէժը
 լուծելով։ Ա՞չ, ելէք ձեր սատկած տեղերէն ու դարձ-
 եալ պլծեցէք հայ կուսերը ու ջարդեցէք մանուկներն ու
 ծերերը, աչա ացդպէս չան սատկա կըլլաք տկար հա-
 մարուած կնոջ մը ձեռքով, եւ դաշոյնը կրկին անդամ
 համրուելով, խնամով պահեց կուրծքին վրայ ու քա-
 րայրէն դուրս նետուելով անսովոր սաստկութեամբ մը
 վազել սկսաւ։ Երբ չնչասպառ վիճակի մէջ բարձր բը-
 լուրի մը գաղաքը հասաւ քաշած տանջանքներէն, տե-
 սած դժոխացին տեսարաններէն ու իւր ցեղակիցներու
 բրդացած եւ նեխած դիակներէն դառնացած ու սար-

սահիած յուսահատութիւն մը եկաւ վրան եւ վէտվէտող առաստ մաղերը փչող քամիին դէմ տարտղնած, ճեռքերը դէպի երկինք բարձրացնելով սկսաւ աղօթել, որ աղօթք մը ըլլալէ աւելի արդար զայրոցթ մըն էր Աստուծու ուղղուած, «Աստուծ իմ դարերով իմ նախահայրէն՝ պաշտուեցար, քու Ս. անունիդ համար, անթիւ ու անհամար գոհէր տուաւ իմ ցեղը, բաց քու արդարութիւնդ ոչ մի տաեն իմ հայրենիքիս վրայ չը տարածուեցաւ, ու մենք՝ մեր հաւատքներուն ու լուսերուն խորտակուիլ տեսանք գառնութեամբ եւ հիմա յուսահատ ու ընկնուած քու արդարութիւնդ չէ որ կը հայցեմ, այլ քու անողոք վրէժինդրութիւնդ։ Որովհետեւ, ացեւս կը հաւատամ թէ՝ երկնքի վրայ արդարութիւնը այնչափ աննշան է ու սահմանափակ եւ երկի վրայ կատարուած գաղանութիւններն ու վայրադութիւնները այնչափ շատ որ երկնից դժոխքը անբաւական է այս աշխարհը պատժելու համար։ Թող ուրեմն ո՞վ ծէր Աստուծ ամբողջ երկինքը դժոխք մը դարձած կործանէ, փճացնէ, մոխիրի վերածէ անմեղներու արիւնով զղփացած սա անբարիչու ու գաղանացած աշ . . . խար . . . հ . . . ը» հազիւ վերջին խօսքը աւարտած էր, երբ սուրացող գնդակ մը գետին տապալեց զայն . . .

* * *

Հայ կամաւորներէն՝ բառաջապահ զինուորներու տասնեակ մը, կնոջ մարմինը խնամով կարմիր Խաչի կառքին մէջ զետեղելով փոխազրեցին դաշտացին հիւանդանոցը, ուր գթութեան քոյրեր ստացած վէրքին նախնական գարմանումները սկսան տանիլ մեծ հոգատարութեամբ։

Կնոջ ստացած վէրքը ծանր հանդամանք մը չունէր, աղ ազդրը վիրաւորուած էր ու կապարը առանց ոս-

կորին վնասելու մսին մէջ խրուած էր։ Արդարեւ քանի մը օր վերջ վիրարուժական գործողութեամբ մը կապարը հանուեցաւ ու վիրաւոր կինը կամաց կամաց լաւանալ սկսաւ։ Օր մը հայ վաշտապետներէն մին, մօտենալով կնոջ նախ որպիսութիւնը հարցուց եւ չ'առու ազնով մը ներողութիւն ինդրեց որ՝ թիւրիմացութեան մը պատճառաւ իր կամաւոր զինուորներէն մին զինք վիրաւորած էր։ Մենք մեր փոքրիկ խումբով բաւական հեռուէն կը քալէինք, կ'ըսէր ան, երբ ձեզ տեսանք լեռան գագաթը, ես հեռագիտակովս սկսայ նաչիլ ու այդ միջոցին էր որ իմ զինուորներէս մին հրացանը պարպեց ու թաւալգլոր գետին փուեց քեզ։ Հրացան արձակող անխոչէն զինուորը թէեւ յանդիմանեցի խոտորէն եւ սակայն եղածը եղած էր ու ևս անմիջապէս խումբովս սուրացի քովդ եւ քեզ հիւանդանոց փոխազրեցի։

Վիրաւոր կինը նմանապէս փոխազրարար իւր խանթակաթ չնորհակալութիւնը յատնեց, ըսելով թէ՝ այդ անխոչէմ համարուած զինուորի զնուակը պատճառ եղած էր իւր ազատութեան թէ՝ ներելի է այն՝ հայրենասէր կամաւորին արարքը որ թիւրիմացութեամբ զինք արձակած էր իւր վրայ եւ վիրաւորած։ Հայ վաշտապետը՝ այս քանի մը վայրկեանի ընտանեկան խօսակցութենէն վերջ հեռացաւ կնոջ քովէն, ուրկէ քանի մը օր վերջն ալ վիրաւոր կինը կովկաս փոխազրուեցաւ ու էջմիածնայ հայկական հիւանդանոցներէն միոյն մէջ բաւական ատեն խնամուելէն չետու ըստ վերին կարդաղըրութեան, որպէս առողջացած դուրս հանուեցաւ հիւանդանոցէն։ Իրաւ է թէ կնոջ վէրքը բոլորովին բուժուած էր սակայն աւելի սարսափելի ախտ մը եկած էր վրան որ՝ վերջի վերջոյ դէպի գերեզման պիտի տանէր զինք։ Տանջալիր չոր հազ մը՝ երբեմն երբեմն մա-

ըեցնելու աստիճանին կը հասցնէր խեղճ կինը եւ սակայն հիւանդանոցին մէջ ոչ ոք ատոր հետեւանքներուն վրայ կը մտածէր, գաղթական էր եւ ուրեմն ... այդ չոր հազը պաղի վերադրած էին որ՝ առժամանակեաչ բնոյթ մը ունենալ կը կարծուէր եւ որ երբ տաքը գար հազը՝ ինքնին պիտի բուժուէր, այդպէս առարկած էր հիւանդանոցի վերակացուն եւ կինը՝ ճամբու դրած։

Խեղճ ու անտիրական կինը՝ երկար ատեն նպաստամատոցներու ու զանազան կօմիտէներու դուռները ափ առնելին լուսահատած ու դառնացած, որոնք էն նուաստացուցիչ միջոցներով հազիւ կտոր մը չոր հաց կուտային, ու երբ՝ վերջնականապէս իր բոլոր խնդրագիրներուն մերժման պատասխանները ստացաւ, որ դպրոցներու կամ որբանոցներու մէջ վարժուէր կամ ծառայողի չնչին պաշտօն մը կը խնդրէր, իւր իսկ աշխատութեամբ չոր հաց մը ուտելու եւ արուեստակեալ մուրացկանութենէ ազատելու համար, լուսահատօրէն գիւղէ գիւղ թափառիլ սկսաւ գործ մը գտնելու սին լոյսով։ Բաց գիւղական ի՞նչ գործ կրնար ընել կին մը՝ որը կմախք մ, էր սոսկ։ Օրերով զրկուած ասլրելու համար ամենատարրական սնունդէն ու գիշերները չոր տախտակին վրայ պառկող հիւանդ կին մը, բնական էր որ կմախք դառնար։

Չոր հազը որ՝ գիշեր ցերեկ կը տանջէր թշուառական կինը, հալ ու մաշ ըրած էին զինք եւ սեւ լայն շրջագիծ մը թողած մարած աչքերուն բոլորտիքը։ Թոքախտաւոր մը ըլլալը ինք եւս հասկցաւ վերջնականապէս եւ որպէսպի իւր վերջին օրերը, կերպով մը գէթ՝ հանգստացնէ իւր ցաւատանջ մարմինը, Օշական գիւղն մէջ բարեսէր պառաւի մը տան դուռը ափ առաւ, ուր արիւն արցունք թափելով ինդրեց որ՝ իւր համար

չուլի կտոր մը եւ ախոռին մէկ անկիւնը քնանալու տեղ մը չնորհէն։

Բարի պառաւը սրտցաւ կարեկցութեամբ մը իր տան լաւագոյն եւ օդաւետ սենեակներէն մին, սիրայօժար տրամադրեց հիւանդ կնոջ եւ ինք սկսաւ անձամբ հոդ տանիլ, գիշեր ցերեկ հսկելով հիւանդին վրայ։

Պառաւը թէեւ գուրդուրոտ հոգատարութիւն մը տարաւ հիւանդին եւ սակայն կնոջ հիւանդութիւնը հետզհետէ ծանր հանգամանք մը ստացաւ ու այդ օրերէն սկսեալ պառաւը հիւանդի սնարին քովէն չի հեռացաւ։ Ցերեկ մը հիւանդը քիչ մը առողջ զգաց ու պառաւի օգնութեամբ ելաւ եւ անկողնուն մէջ նստաւ, որ ատեն պառաւն ալ մի քիչ տնային գործերով սկսաւ պարապիլ, այդ պահուն գուրսը Կովկասահայ երկու կոյք աշուղներ՝ մին Զութակի իսկ միւսը Թառի վրայ մելամաղձու ու թոթուուն երդ մը կը նուագէին։ Հեւանդ կինը ուշադրութեամբ այդ լացնող ու սիրտ բըզքտող նուագը սկսաւ մտիկ ընել եւ սակայն մահացու հազը չէր թողցներ որ՝ այդ տառապանքի երգին իմաստը հասկնար որոշապէս։ Վերջապէս մէծ ու ցաւատանջ ճիգ մը ըրաւ ու քանի մը վայրկեան զսպեց իւր հազը եւ լսեց երգին վերջացող համարը

Կաքիս հետ մէկ տեղ սեւ վիւտը ծծիր,

Հոգուկ մէջ քող նա սեւ վրէժ դառնայ.

Ծլիր, թօյ քաշիր, թօյիդ եւ դուրպան,

Դու լաց մի լինիր, եւ տատ եմ լացեր . . . :

Եւ երկա՛ր ու սրտահատում ա՛հ մը քաշելով, սաստիկ յուզմունքէն վիան իւր փոսացած աչքերը ու սկսաւ դառնապէս լալ ու հեկեկալ, իսկ հազը իւր բոլոր ահաւորութեամբը սաստկացաւ թոքերը դուրս պոռկացնելու աստիճան, որով խեղճ կինը ստիպուեցաւ դարձեալ իւր ծանր գլուխը բարձին դնել ու այդ պա-

Հուն իր անցեալլ բոլոր ուրախութիւններն ու տանջանք-ները, կարօտութիւններն ու վիշտերը մի առ մի պատ-կերանալ իր երւակալութեան առջեւ:

Կ'երեւակայէր դպրոցի ըրջանը որ ուրախ զը-կը յաճախէր, ուր իւր ուսումը յաջողութեամբ աւար-տելէն վերջ, Միացեալի կողմէ գիւղական դպրոցի մը մաքուր ու հրեշտակացին սիրով մը սիրահարած էր աղ-նիւ ու պարկեցա երիտասարդի մը հետ եւ ամուսնա-ձնած էր:

Բայց ատէէ վերջ վշտի ու տառապանքի ծրջանը սկսած էր: Անգութ ու գազան Թիւլուներ, սիրելի ա-մուսինը սպաննած էին, ու ինք ստիպուած էր իւր մէկ հատիկ զաւկին ապլուստը հոգալ: Տարիններու անխոնջ աշխատութեամբ, Խորենին մասնաւոր դաստիարակու-թիւն մը տուած՝ ու երր 18 տարու եղած էր, մեծ չոչ-սերով զայն Ամերիկայ զրկած, ուսումը կատարելա-գործելու եւ իր փափաքին համաձայն բժիշկ մը ըլլա-լու համար: Ինքը մայր մը եղած էր պարտաճանաչ նախանձախնդիր որ ուզած էր իւր սիրասուն զաւ-կին մասնաւոր դաստարակութիւն մը տալ, որ թէ իր թէ իւր տառապեալ Ազգին ու Հայրենիքին օգտակար դանձար: Մէկ տարուայ իւր զաւկի կարօտը քաշելէն վերջ՝ վրայ հասած էր աշխարհասասան պատերազմը իւր բոլոր արհաւերքներով եւ Հայկական տեղահանու-թիւններ ու ջարդերը իր բոլոր սարսափներով: Թուր-քեր, իր սիրելի գիւղին երեւելիները նախ բանտ տա-րած ու յետոյ հոն մէկիկ մէկիկ խեղդած էին, գիւղի բարի քահանան եկեղեցուն առջեւ գլխիվար խաչած եւ լուսն այս գաղանութիւններուն, գիւղին բոլոր գե-

ղեցիկ աղջիկներն ու հարսերը ի մի հաւաքած, հրա-պարակի վրայ, իրենց սիրելիները, իրենց իսկ աչքե-րուն առջեւ խողողած, ուրկէ վերջ, զինուորներ ու թուրք գիւղացիներ աղջիկներն ու հարսերը իրենց մէջ բաժնած էին:

Ինքն ալ ըստ կարգի ու լպիրչ ճաշակի, ծեր հա-զարապետի մը բաժին ինկած էր եւ առաջնորդուելով հազարապետին սենեակը, հոն միայնակ ձգած ու դու-ուը վրան կզպած էին: Արեւնամուտին, տավուլ զուռ-նայի ձայն մը լսած եւ հետաքրքրութեամբ պատուհա-նին մօտեցած էր որուն գոյց փեղկին բարակ ճեղքուած-քէն սարսափով դիտած էր Հայ կոյսերուն մերկանդամ թուրք լիրը զինուորներու կողմէն: Այս ան-պարեցնելը թուրք լիրը զինուորներու կողմէն: Այս ան-պատիւ ու պժգալի տեսարանը իւր սիրով ատելու-թեամբ ու իւր հոգին վրէժիսնդրութեամբ լեցուցած էին:

Այդ սարսափելի տեսարանի պահուն, ջանք մը թա-փած էր պատուհանը բանալու ու յաջողած էր եւ ի վեր-ջոյ կրկին գոցած, ուրկէ վերջ, հազարապետին հա-նոյալի երեւնալու համար իւր մաղերը եւ վրան գլուխն կարգի դրած: Գիշերուայ ուշ տաեն, հազարապետը արբած վիճակով իր քով եկած էր, ու ինք կատարեալ սառնութեամբ մը քանի մը ժամ կեղծ փաղաքչանքներ ու գօմրիւմենտներ ըրած էր հազարապետին, անոր վստահութիւնը շահելու համար եւ երբ վճռական վայրկեանը հասած էր, անմիջապէս իւր կուրծքին վը-րայ պահած փոքրիկ դաշոյնը հազարապետին կուրծքը խրած ու զայն դիտաստ դետին փոելին վերջ, անոր քովի ատրճանակը առնելով ու առանց վայրկեան կոր-սընցնելու, ցերեկուայ բացած պատուհանէն ինքինք դուրս նետած ու փախած էր:

Սարսափելի տանջանքներէ ու արկածներէ վերջ,

(6/10-39)

1038-2001

որու ընթացքին մահացու թոքախտը առած էր, ինք-
զինք Հայ կամաւորներու քով գտած եւ անկէ ալ կով-
կաս փոխադրուած էր, եւ հիմա մահուան անկողնուն
մէջ պառկած, կեանքի վերջին վայրկեաններուն, կա-
րուուը կը քաշէր իր մէկ հատիկ սիրասուն զաւկին, Խո-
րենիկին: Ո՛հ թէ կարենար մի վայրկեան տեսնալ իւր
զաւակը ու իւր տոթակէզ չըթներով, միայն մէկ ան-
դամ համբուրէր անոր մարմարեաչ լայն ճակատը եւ թող
անկէ վերջը փակէր իւր աչքերը եւ կամ գէթ՝ իւր զըր-
կած նամակին պատասխանը ստանար եւ իւր սիրելիին
նամակէն առնէր իւր կարօտը: Անօդուտ բաղձանք, որը
ցնորք մ'էր եւ որուն անկարելի էր հասնիլ ու այս վեր-
ջին մտածումը քանդեց իւր հոգուն վերջին թելեռը եւ
սկսաւ բարձրաձայն ու մահարոցը հազի ընդմիջումնե-
րով հեկեկալ եւ մա՛ցը, մա՛ցը աղաղակել:

Պառաւը հապճեպով իւր ձեռքին դործը ձգեց եւ
ի՞նչ է Ցաւո, — այդպէս կ'անուանէր Հիւանդը — հո-
գուդ զուրպան ի՞նչ ես ուզում: Պուտ մը ջուր մայ-
րիկ. պուտ մը ջուր. պառաւը անմիջապէս դաւաթով
ջուր Հիւանդի չըթներուն մօտեցուց, որը անյազարպ՝
մինչեւ վերջին կաթիլը քամեց: Իսկ բարի ու հեղ պա-
ռաւը, այդ փոքրիկ ժամանակամիջոցին, ուզեց որ՝ իւր
բացակայութիւնը արդարացնէ, ըսելով թէ՝ այդ երե-
կոյ կաղանդի դիշերը ըլլալով ուզած էր մի քիչ պատ-
րաստութիւններ տեսնալ, յաջորդ օրուաչ նոր Տարիի
առթիւ այցելող բարեկամներու համար: Հիւանդը ա-
ղերսարկու ու հրեշտակալին անմեղութեամբ լի ակ-
ճայնով մը, մա՛ցը, մահուան վայրկեաններս մօտ են.
Կը իսկը որ՝ գիւղի քահանան կանչես, որպէս զի իմ
վերջին ու սրբազան կտակս ընեմ...: Պառաւը սար-
սափած այս խօսքերէն, ուզեց միիթարել եւ լոյս ներ-

ընջել թշուառ կնոջ, բայց տեսնելով Հիւանդի՝ անյուս
վիճակը, իւր վերջին պարտքը կատարելու մղումով,
անմիջապէս քահանացին մօտ վազեց ու երբ քահանացին
հետ վերադառցաւ Հիւանդը շատ տաղնապալի վիճակի
մէջ գտաւ: Պառաւը՝ Հոգեւարքացին տանջանքներու
տակ եղող Հիւանդը սթափեցնելու փորձ մը ըրաւ եւ
անոր գլուխը իւր ծունկերուն վրայ դրաւ:

Հիւանդը երբ մի քիչ սթափեցաւ ու տեսաւ քահա-
նան, հա՛յր ըսաւ. կուղեմ որ նոր Տարիի առթիւ իմ
միակ մաղթանքս ու կտակս տղուս հաղորդես որ Ամե-
րիկաց կը գտնուի եւ ձեռքին մէջ ճամթկուած թուղթ մը
քահանացին երկարեց, ըսելով, ասի իմ սիրասուն Խո-
րենիս հասցէն է, մեռնելիս վերջ նամակ մը գրէ ու իմ
կտակս իրեն հաղորդէ: Նոր Տարւոց առթիւ կը մաղթեմ
որ Աստուած իրեն ուժ ու համբերութիւն տաչ, որով
կարենաչ իմ վերջին ու սրբազան կտակս գործադրել,
կարենաչ վերջին ու սրբազան կտակս գործադրել,
իրեն որ՝ երբ օր մը հայրենիք վերադառնաչ, տա-
գրէ իրեն որ՝ երբ օր մը հայրենիք վրէժի լունծի. ես . . . իմ . . .
լո . . . ւ . . . ծ . . . ած ե . . . մ . . .: Այդ հոգեւարքացին ըո-
պէին պառաւին կրտսեր թոռնիկը աղմուկով մը սեն-
եակ վաղեց. մամա՛ Ցաւօին նամակ կայ գոչելով, իսկ
տառապեալ Հիւանդը վերջին անգամ ըլլալով իւր կի-
սաբաց աչքերը տղուն ձեռքը եղած նամակին յառելով,
խեղդուած ա՛հ, մը քաշեց ու յաւիտենապէս փակեց
իւր կարօտակէզ աչքերը, աննմա՛ն Հերուսուկին:

ՎԵՐՁ

ԽԵԼԱԳԱՐՈՒԱԾ ՄՕՐ ՄԸ ՍՐԲԱԶԱՆ ԿՏԱԿԸ

(ԻՐԱԿԱՆ ԿԵԱՆՔԵ)

Զմեռնացին ցուրտ եւ ջինջ առաւօտ մ'էր. ծերուկ պառաւ մը հապճեպ քայլերով կապիտան Զ....նի զօրանոցը մտաւ: Կապիտանը կը սբատրաստուէր դուրս երթալու, երբ զինուոր մը իմաց տուաւ թէ ծերուկ կին մը կուղէ զինք տեսնալ:

Օ՛Փ բացագանչեց կապիտանը, քառասուն անգամ ըսած եմ թէ ծերուկներ դուրսը մի սպասցնէք, քառասուն անգամ կրկնած եմ որ աշդպիսիները, առանց ինձ հարցնելու, անմիջապէս ներս քովս բերէք. գնա՝ իմացուր որ սբատրաստ եմ զինք լսելու:

Քիչ վերջ, արդէն, պառաւը կապիտանին քովնըստած բաներ մը կը խօսէր: Ո՛հ զաւակս, կըսէր պառաւը, չեմ գիտեր թէ ինչէն խենթեցած է, միայն սա դիտեմ որ մեզ համար անտանելի է.ոչ գիշեր ունինք ոչ ցերեկ, ամէն ատեն սարսափելի աղաղակներն ու շըշմեցնող խնդուքները սրտերնիս կտոր կտոր կ'ընեն, խնդրեմ զաւակս որ ճար մը գտնաս եւ ազդ թշուառ կինը մեր գիւղէն հեռացնես, ալլապէս մենք ամենքս ալ կը խելագարուինք:

Լաւ, լաւ, մացրիկ անհոգ եղիր պատասխանեց կապիտանը. վաղն իսկ պէտք եղածը կը կարգադրեմ, բայց ըսէ խնդրեմ, այդ խելագարուած կինը առաջուց չէի՞ք ճանչնար: Ինչպէս չէ, այդ կինը մեր գիւղացի է,

եօթը տարի է որ ամուսինը մեռած է, ունէր երկու մանչ զաւակ, որուն մեծը հինգ տարի առաջ Ամերիկա գնաց, եւ շնորհիւ այդ աղնիւ, աղդասէր ու ծնողասէր տղուն, լաւ եւ երջանիկ վեհանք մը կը վարէր մայրը, որովհետեւ զաւակը միշտ կ'օղնէր իրենց: Վերջերը իր մօր գրած էր թէ մտաղիր է հայրենիք վերապառնալ, անչափելի էր խեղճ մօր ուրախութիւնը, դժբաղդը հարսնցու իսկ պատրաստած էր գաւավին համար եւ սակայն մուրազը փորը մաց խեղճին...:

ԵրբՎանի ասլրիեան կոիւը ծաղեցաւ, մենք մեր գիւղը ձգեցինք եւ վախանք, իսկ այդ կինը իր 9 տարեկան զաւկին հետ մէկուեղ, մեզ հետ չեկաւ ու երրածիսներ վերջ վերապարձանք, տղան չի կար, զինքն աւ խելապարուած գտանք: Հա՛ չմոռնամ ըսելու թէ այդ թշուառ կինը, իր ուսին կապած ծրար մը ունի որ մինչեւ հիմա չենք կրցած գիտնալ թէ ինչ է: Ուեւ բանի համար երբ կը մօտենանք իրեն, թշուառը այնպիսի դիւացին դէմք մը կ'ստանայ ու սուր ճիշ մը կ'արձակէ որ ամէնս ալ կատիպուինք ձգել եւ հեռանալ: Ո՛հ, որդի, կմախք է դարձեր, կմախք, այնչափ որ տանջուեր է խեղճը: Կապիտանը կարեկցական ակնարկ մը ձգեց ծեր կնոջ վրայ եւ խոստացաւ միւս որ անմիջապէս կարգադրել այդ կնոջ խնդիրը եւ մինչեւ դուռ առաջնորդեց պառաւը, որ օրէնութիւններու տարափ մը տեղացուց կապիտանին վրայ:

Երբ պառաւը հեռացաւ, կապիտանը մտածկոտ քայերով ման զալ սկսաւ սենեակին մէջ եւ քանի մը վայրկեան վերջ այն եղրակացութեան եկաւ թէ՝ անպատճառ այդ խելապարը ահուելի դժբախտութեան մը հանդիպած ըլլալու է եւ պէտք է անմիջապէս խնաճքու ձեռքերու լանձնել: Իւր թիկնապահը կանչեց եւ պատուիրեց որ յաջորդ առաւոտ տասը զինուորներ

պատրաստէ իրեն ընկերանալու համար, նմանապէս երթայ կառավարիչէն խնդրել որ քանի մը ժամուաց համար, կառքը իր տրամադրութեան տակ դրուի: Թիկնապահը զինուորական բարեւով մը հասկցուց թէ պատրաստ էր իր հրամանատարին հրամանները ճշգրտորէն կատրելու եւ հեռացաւ:

Ցաջորդ առաւոտ կապիտանը 10 ծիաւոր զինուոր ներու հետ մէկնեցաւ Շ. գիւղը: Անոնց կը հետեւէր պարագ կառք մը: Երբ գիւղը հասան, լուր դրկուեցաւ զիւղի քահանացին թէ կապիտանը կ'ուզէ զինք տեսնել եւ քանի մը վայրկեան վերջ, կապիտանը իւր զինուորներով միասին առաջնորդարան կը գտնուէր:

Շ. գիւղը կիսով չափ այրուած էր թուրքերու ձեռքով եւ սակայն առաջնորդարանը զերծ մնացած էր: Երեւի փորձած էին այրել սակայն քարաշէն ըլլալուն համար չէին յաջողած, արդէն դռան եւ սենեակներու մէջ այրոցքի նշանները կապացուցանէին թէ այդ չէնքը այրելու համար փորձեր կատարուած էին: Առաջնորդարանը կը բաղկանար երեք սենեակներէ, մին հիւրանոց, միւսը ընդարձակ դահլիճ մը իսկ երրորդը խոհանոցի համար գործածելի: Կապիտանը առաջնորդը ած էր հիւրանոցը որուն կահ կարասիքը կը բաղկանար քանի մը կոտրած աթոռներէ եւ խարխլած գրասեղանէ մը: Պատէրուն վրայ մի քանի պատկերները պատուուած էին: Հիւրանոցը ունէր երեք պատուհաններ, երկուքը արեւելեան կողմին վրայ բացուած, իսկ մէկը հարաւացին՝ որ եկեղեցւոց բակը կը նայէր:

Կապիտանը եւ քահանան այս երրորդ պատուհանին առջեւ նստան: Քահանան 65 տարեկան էր, ձիմի պէս սպիտակ մօրուքով, հագած էր հին եւ կարկտուած վերարկու մը, դողդոջուն էր եւ կորաքամակ:

Տէր Յարութիւնը, աշապէս կը կոչուէր քահանան, եւ Կապիտանը դէմ դէմի նստած կը խօսէին խելադար կնոջ փոխադրութեան վրայ: Քահանան կզբուշացնէր Կապիտանը եւ կ'ըսէր թէ սարսափելի է այդ խելադարին հետ գործ ունենալ, պէտք է անպայցման կապել, թէ ոչ կրնաց վտանգաւոր դառնալ: Կէս ժամու չափ խելադար կնոջ վրայ խօսակցելէ ու խորհրդակցելէ վերջ Կապիտանը խօսքի նիւթը փոխելով սկսաւ հարց ու փորձ ընել գիւղացիներու ներկայ վիճակը մասին եւ երբ լիակատար տեղեկութիւններ ստացաւ, Տէր Յարութիւնին հետ միասին առաջնորդարանէն դուրս ելան եւ ուղղուեցան դէպի խելադարին տան կողմը, որոնց կընկերանացին զինուորները: Հազիւ հեռուէն տունը կերեւար եւ ահա լուսեցաւ խենթին քա՞հ քա՞հ խնդարու ձայնը որ վերջը փոխուեցաւ լացի ու պոռչտուքներու:

Կապիտանին ընկերացող զինուորներէն բարձրահասակ երիտասարդ մը, Եղուարդ անունով, զինուորներու մէջ տիրող լուսութիւնը խզեց եւսկասւ իր քոլի ընկերոջ հետ խօսիլ: Հինգ տարի է կ'ըսէր, որ այս գիւղէն հեռացեր էի եւ այսօր բարեբախտութիւնը ունեցաց դարձեալ տեսնալու իմ պաշտելի ծննդավայրս, թէ եւ աւերուած ու քանդուած վիճակի մէջ: Ա՛հ, երկու օրէ ի վեր կ'ըսէր որ Վան եկած եմ եւ կ'ուզէի միջոց մը դրսնելով մէկ մը մեր գիւղը գալու եւ ահա փառք Աստուծոյ այս խենթ կնոջ պատճառաւ ես ալ ձեզի ընկերացաւ ու այս վայրկենիս կը գտնուիմ իմ մանկական ցիշատակներուս եւ պատենական լոլիկներուս վառարանը եղող անուշիկ ծննդավայրիս հողին վրայ:

Բայց, եղայր, կարծես մեր այս գիւղին մէջ ընշատոր էակ չէ մնացեր, ծանօթ գիւղացի մ'ալ չերեւնար որ գէթ մօրս եւ եղօրս մասին տեղեկութիւններ առնեմ: Երեւանի ու Թիֆլիսի բոլոր մեր ծանօթ-

ներուն հարցուցի ծնողքիս մասին եւ ամենն ալ պատասխանեցին թէ լուր չունին, չեն տեսած: Վերջապէս Տէր Յարութիւնին պէտք է հարցնել, ինքը անպայման լուր ունենալու է, բայց պէտք է նախ սա խելադարին խընդիրը կարգադրել, ուրկէ վերջ Կապիտանէն հրաման կ'առնեմ եւ քանի մը օր գիւղը կը մնամ, ծնօղաց վրայ լիակատար տեղեկութիւններ առնելու համար: Ի՞նչ կը խորհիս, ընկեր, Կապիտանը հրաման պիտի տա՞ց արդեօք: Անպայման, այո՛, պատասխանեց ուկնդրող զինւորը, Կապիտանը երբեք չի մերժեր այդ տեսակ բանաւոր խնդիրք մը: Բայց այս ի՞նչ ահռելի ձայն է, Եղուարդ կարծես դժոխքն է որ իւր ահաւորութեամբ այս գիւղը իջած է, ա՛հ, տե՛ս, հիմա ալ սկսաւ խնդալ, կը լսե՞ս Եղուարդ քահ քահին ձայնը: Բայց ի՞նչ է այդ, տօ, ի՞նչու ացդպէս երեսիդ գոյնը գացեր է, ըլլայ թէ տըկար զգաս ինքինքդ:

Ոչինչ ընկեր, պատասխանեց Եղուարդ, ջանալով իւր լուզմունքը թագցնել, մեր տունը տեսաց եւ այդ էր պատճառը որ ուրախսութենէս մարմինս դող մը բռնեց, եւ սակայն Եղուարդ կը խարէր իւր ընկերը: Այդ ահռելի խնդուքներու եւ պոռչտուքներու ձայնը, իւր մըտքին մէջ սեւ գաղափարներ ձգած էին եւ նախազգացումը իրեն կ'ըսէր թէ ահռելի գիւղադրութիւն մը պատճած էր իրենց տան մէջ:

Եղուարդ խորին մտածումի մէջ խորասուզուած կը քալէր, երբ արդէն խելադարին տան առջեւ հասան: Եղուարդ կը տեսնար իրենց տան դուռը և կը լսէր խենթին ձայնը որ իրենց տնէն կուգար, պահ մը միտք ըրաւ անմիջապէս դռնէն ներս նետուիլ եւ սակայն մարմինը այնպէս ուժգնորէն կը դողար որ հազիւ զէնքին կոթնած, ինքինքը ոտքի վրայ պահեց:

Սրտի լուզմունքը այդ աստիճանին հասուցած էին

Եղուարդը, երբ Կաղիտանը՝ չորս զինուորներու հը-
րաման ըրաւ որ՝ խելագարի բնակած տունէն ներս
տանեն եւ խենթը դուրս բերեն։ Բարեբախտաբար, այդ
հրամանը Եղուարդին ուղղուած չէր, թէ ոչ խեղճ ե-
րիտասարդը հազիւ քանի մը քայլ փոխած գետին պիտի
գլորուէր, այնքան սաստիկ կը դողացին խեղճ ու ան-
րազդ երիտասարդին ոտքերը։

Կապիտանը՝ զինուորի մ'ալ հրամայեց որ կառ-
քը դրան մօտ բերեն, որ երբ խելագարը դուրս բեր-
ուի, անմիջապէս մէջը անզաւորեն։ Զինուորը այդ հը-
րամանը կատարելու վրայ էր, երբ խելագարը զին-
ուորներու ձեռքէն պրծելով, ինքզինք տան դռնէն
դուրս նետեց։ Բոլոր զինուորները սարսափով լեցուած
սկսան խելագարի շարժումներուն հետեւիլ։ Խելագարը
կոնակին կապած ունէր ծրար մը, իւր հագուստները
բզքուուած ցնցոտիներ էին եւ կիսամերկ էր մարմինը,
մազերը կապոնիճաղանճ ուսերուն ու դէմքին վրայ տար-
տղնած, երեսը ձեռքերը եւ ոտքերը աղտէն կոշտա-
ցած ու սեւցած, մէկ ձեռքը մազերուն մէջ մխրճած,
խսկ միւսին ալ բոունցքը սեղճած ուղիղ վար կախած
էր։ Աչքերը սովորականէն տարբեր, կարմրած ու դուրս
ցցուած լակնակապիճներէն, խոլորտուն ակնարկ մը
ձգեց չորս կողմը։ Բոլոր զինուորներուն ոտքէն ցգը-
լուին արագօրէն զննեց, վերջը հայեացքը կեդրոնացուց
քահանային վրայ եւ սկսաւ քա՛հ քա՛հ խնդալ։ Եղ-
ուարդ, ապշած անընդհատ ու անթարթ՝ խելագարին
դուրս ինկած աչքերուն մէջ կը նայէր։ Խելագարը իւր
խնդուը լացի փոխելով սկսաւ մօտենալ զինուորնե-
րուն, երբ՝ Եղուարդ չի կրնալով այլեւս ինքզինք զլս-
պել, ձեռքին զէնքը թողուց որ գետին իշնայ եւ երկու
ձեռքերը դէպի խելագարին երկնցնելով խեղդուկ ձայ-
նով սկսաւ մա՛յր մա՛յր աղաղակել։ Խելագարը ցնցուե-

ցաւ, նախ ուզեց բան մը ըսել, ցետոյ սկսաւ նորէն
քա՛հ քա՛հ խնդալ եւ յանկարծակի շարժումով՝ մը աշն-
պիսի ապտակ մը իջեցուց ձեռքները իրեն երկարող Եղ-
ուարդին որ՝ այս վերջինը ուշաթափ գետին ինկաւ։
Տէր Յարութիւնը եւ Կապիտանը վայրկեան մը ապշա-
հար սկսան իրարու երես նայիլ, զինուորները ասդին
անդին կը վազէին ուշաթափ ընկերոջ ջուր բերելու հա-
մար, իսկ խելագարը յաղթական ու սպառնալից, ձեռ-
քերը մազերուն մէջ խոթած ու ակրաները սեղմած,
կանգնած էր Եղուարդի գլխուն վրայ։

Քահանան ու Կապիտանը անմիջապէս մօտեցան
որ Եղուարդը վերցնեն դետնէն, իսկ երկու զինուոր-
ներ զգուշաբար խելագարին երկու կողմը կանգնեցան։
Տէր Յարութիւնը երբ Եղուարդի գէմքը տեսաւ զար-
մացաւ եւ խելագարին մօտենալով, ուժգնօրէն ու բոլոր
ձայնով, թշուառական կին ըսաւ, որդիդ է, քու սի-
րելի ու սկաշտելի Եղուարդդ։ Խելագարը վայրկենական
ուժգին ցնցում մը ունեցաւ եւ սկսաւ մէկ մը քահա-
նային մէկ մը Եղուարդին նայիլ, ի վերջոյ հայեացքը
կեղրոնացնելով Եղուարդին վրայ, կամաց կամաց անոր
վրայ ծուեցաւ։ Բոլորն ալ շոնչերնին բռնած եւ զար-
մացած այս տարօրինակ մէջադէպէն, խելագարի շար-
ժումներուն կը հետեւէին երբ խենթը ահոելի ճիչ մը
արձակեց, ինկաւ Եղուարդի վրայ եւ սկսաւ բարձ-
րածայն հեկեկալ, իսկ Եղուարդ ուշքի եկած եւ մօրը
վիզը փաթտուած միշտ կը համբուրէր, մա՛յր, մա՛յր,
սիրելի մայր աղաղակելով։ Տէր Յարութիւնը ուրախ
գէմքով Կապիտանին կըսէր թէ՛ խելագարին այս վերջին
ուժգին եւ յանկարծական ցնցումը եւ Եղուարդին իւր
մօր առջեւ երենալլ բարերար ազդեցութիւն մը ըրին
խելագարին վրայ, եւ եթէ մէկ քանի շարաթ հոգ եւ
խնամք տարուի՛ կրնանք հաւատալ որ՝ այս կինը կա-

տարելապէս կը բուժուի: Կապիտանը գլխով համամը-
տութեան նշան ըրաւ ծէր չօր եւ հրամալից զինուոր-
ներուն որ՝ կառքը մօտ բերեն: Քիչ վերջ գգուշու-
թեամբ մայր եւ որդի կառքին մէջ տեղաւորցնելէ վերջ
ինք եւս նստաւ կառքին մէջ եւ մեկնեցան վան:

* * *

Երկու շաբաթմեր անցրեր էին ալդ ողբերգական
օրէն, երբ առաւօտ մը սովորականին պէս, կապիտանը
իւր քով կանչեց Եղուարդը եւ մօրը որպիսութիւնը
հարցուց: Եղուարդ յարգանքով բարեւեց եւ պատաս-
խանեց թէ՝ արդէն մայրը առողջացած է շնորհիւ ե-
ղած հոգաստարութեան: Ա՛հ կապիտան, կ'ըսէր Եղ-
ուարդ, ներեցէք որ ձեր առջեւ այսպէս համարձակ կը
խօսիմ, դուք, իմ հայրս, իմ եղբայրս, իմ եւ սիրելի
մայրիկիս ազատիչ հրեշտակն էք, թողէք, շնորհ ըրէք
որ համբուրեմ ձեր ձեռքք: Եւ արտասուախառն աչքե-
րով մօտեցաւ կապիտանին: Մենք՝ կ'ըսէր, երբէք՝ չը
պիտի մոռնանք ձեր երախտիքը այս գուրգուրոս հո-
գատարութեան համար. Եթէ ալդ երկու հրեշտակները՝
գթութեան քոյրերը չըլլացին, թերեւս մայրս երբէք
ալ չառողջանար: Պիչեր ցերեկ այդ սփոփիչ հը-
րեշտակներու ձեռքին տակ՝ մայրս խնամուեցաւ
եւ այս բոլոր հոգատարութեան ակն ու աղբիւրը
դուք էք դուք, սիրելի կապիտան, ու մենք մայր եւ
որդի ձեր այդ անփոխարինելի բարիքին հա-
մար անհունապէս շնորհակալ ենք: Կապիտանը՝ Եղ-
ուարդի ձեռքէն բոնեց եւ վեր վերցուց, երբ՝ այս վեր-
ջինը ծունկի եկած ուրախութեան ու երախտագիտու-
թեան արցունքներ կը թափէր: Եղուարդը նստեցուց իր
քովը եւ մեղմ ձախով մը՝ սիրելի Եղուարդ ըստաւ, այդ-
չափ մի լուղուիր, մենք մեր պարտականութիւնն է որ
կը կատարենք եւ ալդ անուշ պարտականութիւնը մեզ

սորվեցնողներուն պէտք է շնորհակալ ըլլալ որովհե-
տեւ անոնք տարիներով մեզ քարոզեցին, սորվեցու-
ցին եւ իրենց անաղարտ կեանքովը օրինակ ե-
ղան եւ մեզ ուսուցին հայրենասիրութիւնն եւ ազգասի-
րութիւն: Այստ, եթէ անոնք չըլլացին, եթէ այդ մաքուր
ու գաղափարական գործիչները չըլլացին եթէ ոչ բո-
լորը, գէթ ես Ամերիկան մարդագուլանին մէջ ան-
հետացած էի, որովհետեւ ես հազիւ հինգ տարու:
Էի երբ իմ ծնողքս զիս Ամերկայ տարաւ: Փառք եւ
յարգանք անոնց որոնք մեզ առաջնորդեցին աղ-
դաշնական ուղղութեամբ, մեզի սորվեցուցին ճշշ-
մարտութիւնը սիրել, ստութեան ու կեղծիքի գէմ մա-
քառիլ սորվեցուցին եւ ամենէն նշանակելին եղբայրա-
սիրութիւնը մեր սրտերուն վրայ դրոշմեցին: Հայ ազդը
այսօր զգետնուած, ջարդուած, բոլորէն արհամարհ-
ուած եւ անպատուուած է ու մենք պատրաստ ենք նոյն-
իսկ անկարելին փորձել, ցեղը վերակենդանացնելու
համար եւ ատի ամէն աղնիւ ու հայրենասէր հայու
նուիրական պարտականութիւնը պէտք է ըլլայ: Թող ա-
մէն ապրող հայ հետեւի պարտականութեան ձաշնին եւ
տարիներ վերջ դարձեալ կըլլանք այն՝ ինչ որ էինք աս-
կէ առաջ, որովհետեւ յուսահատիլը՝ ապրելէն, կեան-
քէն ձանձրանալու նշան է, եւ ուրեմն կեանքի կոիւէն ու
պայքարէն յաղթուելու ու պարտուելու հոմանիշ՝ որ մեզ
համար կը նշանակէ ջնջուիլ աշխարհի երեսէն: Ո՛չ,
մենք չպիտի յուսահատինք եւ պէտք չէ որ յուսահա-
տինք, եւ սակայն առանց գործի ալ սին յուսերով ինք-
պինքնիս չափուի օրորենք: Պէտք է խոստովանիլ թէ՝
վրոքը, թոյլ եւ անզօր ազդ մ'ենք ներքին եւ եւ ար-
տաքին թշնամիներով ցանցուած, ու վտանգի պարա-
գացին զիրար չհասկցող, իրարու գործեր խանդարող,
եւ ամենէն ահուելին, աշխարհի վրայ նմանը չտեսնուած:

պառակտուած ազգ մը ենք ու այս ամրոջի պատճառը ազգային լայնախորհ դաստիարակութիւնէ դուրի ըլլալիս է: Վերջապէս արեւելքցի ենք, երազող ու երազը իրականութեան հետ շփոթող ժողովուրդ մը, թէ ինչո՞վ պէտք է բացատրել օտարամուս համաշխարհացին վարդապետութիւններու մեր մէջ ալսչափ տարածուիլը: Նա տեսէք, մեզ եղբարութիւն եւ հաւասարութիւն քարոզող գերմանացինները, որոնք ընկերվարական վարդապետութեան ռահվիրանները կը ձեւացնէին ինքոյնքնին, այսօր սակացն, ատոնք՝ մարդ գաղաններ դարձած, լէնկթիմուրներու եւ ձէնկիզ խաններու բարբարոսութիւնները մոռցնել տուին մեզ, իրենց գործած ճիւաղային անդթութիւններով: Ինչե՛ր, ինչե՛ր լսած եմ այդ գարշելիններու մասին, որոնք բարբարոս թուրքին հետ եղբարացած՝ մեզ մոխիրներու վրայ նստեցուցին: Այս ամէնը՝ սիրելի Եղուարդ, պէտք է որ հայը դդաստացնեն, պէտք է որ ապրողներս լետադարձ ակնարկ մը ձեռնք եւ մեր անցեալի սխալներն ու սակագումները ուղղենք: Պէտք է ասկէ ետք Հայը լրջանաց, պաղարիւնութեանք դատել սորվի, խարուսիկ ու փայլուն հեռանկարներով շխարուի, վերջապէս բառին լայն իմաստով լրջանայ: Ի զուր չէ որ նշանաւոր մարդիկ ըսած են՝ պատութիւնը ազգերու հայելին է եւ պէտք է որ ազգեր ոչ թէ երբեմն, այլ միւս այդ հայելիին մէջ նային, աչո՞նայիլ եւ անցեալի դառն սխալները կըրկնելէ զդուշանալ, չկրկնել այն ամենը, որ մեր ազգի գոյութեան համար աղէտաւոր եւ վտանգաւոր կրնան ըլլալ:

Մեր պատճութիւնը անտեսելը ոճիր մ'է: Խորացէլ Օրիի անխոնջ ջանքերը եւ երկար տարիններու մաքառումներն ու Հայկական Դատի համար ըրած բանակցութիւններն եւ արկածախնդրական ժէստերը ուշով ուշով

կարդալին վերջ, Ներսէս Աշտարակեցիի 30,000 կամաւորներու հերոսական դրուագները գոյց ընելու չափ սերտելու ենք, ուր գդացումը եւ խանդավառութիւնը, պաղարիւն դատողութեան եւ լուրջ տրամարանութեան առջեւ կը ջախիջախուին:

Պէտք է այս անցեալ պատճութեան առջեւ, ամէն հայ իր գլուխլ ձեռքերուն մէջ առած լրջօրէն մտածէ մտածէ թէ՝ ի՞նչն էր պատճառը որ Ներսէս Աշտարակեցին մղեց ազգափ զոհողութեան. եւ ի՞նչ եղաւ արդիւնքը . . . :

Սնանկ եւ օդային անիրականալի գաղափարներէ վերջնականապէս պէտք է ձեռք քաշէ Հայը, այլեւս ճառաւելու եւ հակաճառելու պէտք չկաչ, այս պատերազմը մեզ համար շատ մը դասեր ունի իր մէջ, որով կը հաստատուի թէ՝ քսաններորդ դարը գերազանցօրէն Աղդայնականութեան դարն է, թէ՝ համաշխարհացին գաղափարները եւ վարդապետութիւնները երազկոտ մտքերու արտադրած ֆրազներ են միացն եւ մինչեւ այն ատեն որ աշխարհի վրայ ուժեղն ու անուժը գոյութիւն կ'ունենան, այդ գեղեցիկ երազներն ալ կը դատապարտուին յաւիտենապէս երազ մնալու: Եթէ կ'ուգենք որ ասկէ ետք Հայ ցեղի գոյութիւնը շարունակուի, պէտք է հետեւինք աշխարհի բնական օրէնքներուն եւ անժամանակ գործեր չընենք: Նախ յառաջդիմութեան սանդուխին առաջին աստիճանին վրայ զնենք ոտքերնիս եւ վերջը փորձենք երկրորդին եւ երրորդին վրայ բարձրանալ:

Աչդ առաջին աստիճանը որ Հայը իր ոտքը պիտի դնէ, ատիկայ ազգայնականութեան տեղն է, ուր պէտք է հաստատ կենալ, որպէս զի յառաջդիմութեան սանդուխին մինչեւ վերջ բարձրանալու համար չի սակագութիւնք: Եէնքի մը հիմը երբ ամուր եւ հաստատուն կը ուշով

ուաններու վրայ դրուի, այդ շէնքը կրնայ դարերով տոկալ: Միեւնոյնն է նաեւ ազգերու համար: Եթէ կըրցանք այս արհաւերքներէն վերջ ազգային առողջ դաստիարակութեամբ նոր սերունդ մը հասցնել, մեր ազգի գոյութիւնը ապահոված կ'ըլլանք:

Մենք, մեր այս գաղափարներուն ու համոզումներուն ճշմարտութեան կատարելապէս կը հաւատանք, որովհետեւ տարբեր ցեղեր կամ ազգեր իրենց գոյութիւնը պահած եւ տեւականացուցած են միացն ու միայն ազգայնական գաղափարականի իրականացումին աշխատութեամբը, եւ մեր ազգը բացառութիւն չի կրնար կազմել:

Այլ սակայն ամիսոս որ՝ Հայր, անցեալին մէջ չի կրցաւ եւ կամ չուղեց ըմբռնել մեր գաղափարականը, տեսնենք արդեօք՝ ապագան մեղ չսլիտի⁹ խարէ: Ամենէն վերջ, սիրելի Եղուարդ դեռ մեծ վտանգ մը ալ կ'սպառնայ Հայութեան ապագային, ատիկայ պատերազմէն վերջ, Հայկական Հարցի բարւոք լուծուելին եւ չլուծուելին, կախուած է: Եթէ դարձեալ խոստումները սոսկ խոստում մնան, եթէ դարձեալ Հայուն այս կեանքի և նիւթպականի անփոխարինելի զոհողութիւնները բան մը չարժեցուին, եւ մեղ դարձեալ գերութեան կապանքներուն մէջ պահեն, հոգ չէ թէ ինչ ազգի իշխանութեան ներքեւ ըլլանք, այդ միեւնոյնն է, որովհետեւ գերութիւնը գերաւթիւն ըլլալի չդադրիր, ահա այդ ատենն է որ՝ Հայ ցեղի գոյութեան մեծ վտանգ կ'սպառնայ:

Ներկայիս Թրքահայաստանի մէջ Հայ չէ մնացած, եւ կամ մնացածներն ալ այրիներ ու ծերեր են, որոնցմէ չոյս չկայ որ սերունդ արտադրեն, մեր չոյսերը Հայաստանէն դուրս եղող, Հայ գաղութներու վրայ են, իսկ ատոնք ալ այն ատեն միայն երկիր կը վերադառնան, երբ մենք կ'ըլլանք մեր երկրին տէրն ու տիրա-

կանը, այլապէս սա Հայաստան ըսուած աւերակներուն վրայ ոչ ոք կրնայ բնակիլ: Ինչպէս ըսի, եթէ այս անգամ ալ Հայուն թափած թանկագին արխւնը բան մը չի արժէ, մէկ բան միայն կը մնայ ընելու, այն է առաջնորդուիլ իտալական պատմութիւնով եւ նետուիլ յուսահատօրէն վրէծի սրբազն նամքան: 1858 թուականին Ֆէլիքս Ռուսինի անուն խտալացի մը անշաղող մահափորձ մը կատարեց Նարովիոն Գ.ի կեանքին դէմ: Ռուսինիի ատելութիւնը սա մտածումէն յառաջ եկած էր, թէ ինչո՞ւ Նարովիոն՝ այնքան հրապուրիչ խոստումներէ ետք՝ դործնականապէս մէջտեղ չէր գար ու աշակցիր իտալական աղատելու համար Աւստրիական լուծէն: Ու իտալիան աղատելու համար Աւստրիական լուծէն: Ու այսօր իտալական պատմութիւնը կը վկայէ թէ՝ Հայրենասէր Ռուսինիի այդ ատենուաց անծիտ համարւող մահափորձը, ազդած էր Նարովիոնի վրայ, որ վախնալով իտալացի հայրենասէրներէն, թէ կրնան օր մը իւր կեանքը վերցնել, այդ տարուաց մէջ իսկ սկսաւ աշխատիլ ու գործել իտալիոյ ազատութեան համար:

Մեղ Հայերուս համար, պատմութիւնն է որ՝ կը կրկնուի ու պիտի կրկնուի, եթէ սակայն ըմբռնենք վայրկենի լրջութիւնն ու կարեւորութիւնը, և ըստ այնձ շարժինք: Անցնինք դարձեալ իտալական պատմութեան որ մեր ալարուաց իրականութիւնը իր մէջ կը պարփակէ, եւ կը պատկանի կարող դիւանագէտի, ճարպիկ ու խորաթափանց Քաւուրին: 1855 թուականին, Խրիմու պատերազմին վճռական տարին էր, եւ Սեւասթափոլը նուաճելը դաշնակիցներուն համար արժանապատուութեան ինդիր դարձեր էր, ուր ուժի ամենափոքրիկ օգնութիւնը իսկ անգնահատելի արժէք մը կը ներկայացնէր:

Հայրենասէր Քաւուր ըմբռնած էր այդ կէտը եւ երբ իշխանութեան գլուխ անցաւ, իտալական խորհրդ-

դարանին մէջ առաջարկեց որ՝ իտալիան եւս 15,000ի չափ կամաւորական ուժ մը դրկէ Սեւաստիոն, դաշնակիցներուն կողքին կոռւելու համար եւ երկար տատանումներէ ու վարանումներէ վերջ, խորհրդարանը վաւերացուց։ Ու Սարտինիայի 15,000նոց բանակը գընաց և կռուեցաւ Ռուսներուն դէմ, սակայն իրականին մէջ Աւստրիոյ դէմ էր որ կը կռուէր։ Ահա պատմութիւնը, որ կը հաստատէ թէ Քաւուրի պէս մէծ դիւանագէտ մը որչա՞փ նպաստեց իտալիոյ ազատագրումի գործին եւ որ՝ այսօր Քաւուրը՝ այդ հասարակ օրադրողը, իտալիոյ ամենամեծ հերոսն է, ազատութեան Ռահվան։

Մենք եւս այսօր կամաւորներ ունինք եւ սակայն Հայ ազգը հայ Քաւուր մը պի՞տի կրնայ առեղծել, ահա հարցը, որուն պատասխանը ասպագան պիտի տայ եւ Հայ դիւանագէտ համարուղ անձերը պէտք է դէպի անցեալը, դէպի պատմութիւնը ակնարկ մը նետեն եւ ըստ այնմ գործեն, ահա իմ առաջին ու վերջին ըսեմքս . . . :

Կապիտանը կը խօսէր յուզուած եւ գերագոյն ոգեւորութեամբ, իսկ Եղուարդ հմայուած հայրենասէր հրամանատարի կը ուղարկած խօսքերէն, հիացած Կապիտանին կը նայէր, երբ Կապիտանը վերջացուց իր խօսակցութիւնը եւ խօսքը ուղղելով իրեն, դնայ ըսաւ եւ մայրիկիդ բարեւելով ըսէ որ կուղեմ քանի մը վայրկեան իրեն հետ խօսիլ։ Եղուարդ յարգանքով բարեւեց ու հեռացաւ։

* * *

Յաջորդ առաւօտ Եղուարդ՝ Կապիտանը կ'առաջնորդէր իր մօր քով։ Եղուարդի մայրը սեւեր հագած նատած էր աթոռի մը վրայ, երբ իւր որդին Կապիտանին հետ սենեակէն ներս մտաւ։

Նստէ նստէ ըսաւ Կապիտանը, երբ սդաւոր այցին, սովորական յարգանքի մը Համար, կ'ուզէր ուուքի ելլել, մենք քու զաւակներդ ենք, եւ դու մեր մայրը, պէտք չէ որ ձեւակերպութեան համար ինքինքդ անհանգստացնես, դու դեռ Հանգստութեան պէտք ունիս եւ պէտք չէ որ իմ ներկայութիւնս քու անհանգստութեանդ պատճառ գտնայ։ Խեղճ կինը Կապիտանի անկեղծ շեշտերով արտասանած խօսքերէն պէտքուած, թաշկինակը աշտերուն մօտեցուց, երբ արազդուած, թաշկինակը աշտերուն մօտեցուց, երբ գէն արտասուքի կայլակներ սկսած էին հոսիլ։

Կապիտանը մօտեցաւ իրեն եւ մխիթարիչ խօսքերով ամոքել ջանաց վշտահար կնոջ սիրով եւ քովը նըստելով սկսաւ հարց ու փորձ ընել անցեալի վրայ։

Այո, ըսաւ Եղուարդի մայրը, իմ զաւակս մեր մասին շատ բաներ խօսած է եւ ես կը հաւատամ թէ՝ դուք նուիրուած հայրենասէր մէջք եւ ատոր համար ալ սիրոս պիտի բանամ ձեր առջեւ, եւ սկսաւ պատճել։ Վանի ապրիլեան կոռու նախօրեակին, երբ մեր գիւղացիներն դիւղը թողին ու փախան, ես իմ սիրելի Արմենակիս հետ չուզեցի հեռանալ իմ օճախէս, խորհելով թէ՝ Քիւրտեր կամ Թուրքեր մեզի վնաս չեն հասցուներ քանի որ՝ արդէն ես պառաւած եմ եւ տղաս ալ անչափահանս՝ հազիւ 9 տարեկան էր։ Ո՞հ, Կապիտան, այդ անցեալը մտաբերէլ, ամբողջ էութիւնս սարսուով ու սոսկումով կը լեցնէ։ Գիւղացիները գիւղէն մեկնելու դիշերը, սոսկալի երազ մը տեսալ։ Կ'երազէի թէ՝ մեր գիւղը հազարաւոր թուրքեր ու քիւրտեր լեցուած էին, որոնք աշագին բազմութեամբ հայեր առջենին իսառնած քաղաքէ քաղաք կը տեղափոխէին, զիս ու Արմենակս նմանապէս այդ հարիւր հազարաւոր հայերուն հետ խառնեցին։ Օդը սաստիկ տաք էր ու մեր քալած մամբաներէն անպանման փոշիներու քուլաներ կը

բարձրանացին, որը հարիւրաւոր կեանքեր կը խեղդէր
ու կը խորշոմեցնէր ու

Մտրակներու տարափին տակ, մեզ լեռնէ լեռ ու
ձորէ ձոր կը քչէին, եւ վա՛յ անոր որ լողնածութենէն
չէր կընար քալել եւ կամ քիչ մը կուգէր նստիլ, զին-
ուած թուրքեր անմիջապէս վագրերու պէս վրայ կը
հասնէին ու տեղն ու տեղը սուխնահար կընէին: Հա-
զարաւորներ ացդպէս սպանուեցան եւ կամ տօթէն նը-
ւաղեցան ու ճամբաներուն վրայ մեռան, հազարաւոր
մայրեր այդ դժոխացին ճամբորդութեան տանջանքնե-
րուն չտոկալով, արգանդի զաւակները վիժեցին եւ ի-
րենք ալ տեղն ու տեղը մեռան: Ճամբու ամբողջ եր-
կանքին դիակներ էր որ կը տեսնացինք անծայր դաշտեր
հայու ոսկորներով ճերմկած էին, վերջապէս չեմ դի-
տեր քանի՛ օրեր տեսեց մեր ճամբորդութիւնը, երբ
մենք արագահոս գեսի մը եղրը հասանք:

Արդէն այդ տարագրուած բազմութեան կէսը հա-
զիւ մնացեր էր եւ մնացողներն ալ դիակնայած էին
տօթի, ծարաւի, անօթութեան եւ լողնածութեան
պատճառաւ: Սովորականէն մութ էր այդ գիշեր եւ եր-
կինքը ամպերով կոտուակուած: Ամէնքս իրարու քով
խիտ խիտ նստած անօթութենէ կը տուաչտէինք, խեղճ
Արմենակիս վրայ ուժ չէր մնացեր այլեւս, ոտքերը ա-
րինած եւ աչքերը փոսացած էին ու ամեն անգամ որ
իր դէմքը կը դիտէի, սիրոս կտոր կտոր կըլլար: Փոք-
րերու անօթութեան ճիշերը եւ մայրերու հեծկլտալու
ճայները երկինք գետին կը թնդացնէին եւ սակայն մեզ
շրջապատող թուրք բորենիներու սրտերը չէին շար-
ժեր: Անոնք ճիւղացին սառնասրտութեամբ եւ չնա-
կան խորուքներով մեր տանջանքներն ու թշուառութիւ-
նը կը ծաղրէին: Մենէ շատեր մեռելացին քուն մը կը
քնանացին եւ սակայն ես, աչքերս մութ մթնոլորտին

յառած թախծու մտածումներու մէջ ընկղմած էի:
Փոքրիկ Արմենակս լալէն լուսահատ ու լողնած՝ զլու-
խը ծունկիս վրայ դրած կը քնանար երբ զինուորական
փողի մը սուր ու սարսուեցնող ձանը լսուեցաւ եւ թուրք
փողի զինուորներ անմիջապէս մեզ շրջապատող շղթան աւելի
զինուորներ անմիջապէս մեզ շրջապատող շղթան աւելի
սեղմեցին ու սկսան մեր մէջ գտնուող այրերը հաւաքել:

Կիներու աղեխարչ աղաղակները ու պաղատանք-
ները անլսելի մնացին եւ շատեր ալ ընդդիմութիւն
ները անլսելի մնացին եւ շատեր իսխողուեցան: Հազարաւորնե-
ցուցնելով սուխնահար խոխողուեցան: Հազարաւորնե-
ցուցնելով սուխնահար խոխողուեցան: Զէսէր մեռնէ զատ-
րու կը հասնէր այն այլերու թիւը, որոնք մեռնէ զատ-
րու կը տարին այդ դժբաղդուեցան: Զէսէր գիտեր թէ ո՞ւր տարին այդ դժբաղդու-
ները, միայն երբեմն երբեմն լուսահատ ու խղդուկ
«լա՛խ մայրիկ»ներու ձաները կը լսէինք, ու երբեմն
ալ խեղդուելու հոնդիւններ լսէլի կըլլացին: Երկա՛ր
ամեր տեւեց, երբ վերջապէս այդ շշմեցնող ու արիւն
ցամքեցնող ձաները կտրեցան: Յանկարծ մի քանի
վայրկեան տեւող կացծկլտուք մը փայլեցաւ ամսերու
մէջ, այդ պահուն իմ աչքերս դէպի գետը լառած էին
մէջ, այդ պահուն լոյսի զօրութեամբ նշանարեցի հակա:
ամբոխ մը ո՞ր գետեղը հաւաքուած գործով մը կ'զբա-
զէին: Այդ փայլիլտացող կածկլտուքէն անմիջապէս
վերջ, կարծես երկինքն էր որ պատռեցաւ, ահաւոր ու
վերջ, կարծես երկինքն էր որ պատռեցաւ, ահաւոր ու
երկարատեւ ամպերու գոռգուտոցը թնդացուց ամբողջ
երկիրը եւ սկսաւ հեղեղանման անձերւ տեղալ: Աստ-
երկիրը եւ սկսաւ կը մասնակցէր հայկական արհաւերքնե-
րուն ... :

Թուրք ամբոխը ու զօրքերը զէնքերնուն ծայրերը
լապտերներ կախած՝ մէր կողմը լառաջացան ու այս
անգամ ալ պահանջեցին որ առանց սեռի խտրութեան,
մեր երեխանները ու պատճինները իրենց յանձնենք եւ
մենք անօրինակ տաջանքերու տակ կքած ու ուժապառ
ոչ մի դիմադրութիւն կամ աղերսի բառ չարտասանե-
ու

ցինք, սոսկումը կապած էր մեր լեզուները ու հարիւրաւորներ իլլուեցան մենէ, խեղճ ուլիկս, Արմենակս ալ առին տարին: Մենք՝ մայրերս՝ լոիկ ու անձայն հետեւեցանք գազանացած թուրք ամբոխին որոնք ոչ մի արդեկը չչարուցին, որպէս զի մեզ մայրերս ականատես րնեն աշխարհի վրաչ չլսուած ու չտեսնուած տուածի մը: Արշալուսը ծագած էր եւ մթնոլորտը աղօտօրէն լուսաւորուած երբ մենք գետեղլին երկայնքն ի վեր չարուեցանք: Ո՞հ, ինչ ահռելի տեսարան մ'էր Աստուած իմ որ պարզուեցաւ մեր աչքերուն առջեւ, գիշերուաչ մենէ զատուած էրիկմարդէիկը մորթուած ու գետը թափած էին, հեղեղը՝ նմանապէս դաշտերու ու ճամբաներուն վրաչ մնացած կիսամեռ դիակները քշած ու գետը լեցուցած էր, դիակ, դիակ էր որ կը տեսնէինք գետին վրաչ:

Մորթազերծուած աչքերուն կաշիներովը տիկեր պատրաստած ու ջուրին վրաչ, այդ մարդամորթ տիկերը իրար կապած լաստի ձեւ տուած էին: Մեր զաւակները երկ երկու իրար կապած, տարին եւ այդ մարդամորթ լաստերուն վրաչ տեղաւորեցին: Քանի մը զինուորներ՝ երկայն ձողեր ձեռքերնին բռնած մօտեցան լաստերուն ու ձեռքի այդ ձողերով սկսան ջուրի հոսանքին դէմ հրել մեր զաւակներով բեռնաւորուած այն լաստերը, որ մեր աչքերու կաշիներով շինուած էին: Երբ բոլոր լաստերն ալ մօտեցուցին ջուրի հոսանքին, թուրք սպաչ մը «կրա՛կ» պոռաց եւ զինուորները սկսան կրակել լաստերուն, ակնթարթի մը տեւողութեան՝ յանկարծական պայմումով մը մեր բոլոր հոգեհատորներն ալ ջրասուզուեցան: Այդ սոսկալի տուածին ի տես ահռելի ճիչ մը արձակեցի, որուն յաջորդեց ուժդին ցնցում մը որ զիս արթնցուց....:

Այդ ահռելի երազին ազդեցութեան տակ, ամբողջ

երկու ժամ, անշարժ մնացի անկողնիս մէջ երբ այդ պահուն գիւղի ծայրէն հրացանի ու աղմուկի ձախներ լսուեցան:

Ու ես աշխարհի էն դժբաղզս, դեռ չէի կրնար ըմբը ընել թէ՝ այդ հրացանի պայմումներն ու աղմուկները երազի՞ս շարունակութիւնն էին թէ ոչ իրականութիւն: Յանկարծ երկու թուրք զինուորներ սենեակս մտան, ես անձիջապէս Արմենակս արթնցուցի ու թեւերուս մէջ առի, զինուորներու ահռելի ու կատղած դէմքերէն սար սափած սկսաչ աղաչել որ մեր կեանքին խնայեն: Զինուորները «մի՛ վախնար, մի՛ վախնար» ըսին, ու մեզ հրամացեցին որ դուրս ելլնք: Հնազանդեցանք, եւ երբ դուրս ելանք դրան առջեւ քսանի չափ զինուորներ տեսանք, որոնց մէջ կար նեաւ փափախաւոր սպաչ մը Խորհեցաչ թէ այդ մարդը անպայման Եւրոպացի ըլլալու է եւ ուրեմն քրիստոնեաչ, ուստի գացի ու ուռքերը ինկաչ եւ լաւագին խնդրեցի որ խնայեն մեր կեանքերուն: Եւրոպացին նախ երեսս նայեցաւ, ու լետոյ մէկ մ'ալ Արմենակս երեսը ու իր դէմքը քովի զինուորներուն կողմը դարձնելով բաներ մը փափսաց: Չորս զինուորներ Եւրոպացին քովին գատուեցան եւ մօտեցան մեզ, ուղեցին Արմենակս տանիլ. առաջին անգամ բոլոր ուժովս ընդդիմացաց եւ գերմարդկացին ճիգերվ մաքառեցաչ բաւական երկար ատեն. ու երբ այլեւս ուժ չի մնաց վրաս, սկսաչ աղաչել. պաղատիլ, լալ, ուռքերնին ինալ. բաց ոչ մի բան այդ ճիւաղներուն դութը չի շարժեց, ընդհակառակը բոլորն ալ շնական ծիծաղներով զիս կը ծաղրէին, ու վերջապէս Արմենակս ինչ բաժնեցին: Ես դեռ չէի գիւտեր թէ ինչ փորձանք պիտի բերեն եաւրուիս գլխուն եւ սակայն մութ նախազգացում մը ինձ կ'ըսէր թէ՝ աշխարհի վրաչ չլսուած ու չերեւակայուած դիւալին խրախճանքի մը ականատեսը պիտի

ըլլացի...: Խեղճ Արմենակիս երեսը դոյն չէր մնացեր, եւ կարծես լեզուն կապուած էր. կ'ուզէր խօսիլ, բան մը ըսել եւ սակայն չէր կրնար ուլիկս, չէր կրնար, այնչափ որ վախեցած էր: Եւրոպացի սպան պաղարիւնութեամբ մը հրաման ըրաւ որ Արմենակս մեր դրան մէջը տանին եւ երկու արիւնարբու զինուորներ այդ հրամանը կատարեցին: Ես ուզեցի հետեւիլ զաւկիս եւ սակայն արգիլեցին զիս, ու ես անկարող ըլլալով զաւկիս օգնել, աչով ու սարսափով լեցուած կուլացի, կը հեծիլսայի, կ'աղերսէի, Եւրոպացի անգութ սպային ոտքերը կը փաթթուէ ի զուր: Ոչ մէկ բան այդ մարդ դազաններուն սիրտը կը շարժէր. ատոնց քով խիղճ չի կաչ եղեր...: Երկու զինուորները տղաս բռնեցին ու հագուստները հանելով մեր դրան մէջ դլխիվար կախեցին: Օ՛հ, օ՛հ, արիւնս կը սառի երբ կը վերցիշեմ այդ բոլորը: Չորնամ, եալրում, չորնամ...:

Խեղճ կնոջ աչքերը արցունքով լեցուեցան ու սրտի անօրինակ դողով մը քիչ մնաց որ պիտի մարէր եւ սակայն ճիգ մը ըրաւ, ինքզինք հաւաքեց ու դողդոջուն ձայնով մը սկսաւ շարունակել կիսատ ձգած սրտմաշուք պատմութիւնը.

— Արմենակս, գլխուն գալիքը գիտէր կարծես, աչքերը գոցեր էր եւ շրթունքները կը շարժէր ու ես այնպէս կը կարծէր թէ աղօթքի մը մրմունջները ականջիս կը հասնէին:

Եւրոպացի սպան սուրը պատեանէն դուրս քաշեց, ուզեցի մէկ մը եւս գազանին գութը հացցել. սակայն ի զուր. սուրին քաշելը եւ տղաս երկու կտոր ընելը մէկ եղաւ ու ես այդ ահուելի ոճիրին ի տես մարեցայ. ալ չէմ գիտեր անկէ վերջ եղածը:

Պահ մը լոեց սպաւոր այրին. գլուխը կախ ու աչքերը դոց կը խոկար իսկ կապիտանը և Եղուարդը խոր

մտածումներու մէջ ինկած էին: Վերջապէս քանի մը վայրկեաններու լոռութիւնը խզուեցաւ ու սպաւոր մայրը կանդնելով ծրար մը մէջտեղ դրաւ, որուն մէջէն դուրս հանեց արիւնով չաղախուած իւր տղուն հագուստները:

— Ահա, որդի, ըսաւ, խեղճ Արմենակիս հագուստ ները, որ չեմ գիտեր թէ ի՞նչպէս մինչեւ հոս հետս բերած եմ:

Թշուառ կինը իր աչքերը յառած էր իր զաւկի հագուստներուն վրայ եւ ի տես իր զաւկի արիւնին՝ դէմքը նորէն աչքացւեցաւ, ցնցուեցաւ ամբողջ մարմնով եւ ձեռքը երկարելով դէպի կապիտանը, վճռական շեշտով մը, «Սուրդ տուր» ըսաւ: Կապիտանը քիչ մը երկմատութեան նշաններ ցոյց տուաւ եւ սակայն կնոջ վեհ կեցուածքէն եւ շանթալից նայուածքէն յուզուած, խոնարհեցաւ Հայ մօր պահանջին առջեւ և սուրը պատեանէն հանելով յանձնեց կնոջը: Այրին սուրը առնելով երկու ձեռքերուն վրայ, վեր բարձրացուց եւ սարսուազդեցիկ վեհութեամբ մը հետեւեալ կտակը ըրաւ.

«Այս սուրը զոր ձեռքերուս վրայ կը կրեմ, այս սրբազն գործիքը պիտի է որ իմ որդուս եւ ցեղիս վրէծը լուծէ եւ մինչեւ այն ատեն որ այս վրէծը չի լուծուի, անիծուած ըլլաֆ երէ սուրը պատեան դմէք: Ահա որդուս անմեղ արիւնը եւ ահա դուք: ուր որ ալ ըլլաֆ եւ ուր որ ալ երբաք մի մոռնաք Հայ մօր մը արտասանած այս խօսերը, որ իր որդուս անգք-արար խողխողուելուն ականատես եղած է, մի մոռնաք նաեւ որ Հայ մայրն է այս խօսերը արտասանողը եւ ցեղին Վիժին սրբազն կտակը մեզ կտակողը»:

Ու ձեռքին սուրը համբուրելով ու ճակտին դնելով, երկարեց կապիտանին եւ

«Առաջ, ես վատահ եմ թէ՝ դուք պիտի
գիտնաք գործածել այս վրիժառու գործիքը եւ
լուծեք այնպիսի ՎՄԵֆ մը՝ որ ոչ թէ միայն ինձ
պէս մայրերը իրնուեցնէ, այլ ամբողջ աշխարհը
եւ ամբողջ մարդկութիւնը սարսուեցնէ ու իրն-
ուեցընէ...»

Վ Ե Բ Զ

||

ՕԳՆՈՒԹԻՇԻՆ

Անծայրածիր ու կիզիչ անապատին մահաբուց Հո-
րիզոնին վրաչ, շատոնց արդէն արեւը մարը մտած էր,
մութ ու խաւար՝ խաւար ու ոճիր սփոելով տարագըր-
ուած ահարենք թշուառներու հսկայ կարաւանին վրաչ:

Ու արդէն դազանացած եւ իրենց լրութիւններով
յզփացած սա Մոնկոլնե՞րն են որ լոյսէն ու արեւէն պի-
տի աճաչնեն ու երկնչին: Բոլորը մէկ է այդ դարաւոր
հրէշներուն համար, մութն ու լոյսը, կեանքն ու մահը,
յառաջդիմութիւնն ու յետադիմութիւնը. այս ըոլորը մէկ
է այդ խաւարորդիներուն համար: Անոնք իրենց գետ-
նաքարչ ու հրէշային՝ կեանքին մէջ մէկ նպատակ ու մէկ
նշանաբան ունին միայն: Ոճիր, ոճիրներ ցերեկուաչ
մէջ, ոճիրներ դիշերուաչ մէջ, ու ոճիրներ ամէն ատեն
ու ամէն պարագայի: Մութ դարերէն այդպիս կտակ-
ուած է իժերու այդ սերունդին, Մոնկոլներուն. ու ա-
նոնք հաւատարիմ դիմացին այդ սկզբունքին, մահուան
ու ոճիրներու թունաւոր մանգաղը ձեռքերնին, կը հըն-
ձեն անխնաչ, մա՞հ սփոելով աշ ու մախ...»

Անապատին մէջ թշուառ տարագիրներու ուրուա-
կանատիպ հսկայ զանգուածը՝ խոնուած իրարու վրաչ,
հազար անգամ երանելի մահին կարօտ՝ անօթութեան
մահացու գալարուանները կապրէր: Հազարաւոր մայրեր
իրենց մանկիներուն հոգեվարքային գալարուանները

ու հոնդիւնները տեսնելով խելագարած, անապատացին ահաւոր գիշերուաց մէջ խլացուցիչ ճիշերով ու անհասկնալի անէծքներով օդը կը թնդացնէին։ Հաղարաւոր կոյսեր գաղանացած ու լրբութեան դադաթնակէտին հասած Մանկու ճիւաղներէ։ բռնաբարուած ու լոկի, ծընդպարերութեան ու վիժուածի մորմոքիչ ու լուռ օրհասական տանջանքները կապրէին, ուր դժոխքը՝ իր բոլոր երեւակայէլի ու աներեւակայէլի տանջանքներով կը նսեմանար այս աշխարհային տանջարանին քով։

Չուառական մարք մը իւր փոքրիկ մանկիկին ու անչափահաս աղջնակին հետ առանձնացած՝ մութ գիշերին մէջ բաց աչքերով, իւր փոքրիկին հոգեվարքին վեր ջին վայրկեանները կը հսկէր, վշտերով քարացած ու անօրինակ տանջանքներու տակ կը բած մացրական ցաւերով ու խոռվքներով առլցուն։ Վշտարեկ մազրը, իւր ձեռքերը դէպի վեր երկինք բարձրացուցած, լուռ ու մունջ բազկատարած աղօթելէն վերջ, իր մանկիկին բզքտուած հագուստը շրջեց մեռնող զաւկին երեսին վրայ ու դառնօրէն բաց անձան արտասուեց, իւր սրտի հատորին անդառնալի կնրուստին համար։

Ոչ ոք գիտցաւ եւ ոչ ոք իսկ հետաքրքրուեցաւ թըշուառ մազրիկան ցաւով։ որովհետեւ հոդ՝ այդ տարագիրները բոլորն ալ առ հասարակ նոյն ցաւերը ունէին։ Մազրիկան չափահաս աղջիկը եւս չի գիտցաւ իւր փոքրիկ եղորը մահուան պարագան, թէեւ քանի մը քայլ միաւն հեռու իւր եղորմէն, բայց ինքն ալ մահուան դալարումները կ'ապրէր, անբնական ծննդարերութեան մը կոտացող ցաւերուն տակ։

Թշուառական ընտանիքը օրերով անօթի մնացած էր, որովհետեւ քիչ շատ իրենց օգնող միսիօնարներուն դրամները հատած ու միջոցները սպառած էին։ Երբեմն բարերար հրեշտակի դերին մէջ եղող արար Տէր

վիշն ալ չէր երեւար, որսէսզի իւր մուրացկանութեամբ հաւաքած հացի փշուունքներովը, սովամահութեան անդունդին եղրը եղող հոգեվարքներուն քանի մը վայրկեան եւս կեանք տար հացի փշուրներովը։ Այս Տէվրիշը Հնդկական ֆաքիրներու տարազին տակ, բիւրեղանըման սիրտ մը ունէր, որ իր ծայրացէղ անձնութեամբ ու զոհողութեամբը «թշուառներու հայրը» կը կոչուէր, ինքը ամեն տեսն ու ամեն տեղ թշուառներուն կը հետեւէր, շատ անդամներ անբոխին կողմէ հըրապարակաւ կը նախատուէր և սակայն ինքը իւր գործը կը շարունակէր, թշուառներուն օգնելով։ Բայց ահա, այդ բարի Տէվրիշն ալ չէր երեւար օրերով, ով գիտէ թերևս իժին մէկը անոր կեանքին ալ վերջ տուած էր։ Հէտ մազրը իւր զաւկին անօթութեան աղաղակներուն չը դիմանալով, առջի օր իւր աղջնակը առած եւ մօտակաչ թուրք գիւտ մը դացած էր մուրալու համար, ու հոդ վաւաշու սրիկաններ խեղճ աղջիկան վրայ չարձակած եւ անօրինակելի տանջանքներու տակ մեռցնելու վիճակին հասցուցած էին, արդէն բռնաբարուած ու լոկի մատղաշ աղջնակը։ Մազրը վախով ու սարսափով համակուած, անօթի ու քալելու անկարող վիճակով, գըրեթէ շալկելով, մարած վիճակի մէջ աղջնակը տարագիրներու քով հասցուցած էր ու այդ գիշեր ալ իւր մէկ հատիկ մանչ զաւակին մահուան դառն վայրկեաններուն ականատես կ'ըլլար։

Մութ էր ամեն կողմ, ու մութ էր նաեւ թշուառ աղջկան ներկան, մերթ ընդ մերթ, մազրիկ, օ՛Փ մայրիկ, նուաղկոտ ձախներով, խոցուած ու վշտով լի մայրիկան սիրտը կ'այրիւնուաէր, օգնութեան կը կանչէր հէտ մազրը որ այդ տաեն իր միւս զաւկին դիակին վրայ կ'աղօթէր բազկատարած։

Մազրը իր ընելիքին մէջ շուարած մօտեցաւ աղջի-

կան, ուր թշուառ աղջկան առաջին խօսքը եղաւ, անօթի՛ եմ կտոր մը հաց . . . մայրը պահ մը խորասուզուեցաւ դառն մտածումներու մէջ ու յանկարծական շարժումով մը վճռական անկարելին գործադրեց: Իսկ յղի ու ծննդաբերութեան ցաւերովլ տուայտող ու տապլտկող աղջնակը, կարծես մոռցած իր բոլոր մարմնական ցաւերը հա՛ց, կտոր մը հաց կուղէր աղերսական ձայնով մը, երբ քիչ վերջ, մայրը դարձեալ մօտեցաւ աղջկան ու վախկոտ եւ դողացող ձայնով մը, առ, հոդիս, առ, ըստ:

Աղջնակը վայրէնիի կատաղութեամբ մը գրեթէ յափշտակեց մօր ձեռքին մէջ եղածը ու անմիջապէս մօտեցուց բերնին, բայց սոսկումը ահաւոր եղաւ երբ հէք աղջնակը զբաց թէ ատիկա մարդու միս էր: Նախազգացումը զոր առաջին անգամ ունեցաւ աղջնակը զինք չէր խաված. անմիջարպէս ճիգ մը ըրաւ ու դառցաւ իր մեռած եղբօրը կողմը ու իր ամբողջ ուժով սկսաւ ցնցել եղբայրը, բայց ի զուր մեռած էր յաւիտենապէս մեռած:

Դեռատի՛ եւ սակայն դժոխաչին տանջանքներու տակ ծերացած և հիւծած 14 տարեկան աղջնակը արիւնլուաց վիճակով գերմարդկային ճիգ մը ըրաւ ու ելաւ մեռնող եղբօր քով կանգնեցաւ եւ ձեռքերը երկարելով մայրիկին, կատղած ցասումով մը, անդութ մայր, եղբօրս միսը կուտաս, հա . . . ցի . . . ի . . . տեղ . . . , ըստ ու վերջին խօսքերը իւր ցամքած կոկորդին մէջ խեղդուած քանի մը անգամ պարապին մէջ օրհասական տարաբերումներէ վերջ, ինկաւ եղբօրը վրայ եւ փակուցան աչքերը ցաւատանջ աղջկան . . . :

Իսկ խեղճ մայրը իր աղջկան արդար ցասումին՝ ու յանդիմանութեան ի տես, մայրական խղճահարութեան սոսկալի տանջանքներովը համակուած ու իր երկու եղնիկներուն դիակներուն առջեւ շշմած, խելակորոյս վի-

ճակի մէջ, սոսկալի աղաղակով մը անապատի թշուառներուն գիշերուան մահարոցը ճիշերուն խառնեց իր աղաղակը օգնութի՛ւն օգնութի՛ւն, պոռալով ու ինք իր վրայ կքելով մեռա՛ւ, մեռաւ ու աղատեցաւ այս գաղնացած աշխարհէն . . .

Վ Ե Ր Զ

ԵՐԱԶՄԸ

Օրը Կիրակի էր. ինձ համար Կիրակին բացառիկ օր հղած էր ու ես սովորաբար այդ օրերը անկողնէս ուշ կ'ելլացի: Արեւը բաւականաչափ բարձրացեր էր ու իր կիզիչ ճառագայթները անկողնոյս վրայ թափանցած, երբ՝ ես արթնցայ, ելայ հագուեցայ, լուացուեցայ եւ սենեակէս դուրս գացի: Նախաճաշ առնելու համար քանի մը փողոց քալելու պէտք եղաւ, ու ես սովորականին պէս հանդիպեցայ պճնազարդուած օրիորդներու ամուսնացեալ զոյտերու եւ ատոնց դիտող ու ընտանեկան ապագայի մը վրայ երազող չիք երիտասարդներու: Ատոնց ոչ մին եւ ոչ միւսը զիս կը հետաքրքրէր: Մտայ ճաշարան մը և շատ քիչ բան կրցայ ուտել, հոգւոյս մէջ խոռվք մը ստեղծուած էր ու ամբողջ էութիւնս թախիծով պարուրած: Երբեմն երբեմն սարսուռ մը կ'անցնէր ոսկորներուս մէջէն ու իմ վրայ կը բերէր այն տեսակ անօրինակ մելամաղձոտութիւն մը որ երբեք՝ կեանքիս մէջ զգացած չէի:

Վերադարձի պահուս, ճանապարհին վրայ չտեսաչ կամ չուզեցի տեսնալ ոչ մէկ բան. Հետաքրքրութեան ոգին բոլորովին մեռած էր մէջս: Սենեակիս դուռը կը զպեցի ու միայնակ վրակուեցայ ներսը: Այդ օրը քանի քանի անգամներ սենեակիս դուռը բաշխողներ եղան, բայց ես ոչ ձնայն տուի եւ ոչ ալ դուռը բացի: Աթոռի մը վրայ նստած էի, սիրտս չափազանց կը նեղանար, երբեմն կը

փորձէի երգել, վրաս տիրող թախիծը վանելու համար, սակայն անկարելի էր, ձանս կոկորդիս մէջ կը խեղդը-
էք: Կ'ուզէի մտածել եւ կամ ուշադրութիւնս ուեւէ տեղ
մը կամ հետաքրքրական դէպքի մը վրաց սեւեռել, բայց
ի զուր անկարելի էր. ոչ կրնաչի մտածել եւ ոչ ալ ուեւէ
դէպք վերջիւել:

Երբեմն աննպատակ, սենեակիս մէջ վեր վար կը
պատէի. մէկ անդամ մ'ալ մօտեցաչ դաշնակին եւ սա-
կայն այնչափ ահաւոր ու իլացուցիչ թուեցաւ դաշ-
նակին ձայնը որ՝ ստիպուեցաչ գտել ու հեռանալ:

Ահաւոր էր այդ օրը, իւր ամրող ժամերով,
վայրկեաններով ու երկվայրկեաններովը: Զէի գիտեր
թէ ի'նչ էի, ի'նչ եղաւ ու ի'նչ պիտի ըլլացի, բոլորովին
աննպատակ էր այդ օրուաչ կեանքս, երեւակաչեցէք
մէկը որ չի գիտեր թէ ինչո՞ւ կ'ապրի եւ ինչո՞ւ կը
տառապի....:

Տառապանքի եւ հոգեկան տանջանքի գերադոյն
զօրութեան տակ ընկճուած, թուլութիւն մը եկաւ վրաս
ու նստած տեղս գամուած մնացի, կ'ուզէի ձեռքս կամ
ոտքս շարժել, բայց անկարելի էր, ջիղերս ըմբռստա-
ցած էին ու աղերսող բաղձանքներուս չէին հպատակէր,
կ'ուզէի առատորէն արտասուել, անկարելի էր, մղձա-
ւանը իւր սարսափելի ծանրութեամբը անդամալուծած
էր զիս: Կամաց կամաց աչքերս ինքնիրեն փակուեցան
եւ ես կենդանի մեռեալ — աթոռին վրաչ փոռուեցաչ....:

Այդ դրութեան մէջ հոգիս փոխադրուեցաւ անուրջ-
ներու աշխարհը, հոն ուր՝ կեանքը իւր բոլոր առեղ-
ծուածաւին դաղսնիքներով ու հերոսացին միջադէպե-
րով կարելի է տեսնել, ուր երբեմն տարիներով գլուխ չի
հանուելիք իրերն ու աշխարհիկ մարդոց համար անկա-
րելութեան սահմանին մէջ եղող գործերն՝ քանի մը ժամ-
ուաչ մէջ կը պատկերանան մարդուս աչքերուն, դիւ-

թելավ, հմայելով ու երբեմն ալ դառնացնելով անէական
կեանքը եւ սակայն միշտ իւր ետեւ ձգելով բացարձակ
հիասթափութիւն նը: Հոն՝ երանելի անէութեան մէջ,
սաւառնող հողիս կը տեսնար թէ՝ համաշխարհացին
պատերազմը աւարտած էր, ազատութեան եւ արդա-
րութեան համար կուռող կողմը շահած, էր պատերազ-
մը: Եւ սակայն ինչ որ պատերազմի նկիպրէն մինչեւ
տեւողութեանը՝ ազատութեան եւ արդարութեան ինչ-
պէս նաև փոքր ազգերու ազգացին բաղձանքնե-
րուն գոհացում տալու խոստումները ու խօսքե-
րը, լոկ խոստում եւ խօսք մնացած էին: Ազատութեան
եւ արդարութեան բառերը չարաշահօրէն լեզելուած
էին. որոնք՝ ինչպէս միշտ, նոյնպէս այդ ատեն քաղա-
քական շահին առջեւ տեղի տուած էին: Արդարութիւն
բառը, վերջնականապէս՝ քաղաքական եւ դիւանագի-
տական բառարաններէն չնդուած էր: Իրաւ է թէ կարգ
մը փոքր ազգերու ազգացին բաղձանքներուն գոհացում
տրուած էր, սակայն ատիկայ խիղմը ու արդարութիւնը
չէր որ ացգակս կամեցած էր այլ դարձեալ քաղաքական
շահէրը: Ամենամեծ անիրաւութիւնը ըրած էր Եւրո-
պական դիւանագիտութիւնը՝ փոքր ազգի մը անհաշիւ
ու անհամար զոհողութիւնները անտեսելով: Նոր օրօր-
ներ յօրինուած էին եւ կուզէին դարձեալ ապագաչ չու-
սերով քնացնել այն՝ ժողովուրդը որ՝ պատերազմի
տեւողութեանը ամենաշատը տուժած էր. որ՝ դարե-
րով գերութեան ու բռնութեան ճիրաններուն տակ
կըած ու հաշմած էր եւ աշնչափ կարօտ արդարութեան
եւ ազատութեան որ երբ քաղաքակրթուած պետու-
թիւններու կողմէն այդ հմայիք բառերը լսեց. նետուե-
ցաւ անհաւասար կոռւին մէջ, թէկուզ իւր ամենալաւա-
գոյն զաւակներու գնով, տիրանալու համար ազատու-
թեան: Եւրոպան ժամանակ մը արիւն պահանջած էր

այդ տառապած ու գերի ցեղէն. թէեւ շատ անդամներ պատութեան համար, իզուր տեղը պահանջուած արինէն աւելի տուած էր եւ սակայն դարձեալ չէր կրցած տիրանալ հայրենիքի պատութեանը: Բայց ատիկայ պատճառ մը չէր որ՝ այդ հալումաշ եղող ցեղին մնացրդ զաւակները նոր զոհողութեանց առջեւ չգալին. անոնք ըրած էին պահանջուածէն շա՛տ շա՛տ աւելին, նոյնիսկ ամբողջ իրենց ցեղին բնաշնչան դնով, բայց ի զուր, արդիւնքը նոյնն էր. դարձեալ գերութիւն ու այս անդամ ալ աւելի ահաւոր, փոխանցման գերութիւնը... վիճակուած էր:

Շարաթիներ անցած էին տառապող ու փճացման ճամուն վրայ կայնող այդ ցեղին գժրաղդ ապագան վճուող օրերէն, այդ ցեղին մնացորդներէն շա՛տ շատերը ստիպուած էին համակերպիլ եւ իրենք զիրենք հաշտեցնել դժնդակ իրականութեան հետ ու գրեթէ իրենց ազգացին իտէալները իսպառ մոռնալու վրայ էին երբ յանկարծ թերթերու մէջ սարսուազեցիկ ու ցնցող լուր մը սպուեցաւ: «Արեւելքի գեղեցկադոյն և բնական գեղեցկութիւններով օժտուած մայրաքաղաքին մէջ երկու պետական մարդիկ սպաննուած են խորիրդաւոր կերպով» ըստ լրացուցիչ տեղեկութիւններու տէռորիստին հետքը եւ ինչ հանդամանքներու տակ սպաննութեան կատարուիլ չէր ստուգուած:

Նշանաւոր բժիշկներու քննութիւններէն վերջ, բնական մահի վերաբրած էին եւ սակայն հանրացին կարծիքը չէր հաշտուէր եւ գոհ չէր այդ բացարութիւններէն եւ այնպէս կը հաւատացին թէ՝ այդ ձեւ բնական մահ չէ կարելի. որովհետեւ երկու սպաննուածներն ալ մէկ ժամու եւ մէկ վարկեանի մէջ մեռած էին: Տանջուած ու գերութեան դատապարտուած ցեղին մնացորդները «Աստուածացին պատժի» կը վերապրէին. ո-

րովհետեւ այդ երկու սպաննուածները՝ պատճառ դառցած էին որ այդ ցեղը արիւններու մէջ խեղդուի: Շատ մը ենթադրութիւններէ և վերադրումներէ վերջ խնդիրը մարելու վրայ էր. երբ նոր ու ալ աւելի ահաւոր լուրի մը արձագանքը եղաւ մամուլը «Եւրոպական երկու կարեւոր մայրաքաղաքներու մէջ, միեւնոյն օրուայ միեւնոյն ժամուն երկու կարեւոր չէնքերը» ողը հանուած էին» դէպքը տեղի ունեցած էր առաւոտեան կողմ եւ շատ խորհրդաւոր կերպով, իսկ կարդ մը կարեւոր փողոցներուն անկիւնները հետեւեալ երկու բառերով յայտարարութիւններ փակցուած էին «արդարութեան բաղթանակը»: Վնասը ահուելի էր ու անփոխարինելի, որովհաւ ալդ ողը հանուած երկու չէնքերն ալ, աշխարհի վրայ ամենանշանաւոր թանդարաններն էին: Հանրացին կարծիքը գերագույիր վիճակ մը ստացեր էր. այս կրկնակի խորհրդաւոր դէպքերուն համար եւ զարմանալին հոն էր որ՝ այդ արարքը կատարողներուն հետքերը կարելի եղած չէր գտնել: Այդ հոչակաւոր մայրաքաղաքներու ստիկանութիւնները եւ զաղտնի ստիկանները մանրակրիտ խուզարկութիւններէ եւ ձերբակալութիւններէ վերջ, արդիւնք մը ձեռք բերած չէին: Մարդկութիւնը լարուած, ամեն ժամ մամուլին կը հետեւիր հետն ի հեւ:

Իսկ մամուլը օգտուելով պատեհութիւննէն ինքնասեղծ առասպեկներ կը լորինէր; Ծիծաղ շարժելու աստիճան, այլանդակ լուրեր հրատարակելով: Եւրոպացի եւ ի մասնաւորի մայրաքաղաքներու մէջ, կարգը խանդարուած էր, թէ կառավարութիւնները, թէ ստիկանութիւնները եւ թէ ժողովուրդը, կըսպասէր նոր դէպքերու: Բոլոր Եւրոպա մտնող եւ Եւրոպացին դուրս ելլող ձամբորդներու վրայ մանրակրիտ խուզարկութիւններ կը կատարուէր եւ սակայն արդիւնքը դարձեալ

«Հինչ։ Շա՛տ շատերը եւ ի մասնաւորի Եւրոպական ազգայնական թերթերը, այդ արարքները ընկերվարական-ներուն կը վերագրէին, իսկ ընկերվարական թերթերն ալ անիշխանականներուն, իրողութիւնը հոն էր սակայն որ՝ ոչ մին էր և ոչ միւսը, որովհետեւ այդ ցոչցերը կատարողները՝ ոչ մի պահանջ չէին ներկայացներ, հակառակ որ կառավարական շրջանակները կ'ակնկածին ու կապասէին։ Օտար երկիրներու եւ ի մասնաւոր պատերազմի տեւողութեան ընթացքին «Հէղոք» դիրք բռնող մեծ հանրապետութեան մը երկրին մէջ եղող նշանաւոր թերթերու կողմէ մասնաւոր թղթակիցներ Եւրոպա կը զրկուէին այդ ցնցող դէպքերու մանրամասնութիւնները տեղեկագրելու համար իրենց թերթերուն, այնչափ որ ժողովուրդը հետաքրքրուած էր այդ դէպքերու մանրամասնութիւններով։ Անցած էին շարաթներ և հանրութեան մէջ սկսած էր մարիլ հետաքրքրութեան ողին, կեանքը մասամբ նորմալ վիճակ ստացած էր. խստութիւններն ու խուզարկութիւնները իրենց թափի կորուսած էին ու այդ բոլորը կամաց կամաց մոռացութեան պիտի դատապարտւէր՝ եթէ հանկարծ անսպասելի կերպով չանրթահարիչ հեռագրալուր մը, աշխարհակալ «Հօր կառավարութեան» մը պետական էն նըշանաւոր մարդուն սպաննուելուն գոչքը չբերէր։

Մանրամասնութիւնները կը պակսէր. հետաքրքիր ժողովուրդը չունչը բռնած թերթերը կը լափէր ծայրէ ի ծայր. երբ դէպքէն քանի մը ժամ վերջ մամուլը սկսաւ մանրամասնութիւններ հաղորդել։ Շատերուն համար անախորժ եւ զգուանք ու ծիանդամանք սարսափ ազդող դէպքը, շատ պարզօրէն տեղի ունեցած էր, ոչ մի առեղծուած չի կար ու բոլորովին պարզ էր եղածը։ Պետական այդ նշանաւոր մարդը՝ ծերակուտական ժողովէն դուրս ելած պահուն, պատուաւոր մարդու մը

տարազով եւ ազնուականի դիրքով երիտասարդ մը ծօտեցներ եւ ինքզինք հոչակաւոր թերթի մը թղթակիցը անուսանելով, խնդրած էր կարեւոր ինդուց մը վրայ քանի մը սեղեկութիւններ ու բացատրութիւններ լսել։ Մանօթանալու պարագային, ըստ սովորութեան, իրարու ձեռք սեղմած են եւ ահա այդ պետական նշանաւոր մարդը յանեկարծամահ եղած է վայրկենապէս ու թըղթակից համարւող անձը խիստ հսկողութեան տակ, անմիջապէս բանտ առաջնորդուած։ «Հօր կառավարութիւնը» կ'որոշէ մանրակրկիտ դիազնութիւն կատարել մեռնողի դիակին վրայ եւ ատոր համար ալ պետութեան էն լաւագոյն ու կարող բժիշկները կը կանչուին։ Մեռնողին զիակը կը քննուի որչափ որ պէտք է եւ սակայն ոչ մի եղրակացութեան չեն բանգիր, իսկ բանտարկեալ չափաղանց վարպետորէն զարմանք կը յայտնէ եղածին համար եւ զարմանալով կը զարմանայ որ այդ հասարակ եւ անակնկալ դէպքին համար զինք բանտ կը պահէն, հակառակ անոր որ՝ ապացուցուած ու պատուաւոր քաղաքացի մը ըլլալը հաստատուած օտար ու մեծ կառավարութեան մը եւ նոյն իսկ հաստատուած ալ է որ իրապէս ինք մեծ թերթի թղթակիցն ալ է։ Բոլոր քննութիւնները անարդիւնք պիտի անցնէին եթէ մամուլը չի պահանջէր որ՝ ամիսներ առաջ ուրիշ մայրաքաղաքի մը մէջ միեւնոյն դէպքին նմանող երկու պետական անձերու մեռելներուն դիազննիչ բըժիշկները եւս կը հասնին որոնք դիակը քննութենէ անցնելէ վերջ կ'եղրակացնեն որ՝ այդ պետական մարդը՝ միեւնոյն մահով մեռած է ինչ մահով որ մեռած են միւս երկու պետական մարդէրը։ Մասսամբ առեղծուածը լուծուած համարուած էր, հաստատապէս համոզուելով թէ այդ իրարու յաջորդող մահէրը, իրարու հետ կապ ունէին։

Աորհըդաւոր բանտարկեալին հարցաքննութեան օրը եկաւ ու պետութեան բոլոր հետաքրքիր ու հարուստ գասակարգը մեծ մայրաքաղաքը հաւաքուեր էր։ Աշխարհի չորս ծայրերէն նշանաւոր թերթերու թղթակիցները չնչասպառ վազած էին այդ հոչակաւոր դատավարութիւնը տեղեկագրելու համար իրենց թերթերուն։

Առաւոտեան ժամը 9ին, զինուորներու խիստ հըսկողութեան տակ բանտարկեալը դատարան կ'առաջնորդուի։ Բանտարկեալը քաջ դիտնալով թէ երկրացին ու երկնացին ուեւէ ոյտ անկարող էր զինք այդ հզօր կառավարութեան ձեռքէն աղատել եւ դիտնալով թէ՝ այդ երկրին բոլոր թերթերը «մահ ոճրագործին» վերնադըրով գոգուիչ չօղուածներ կը գրէին, այդ բոլորն ոչ մէկ ազգեցութիւն չէին ըրած վրան։ ինքը անվեհեր էր ու կորովի։ պաղարիւն էր ու հոգով անընկճելի։ Դատարան առաջնորդուելու պարագային զինք դիտող բաղմահամար ամրոխը փրփրալից ալիքներու նման ծօտեցած էին իրեն և սակայն երր անոիւ հէր բանտարկեալին գէմքը մօտէն տեսնելու պատեհութիւնը կ'ունենացին, բոլոր գոգուուած մաքերը փրփուրի պէս կը չքանացին։

Բանտարկեալը իւր ամրոջ էութեամբը ու իւր հերոսի դէմքին հրաշալի դիմագերովը, երկնալին դերադոյն էակի մը հմայքը թողուցած էր զինք դիտողներուն վրայ։

Հազիւ 30 տարու կար Հնորհալի հասակով ու նուրբ կազմուածքով։ սեւ էր մազերը ու երկայն, խորոտիկ ու վառվուն աչքերուն վրաց երկայն ու խիտ թարթիչները վիպական հուրիի մը տպաւորութիւնը կը թողէին տեսնողներուն վրայ։

Շատեր կ'սքանչանացին այդ աննման գեղեցկութեան վրայ ու արդէն «գեղեցիկներու գեղեցիկը» ան-

ուանած չին ու կ'ափսոսացին որ՝ Աստուածացի կուտարեալ էակին մէջ քանդիչ դեւ մը դրած է։ Զինք տեսնողներէն շատերն ալ ի սրտէ բաղձացած էին որ անպարտ դուրս գար այդ ահաւոր անբաստանութենէն, ու չէին հաւատար ալ թէ՝ այդ գեղահրաշ երիտասարդը աչդօրինակ ոնիրի մը գործադրողը եղած ըլլայ։ Սակայն իրողութիւնը կար ու կը մնար. մարդ մը մեռած էր ու այդ մարդը աշխարհի վրայ «ամենահզօր կառավարութեան» մեծ քաղաքագէտն էր։ Այդ «հզօր կառավարութիւնը» ու բոլոր Եւրոպացի ժողովուրդը կուղէր որ այդ գաղտնիքը և «ոնիրին չարժառիթը գիտնայ եւ այս բանը տեսակ մը մահու եւ կենաց խնդիր դարձեր էր ացլես։ Անհատական ու քինախնդրական արարք մը չէր եղածը այլ ահաւոր ու կազմակերպուած սիստէմաթիք գործունէութեան մը՝ կամաց, բայց կանոնաւոր շարունակութիւնը ու ամենէն ահուելին հոն էր՝ գիտական կատարելագործուած գաղտնիքներով զրահաւորուած էին եւ հարուածը զոր պատրաստուած էր ու կը գործադրուէր, վճռական էր ու մահացու։ Պետական բոլոր կարսող պաշտօնեաները կը սարսափէին, երբ կը մտարեկին այդ դէպքը, կ'զգացին ու կը հաւատացին թէ՝ եթէ գաղտնիքը չգիտացուի, օր մը կարդը իրենց պիտի գար, եւ այս միտքը զիրենք կը շարչարէր ու կը տանչէր գիշեր ցերեկ։

Աւելի քան իրենց անձը չէր խնդրոյ առարկան, այլ կը վախնացին պետական կազմակերպութեան քայլքայումէն, որովհետեւ սպաննութիւնները հասարակ մարդոց վրայ չէր որ կը կատարուէր, այլ հարիւրաւոր միլիոն մարդիկ կառավարող հոչակաւոր դիւտնագէտներու վրա։ Տարիներ պէտք էր որ ուրիշներ նոյն փորձառութեան հասնէին այն ալ բացառիկ տաղանդ ու այդ գործին համար մասնաւոր ձիրք ունեցողները

միան։ Այս իսկ պատճառաւ «Հզօր կառավարութիւնը» ամեն ճիգ կը թափէր գաղտնիքը իմանալու համար, խնդրոյ առարկան բանտարկեալին անձը չէր, նոյն իսկ պատրաստ էին եւ յօժարութեամբ ազատ կ'արձակէին բանտարկեալը, եթէ գաղտնիքը՝ որ զիրենք կը չարչարէր ու կը մտահոգէր, իրենց ըսուէր։

Վերջապէս բանտարկեալը մարդարիօնէ սանդուխներէն վեր բարձրանալ սկսաւ. միշտ զինուորներով շըրջապատուած։ Դատարանը՝ որուն սանդուխներէն. վեր կը բարձրանար բանտարկեալը, բարձր ու փառաւոր չէնք մ'էր չորս չարկանոց. դուռը արեւելքի կողմէն կը բացուէր, եւ որ հարկ էր քսանէ աւելի սանդուխներ բարձրանալ, դատարանին երկրորդ չարկը երթալու համար։ Սանդուխները՝ զոր բանտարկեալը վեր կը բարձրանար, չէնքին դուրսի կողմն էին, այնպէս որ խոնուած ամբոխին այն մասը որ միջնեւ հոս բանտարկեալին դէմքը չէին կրցած տեսնալ, պատեհութիւն կունենացին հոն՝ քանի մը վայրկեան, տեսնելու հանար այն գեղեցիկ այրը որ երկրացին ըլլալէ աւելի երկնացին կը կարծուէր։ Բանտարկեալը կ'զգար որ՝ ժողովուրդը իրմով սքանչացած էր եւ ատոր համար իսկ դատարանի դռնէն ներս մտնելին առաջ, վեհափառօրէն դէպի հետաքրքիր ժողովուրդը դառնալու փորձ մը ըրաւ, ամբոխը ա՛յնչափ հմայուած ու հիացած էր որ քիչ մնաց պիտի ծափահարէր ու հուռա՛յ պոռար, եթէ բանտարկեալը անմիջապէս դատարանէն ներս չմտնէր։ Այս ամեն ոք գրեթէ կը կարեկցէր հէտ երիտասարդին վրայ եւ օրուայ նորութիւնն էր որ անոր լուսանցարը թերթերու առաջին սիւնակներուն վրայ զետեղին։

Ժամը 10ն էր երբ առաջին հարցաքննութիւնը կըսկըսէր. դատաւորը ըստ օրինի առաջարկեց որ՝ բան-

տարկեալը իր համար փաստաբան մը որոշէ, որանցմէքանի մը հաւոր պատրաստ կը սպասէին արդէն։

Բանտարկեալը՝ մեղմօրէն իւր վառվուն աչքերը՝ չորս կողմը պտըտցնելին ցետոյ պատախանեց թէ եթէ սահկաց լոկ հարցաքննութիւն մ'է փաստաբանի պէտք չի կաչ, իսկ եթէ դատավարութիւն մ'է՝ դարձեալ պէտք չի կաչ, որովհետեւ, ըստ «այն դատը զօր դու՛ք՝ կը յաւակնիք տեսնել, այն դատը՝՝ արդէն տեսնուած ու վնիոն ալ արձակուած է»։

Ոչ ոք բան չէր հասկնար այդ վերջին քանի մը պարզ ու յստակ խօսքերէն, դատաւորը թէեւ չափազանց վարպետ ու ճարպիկ եւ սակաց ինք եւս բան մը չէր հասկնար, ու խնդրական ձեւով մը կ'ուզէր որ բանտարկեալը՝ երկրորդ անդամ կրկնէ իւր ըսածները։

Բանտարկեալը միեւնոյնը կրկնեց նոյն ոճով եւ նոյն պարզութեամբ։

Անկարելի էր որ այդ խօսքերէն ոեւէ հետեւութիւն հանուէր, ուստի դատաւորը սկսաւ ըստ կարգի հարցափորձութեան։

— Նախ անունդ եւ տոհմանունդ հաճէ տալ։

— Ես ոչ անուն ունիմ եւ ոչ ալ տոհմանուն։

Դատաւորին հետ նաեւ բոլոր ներկաները կը զարմանացին այդ տարօրինակ եւ դարձրադարձիկ պատասխաններուն վրա։

Դատաւորը վայրկեան մը մտածելին ցետոյ, պաշտօնական դրութիւններով եւ կնիքներով զարդարուած թուլթ մը վեր բարձրացուց եւ բանտարկեալին ուղղելով խօսքը, այս քու անձագիրդ չէ՞։

— Այս՛, պատասխանեց բանտարկեալը։

— Ուրեմն անձագիրդ վրայի գրուած անունն ալ քուկդ է։

— Կրնաք այդպէս ենթադրել, բայց ոչ հաստատապէս պնդել:

— Շատ լաւ, ըստ դատաւորը, քանի՞ տարեկան էք:

— Ձեռքիդ թուղթին եթէ կարեւորութիւն կ'ընծայէք, ան կրնայ պատասխանել Ձեր հարցումին:

— Բայց պէտք է գիտնաք որ՝ հոս դատարան է ու գերազոյն ատեանը՝ ամենամեծ կառավարութեան մը երբ ձեզ հարցում կ'ուղղուի պէտք է ու պարտաւոր էք մի առ մի եւ ճշգրտօրէն պատասխանել, ըստ դատաւորը, դակրացումի շեշտ մը դնելով իւր խօսքերուն մէջ:

Բանտարկեալ՝ կատարեալ պաղարիւնութեամբ և տպաւորիչ ու խորհրդաւոր շեշտերով,

— Բանտարկեալ մը եւ գերազոյն ատեանի առջեւ հանուղ անհատ մը, նախ իրաւունք ունի գիտնալու թէ ինչո՞ւ բանտարկուած՝ է եւ ինչո՞ւ դատի կանչուած եւ երբ իմ «ինչու»ներուս գոհացուցիչ պատասխանը կը տրուի, այն ատեն ես ալ պարտաւոր կզգամ կարելի եղածին չափ Ձեր հարցումներուն պատասխանելու, ըստաւ:

Աշխարհի վրայ իւր նմանը չտեսնուած դատավարութիւն մ'էր որ կը տեսնուէր, բան մը որ՝ ոչ մի փաստ չի կար թէ՝ այն մարդը որ՝ բանտարկած էին ու կուզէին դատել, ոճրագործ մ'էր կամ դաւադրող: Բոլոր եղած փաստը այն էր որ՝ քանի մը խորհրդաւոր մեռելներ կային մէջտեղը եւ սակայն այդ անձերուն ինչպէս մահացուիլը բոլորովին գաղտնիք կը մնար: Սոսկ եղրակացութիւն մը կար մէջտեղ եւ մեռելը դիազննող բժիշկները նմանութիւններ գտած էին ուրիշ վայրի մը մէջ նմանօրինակ մահով մեռնող անհատներու հետ, կամկած էր եղածը եւ ոչ փաստ, ենթադրութիւն էր եւ

ոչ իրողութիւն: Դատաւորը այս առեղծուածին առջեւ շուարումի նշաններ սկսած էր ցոյց տալ, երբ իւր օդնականը վրայ հասաւ ու սկսաւ նոր հարցումներ ուղղել:

— Ո՞րքան ատեն է որ մեր մայրաքաղաքը կը գըտնուիք:

— Զեմ գիտեր, պատասխանեց բանտարկեալ:

Անկարելի էր որ այդ ուղղութեամբ դատավարութիւնը կամ հարցաքննութիւնը շարունակուէր, ուստի, դատաւորները կարծ խորհրդակցութենէ մը վերջ, որոշեցին որ քանի մը օր յետաձեն այդ դատավարութիւնը, որու տեւողութեան ընթացքին իրենք կարող ըլլացին ացդ խորհրդաւոր բանտարկեալին վրայ մանրամասն տեղեկութիւններ հաւաքել:

Ուստի դատավարութիւնը յետաձգուած յարտարարութեալով բանտարկեալ դարձեալ բանտ առաջնորդուեցաւ:

Անցած էին քանի մը օրեր ու «հզօր կառավարութեան» գործակալները ստուգած էին որ՝ բանտարկեալ թէեւ «Հանրապետական կառավարութեան» մը երկրին մէջ ծնած է եւ սակայն ազգով ուրիշ ցեղի մը կը պատկանէր, ստուգուած էր նաեւ որ՝ բանտարկեալը չափազանց կը հետաքրքրուէր իւր Ազգին ցաւերով, թէ համելուուղական պատերազմին վերջին տարինները, գըրեթէ շաբաթը քանի մը անդամ, բանտարկեալին տունը խորհագաւոր անձեր կուգային, շատ անդամ ալ ինք բարնտարկեալ՝ ամբողջ շաբաթներով կը բացակաչը տունէն: Իւր ցեղակիցներէն իսկ կը կասկածուէր և որպէս լրտես կ'ամբաստանուէր, որպէս իրենց ցեղին թշնամիին դեսպանատան մէջ կարեւոր պաշտօն մը ուշնեցող մէկը, այս ամբողջ մանրամասն տեղեկութիւնները՝ բանտարկեալին ցեղակիցներէն մին մատնած էր

միամտաբար, ստուգուած էր նաեւ թէ՝ Ե՞րբ իւր ծննդավայրը ձգած էր ու Եւրոպայ ուղեւորած։ Երբ այս եւ ասոնց նման լրացուցիչ տեղեկութիւններ առնուեցան, դատաւորները բացառիկ խորհրդակցական ժողովի մը մէջ, սկսան խնդիրը իւր մանրամասնութիւններով քննել։ Քանի մը ժամուաչ տքնաջան խորհրդակցութիւններէ վերջ, կարգ մը դադտնիքներու ծացրը գտնուած կը կարծուէր, ուստի կը մնար բանտարկեալ ստիպէլ, որպէս զի մնացած գաղտնիքներն ալ ինք ըսէ։ Ըստ դատաւորներու որոշումին, «Հզօր կառավարութեան» լրտեսները «մեծ հանրապետութեան» մէջ պիտի գործէին եւ մասնաւորաբար բանտարկեալի ծանօթներով ու բարեկամներով հետաքըրքը ըրուէին եւ ացլպիտով ամեն օր եւ ամեն ժամու պէտք եղած լրացուցիչ տեղեկութիւնները հեռագրով հաղորդէին։

Առաւոտ մը դարձեալ բանտարկեալ դատարան կանչուեցաւ ու նորէն սովորականին պէս ժամը 9ին հարցաքննութիւնը սկսաւ։ Դատարանի քարտուղարը ձեռքը երկար թուղթ մը առած սկսաւ կարդալ, այդ թուղթը ամբաստանագիր մ'էր, որով բանտարկեալը կ'ամբաստանուէր որպէս բաղաքական յանցաւոք։ Անբաստանագիրը կարդացուելէին իշտոյ, դատաւորը սկըսաւ հարցաքննութեան, նորէն առաջարկուեցաւ բանտարկեալին որ իւր համար փաստարան մը ընտրէ, որը մերժեց։

Ուստի դատաւորը իրեն յատուկ կեցուածքով մը շարունակեց հարցապնդումները։

— Ի՞նչ գործով Եւրոպայ անցար եւ Ե՞րբ։

Բանտարկեալը քիչ մը մտածելէն վերջ, ինքնամփոփման կերպարանք մը առաւ եւ լրջօրէն հետեւեալ պարզ ու հասկնալի պատասխանները տալ ակսաւ։

— Տէր դատաւոր՝ թէեւ կարող էի առաջին դատավարութեան իսկ Զեր հարցուամներուն գոհացուցիչ պատասխաններ տալ եւ սակայն Զեր կառավարութեան համար մէծ անսլատուութիւն մը պիտի ըլլար որ՝ մէր գործերուն տեղեակ ըլլար եւ մեր այս արարքներուն շարժառիթը հասկցած ըլլար եւ փոխանակ Զեր համարաւեալ կառավարութիւնը խուզարկելու ու ստուգելու գաղտնիքը, ինծի պէս ողորմելի մէկէ մը ուզեր, մանրամասնութիւնները լսել։ Ներկայիս չափազանց գոհ ու ուրախ եմ որ՝ իրողութիւններու մասամբ տեղեակ էք արդէն եւ նկատելով թէ՝ զիս որպէս քաղաքական յանցաւոր կը համարիք, ուստի ես ալ պիտի ջանամ այս անդամ պէտք եղած բացատրութիւնները տալ։ Եւ ասիկայ ալ պիտի ընճմ ո՛չ թէ որովհետեւ դուք կ'ստիպէք կամ Զենէն վախնալուս համար է ո՛չ. այլ որովհետեւ իմ վրայ մասնաւոր պարտականութիւն դրաւած է եւ երբ Զեզի կարգ մը տեղեկութիւններ տամ ատով իմ վրայ դրած նուիրական պարտականութիւնը կատարած կ'ըլլամ, ուրկէ վերջ իմ դերս աւարտած կ'ըլլայ այն աշխարիի վրայ. այլ աւա՛ղ որ՝ նոյնպէս պատեհութենէ ալ պիտի զրկուիմ կամաւորապէս՝ հայրենիքիս ծառացելու համար որը՝ գետ շատ պէտքը ունի ծառաչողներու։ Այդպէս ուրեմն տէր դատաւոր, Մայսիս սկիզբին Աղլանդեանի միւս եղը եղող «մեծ հանրապետութեան» հողէն դուրս ելայ, դեսպանատան մը կողմէ մասնաւոր առաքելութեամբ մը դէպի արեւելք ուղեւորելու համար, անցայ Եւրոպայ, քանի մը կարեւոր կարգադրութիւններ ընելէ վերջ, անմիջապէս արեւելք ուղեւորեցայ ուր մայրաքաղաքի մը մէջ փառաւոր գործ մը կատարեցի, ցեղիս վրէժը լուծելով եւ որուն մէկ մասը Զեզի ծանօթ է արդէն։ Այդ փառաւոր գործը կատարելս վերջ վերադարձա Եւրոպայ։ Իմ երկրորդ անդամ-

ուայ գալէս քանի մը օր վերջ, երկու կարեւոր շէնքեր ողը հանուացան, հոս անմիջապէս աւելցնեմ թէ՝ ատիկաչ իմ գործու չէր թէեւ, բայց ես լուր ունէի, որովհետեւ իմ զինակիցներս էին այդ տաջող գործը կատարողները, որոնց վրայ հսկողի դերը միայն կը կատարէի: Այս երկրորդ գործէն վերջ պատեհութիւնը ունեցայ Զեր դիւանագէտ-պետական մարդուն հետ տեսնուելու ուր արդարութիւնը գործադրեցի: Անշուշտ տէր դատաւոր, գոհ մնացիք իմ բացատրութիւններէս եւ գիտցաք թէ՝ ինչ գործով եւրոպայ անցայ. ամեն ազդ պարտաւոր է իւր հայրենիքին ծառայել եւ դուք եւ Զեր դաշնակիցները ստիպեցիք մեզ որ՝ մենք ալ մեր գիտցած ձեւերով ծառայենք մեր հայրենիքին: Դուք գիտցաք նաև թէ՝ ես ու իմ զինակիցներս տառապեալ, ու անիրաւուած ցեղի մը զաւակներն ենք, ու մեր այս արարքներով՝ արդարութիւնն է որ կը գործադրենք: Ինչպէս նախկին հարցաքննութեան ատեն ըսի եւ որ Զեղի զարմանք պատճառեց, կ'ուզեմ դարձեալ կրկնել, «Այն դատը՝ զար կը յաւակնիք տեսնալ, այն դատը՝ արդէն տեսնուած ու վիճոն ալ արձակուած է»: Ատիկաչ իմ տառապեալ Ազգին դատն էր, որը անիրաւորէն ու անխղճարար արհամարհեցիք ու մեզ դարձեալ գերութեան գիրկը նետեցիք: Իրաւացիօրէն շատ բան կ'ակնակլէինք եւրոպացէն, բայց ոչ մի բան ստացանք բացի գերութեան շղթաներէն: Այս էր Զեր պաշտպանած ու հասկցած արդարութիւնը, այսպի՞սով փուքը աղգերու իրաւունքները կը յարգուին: Ափսո՞ս, որ անցեալին մէջ չափազանց միամիտ գտնուած էինք ու Զեր սին խոստումներէն չարաչար խարուած, բայց անցեալ պատմութեան կը վերաբերի, իսկ ներկան ալ ուժեղներուն, որովհետեւ այս աշխարհի մէջ խօսքով միայն արդարութիւն կը տիրէ, իսկ գործքով ոյժը, ու

մենք ներկացիս այլեւս երազներով չէ որ կ'օրօրուինք, այլ կատարելապէս ըմբռնած ենք իրողութիւնը ու մենք ալ մեր կողմէ ուժի բաղթանակով կ'ուզենք տիրանալ արդարութեան ու ազատութեան: Ահա՝ իմ ամբողջ գիտցածս, իսկ եթէ կայ կշտ մը որ Զեղ կը հետաքրքրէ, այդ լրացուցիչ տեղեկութիւնները եւ պէտք եղած փաստերն ալ ուրիշն վիճակուած է տարբեր երկրի մէջ, ուր Զեր արդարադատ (?) դեսպանները որպէս ուկրնդիր ներկաչ պիտի ըլլան ու Զեղ համար կարեւոր եւ հետաքրքրաշարժ գաղտնիքներուն մէկ լրացուցիչ մասն ալ իմ անվեհէր ու հայրենիքի պաշտպան զինակիցներէս մին պիտի յալտնէ: Ուրեմն, Զեղ կը մնայ համբերել ու սպասել նորանոր գիշալքերուն, իսկ իմ մասիս ալ, կընաք պէտք եղած վճիռը տալ, որպէս քաղաքական յանցաւոր կամ մարդասապան: Իմ պարտականութիւնս հոս կը վերջանայ ու ասկէ վերջ աւելորդ պիտի ըլլայ նոր հարցումներ ուղղել, որովհետեւ, դժբաղդաբար անկարող պիտի ըլլամ պատասխաննելու:

Բանտարկեալ լուց. իսկ դատաւորի ճակտէն պաղքրափնքը կը հոսէր արդէն: Բանտարկեալի խօսակցութեան ընթացքին բոլոր ունկնդիրները ու փաստաքանները անշշուկ ու սրտատրոր կը լսէին բանտարկեալը ու երբ այս վերջնին խօսքը աւարտեցաւ, ամբովն ալ կարծես ծանր բեռան մը տակէն դուրս գալողներու կերպարանքը ստացեր էին: Դատաւորը եւ ներկաները վայրկեանի մը չափ լուր ու մունջ մնացին, երբ դատաւորին առջեւի սեղանին վրայ եղած թէլքօնը հնչեց: Անմիջապէս դատաւորը ձեռք առաւ թէլքօնի գործիքը եւ սկսաւ խօսքերու փոխանակութեան, ու յանկարծ իւր գէմքը խոժոռ կերպարանք մը ստացաւ եւ թէլքօնի մէջէն սկսաւ կցկուր հարցումներ ուղղել, ի՞նչպէս... քա՞նի երեսփոխաններ վիրաւոր են... քա՞նի հատ մեռ-

նող կայ . . . շարագործը ձերբակալուա՞ծ է . . . ու երր
այս հարցուամներուն պատասխանը ստացաւ, բարկու-
թեամբ ձեռքին գործիքը սեղանին վրայ դրաւ եւ հրա-
մայեց ոստիկաններուն որ բանտարկեալ խիստ հսկո-
ղութեան տակ բանտ առաջնորդեն եւ ամենամութ ու
ապահով խուցի մը մէջ բանտարկեն: Այս խիստ եւ ա-
նակնկալ հրամանը ապչեցուց բոլոր ներկաները, որոնք
քիչ առաջուայ խօսակցութենէն կուահած էին նոր դէպ-
քի մը քստմնեցուցիչ պարագաները եւ սակայն ոչ ոք
չհամարձակեցաւ դատաւորէն մանրամասնութիւններ
խնդրել ու ամենքը մեկչն խուռանեցամ գուրս թափեցան
դատարանէն: իսկ դատաւորն ալ գլուխը ձեռքերուն մէջ
առած խոր մտածման մէջ թաղուեցաւ: Բանտարկեալը
կը տեսնար ու կը լսէր այս ամենը եւ խրտէ կը հըրճ-
ուէր անշուշտ, որովհետեւ դէմքին վրայ կարտացոլար
իր սրտին զգացած գոհոնակութիւնն ու երջանկութիւ-
նը, այս վիճակին մէջ առաջնորդուեցաւ մուժ ու խո-
նաւ նկուղ մը: Կէս գիշեր իր ու գեռ բանտարկեալը չէր
քնացեր, իրեն հսկող պահակներուն թիւը կրկնապատ-
կուած էր, իսկ ինք երբեմն երբեմն կատակներ եւ սր-
բամիտ խօսքեր կը նետեր պահակներուն:

Առաւօտեան կողմ, ժամը երկուքի ատենները բան-
տին դուռը բացուեցաւ ու բանտարկեալը առաջնոր-
դուեցաւ ուրիշ խուց մը: Այս նոր խուցին մէջ տարօ-
րինակ նստարաններ կաչին կոփածոյ քարէ շինուած ու
ատոնց վրայ ալ առաստաղէն կախուած ջուրի բարակ
խողովակներ: Բանտարկեալը երբ այս ամենը տեսաւ
վախնալու տեղ, քովի զինուորներուն հետ սկսաւ կա-
տակներ ընել, ի՞նչ, բա՞զնիք առնել պիտի տաք, օ՛
շատ շնորհակալ եմ ձեր այդ հոգատարութեան համար
եւ հազիւ իւր խօսքը աւարտած էր, երկու պաշտօն-
եաներ ներս մտան: Ասոնց մէկուն ձեռքը թուղթ եւ

գրիչ կար, որ քարտուղարի կը նմանէր, իսկ միւսը
հարցաքննիչի կերպարանք ունէր, այս վերջինին դէմքը
խոժու էր ու իւր խօսքերուն մէջ հրամացողի շեշտ մը
դրուած: Ասոնք մօտեցան բանտարկեալին եւ հարցա-
քննիչի կերպարանք ունեցող պաշտօնեան սկսաւ հար-
ցուածներ ընել ու հեղնօրէն գո՞հ ես ըսաւ նոր գործուած
չարագործութիւններէն որ քու անամօթ ընկերուհինե-
րէդ մին ըրած է:

— Զեմ հասկնար, պատասխանեց բանտարկեալը:

— Ի՞նչ, ի՞նչպէս, թէ չես հասկնար, հապա ին-
չո՞ւ երէկ դատավարութեանդ ատեն, երբ դատաւորը
թէլքօնով կը խօսէր, դուն հրճուելու նշաններ ցուց
կուտացիր, չե՞ս գիտեր ը' . . .

— Օ՛, օ՛, հասկցայ, ուրեմն, խնդրեմ ըսէք, ինչ-
պէս, յաջող անցե՞՞ր է «անամօթ» ընկերուհիս գործը,
ո՞հ, չափազանց գոհ եւ ուրախ պիտի ըլլայի, եթէ ի-
րապէս յաջողած ըլլար:

— Հիմայ քեզի կը հասկցնենք թէ՝ որչափ յաջող
անցեր է, զարշելի ոճրապործ, գեռ չես երկնչիր ու խըպ
նիր եւ ելեր մեզ ալ կը ծաղրե՞ս, անամօ՛թ, լի՛րբ . . .
քանի մը պորտարոյծ սրիկաներ Եւրոպայի խաղաղու-
թիւնը կ'ուղեն վրդովել ու այդ ալ անգոյ հացրենիքի
մը անունով . . .

Բանտարկեալը չափազանց զարցացաւ այս վերջին
խօսքերէն եւ սակայն չուզեց ծայրահեղութեան երթալ
ու մեղմօրէն:

— Պատրապտ եմ, ըսաւ, կրնաք ուվածնիդ ընել:

— Հիմա քեզ այդ աթոռին վրայ պիտի նստեցը-
նենք, ըսաւ հարցաքննիչը ու քովիդ պահակ զինուոր-
ները չպիտի թողուն որ քնանաս, իսկ այդ առաստաղի
խողովակէն ալ ջուրը ուշիկ ուշիկ ճիշդ գլխուդ վրայ
պիտի վաղէ ու այն ատեն, մենք վստահ ենք թէ, երբ

քանի մը որ այդպէս շարունակուի խելքդ գլուխդ կուդաչ եւ դուն պէտք եղած գաղտնիքները կը յայտնես մեզ չուտով։ Հանեցէ՛ք սա թշուառականին հագուստները, հրամայեց հարցաքննիչը։

Զինուորները անձիջապէս մօտեցան բանտարկեալն, իսկ այս վերջինը ծունկի եկած ու ձեռքերը միացուցած իր թէ աղօթք պիտի ընէր եւ սակայն յանկարծակի տեղն ու տեղը երկնցաւ մնաց, մեռած էր։ Անմիջապէս պաշտօնեաները ու զինուորները մօտեցան և սկսան ասդին անդին շարժել դիակը, բայց անօդուտ, կենդանութեան ոչ մի նշան չի կար. կատարելապէս մեռած էր։

Առաւոտուն այդ լուրը եւս կայծակի արագութեամբ տարածուեցաւ եւ զառն տպաւորութիւն մը թողուց հանրութեան վրայ, որովհետեւ շատեր, երբ իրողութիւններու եւ պատճառներուն մասամբ տեղեակ եղան, բանտարկեալը որպէս հալրենասէր հերոս սկսան ճանչնալ։ Կառավարութիւնը որոշեց որ ասոր դիակը եւս քննուի ու քննութիւնը ցոյց տուաւ որ այդ եւս միւսներու մահով մեռած էր ու այդ իսկ պատճառաւ զարմանքէ աւելի ապշութիւն տիրեց ամեն կողմ։ Այդ ահաւոր տոամներուն բուն դադանիքը չէին կրցած իմանալ, թէեւ շարժառիթը յայտնի էր ամենուն։ Մայրաքաղաքին կարգ մը կարեւոր թերթեր իրաւունք կուտային այդ անօրինակ ու անբնական համարուղ պայքարին եւ կը դրէին թէ՝ բնաջնջուղ ցեղի մը լուսահատ պայքարն էր զոր կարգ մը հալրենասէր կտրիճներ կը մղէն։ Իսկ կարգ մը թերթեր ալ, որոնք կառավարութեան բերանը կը համարուէին, հակառակը կը դրէին, թէ՝ ստիպման տակ կարելի բան չէ ապատութիւն ստանալ, թէ՝ ատիկայ գարշելի ու ճիւաղային պայքար մ'չ զոր կը մղէն, թէ՝ իրաւունք չունին քանի մը լպիրը ոճ-

րագործներ մեր խաղաղութիւնը վրդովելու եւ այն, եւ այն։

Դժբաղդաբար ացդ տառապող ու բնաջնջուղ ցեղին մնացորդներէն մէկ ստուար մասն ալ այս կերջին կարծիքէն էր ու նոյն իսկ ասիթը չէին փախցներ թերթերով պախարակելու իրենց ցեղակիցներուն տիտանական պայքարը, եւ զատապարտութեան սիւնին գանելու իրենց իսկ հարազատ եղացրները։

Քանի մը օրեր անցեր էին ու «Եւրոպայի հանրապետութեան» մէջ նոր դատավարութիւն մը սկսած էր, այս անդամ դատուղը կին մ'էր կամ լաւ է ըսել 24-25 տարեկան օրիորդ մը որ՝ սեւ էր հագած եւ իւր ցեղին սուսը կը պահէր գառնօրէն։ Իւր կլոր եւ կարմրտուն դէմքով, սեւուլիկ ու վառվուն աչքերով, առատ ու երկայն մազերով, արեւելիան գեղեցկութեան իսկական տիպարն էր։ Ու քալուածքէն իսկ դիւրաւ կը հասկըցուէր թէ՝ իւր կանացի գորովու կուրծքին տակ ըմբոստ առիւծ մը կը քնանար։

Պարթեւահասակ օրիորդը դատարանին մէջ, դատաւորին ճիշդ գիմացը կանգնած էր, գատաւորը քնքշութեամբ հրամայեց որ երդում ընելու համար աջ ձեռքը վեր բարձրացնէ։

— Ի՞նչ, ըստ օրիորդը, մենք չենք հանդուրժիր որ Ձեր առջեւ դատուինք եւ յանուն ի՞նչի պիտի դատուինք, ոճրագործութեա՞ն, բայց դուք ամբողջդ ալ հաւաքաբար, ոճրագործներ չէ՞ք։ Ես արդարութիւնը ի գործ դրած եմ երբ՝ ուժանակով ձեր երեսփոխաններէն 8-10 հատ վիրաւորած կամ մեղցուցած եմ, երանի թէ աւելին ըրած ըլլայի։ Եւ դուք ատո՞ր համար զիս դատի պիտի քաշէք, կը հարցնեմ Ձեզ. հոս այս երկրին ու ամբողջ աշխարհի մէջ խիղճ ու արդարութիւն գոյութիւն ո՞ւնի եւ կամ ո՞վ է որ արդարութեան անու-

նով զիս պիտի դատէ ու դատապարտէ, դո՞ւք, ոճ-
րագործնե՞րդ, անգութներ՝ թողուցիք որ՝ իմ ցեղս կո-
տորուի ու Ակուի, թողուցիք որ՝ հրապարակաւ եւ ամ-
բողջ աշխարհի առջեւ մեր պատիւը բռնաբարեն, թո-
ղուցիք որ՝ մեր կանացի պատիւը ցեխերու մէջ տրորեն
եւ վերջապէս թողուցիք որ՝ իմ սրբազն հայրենիքս
պոռնկանոցի վերածուի, իսկ դուք ու ամբողջ աշխար-
հի մարդկութիւնը գարչելի հանդիսատեսի դերէն դուրս
չելաք: Ու այսօր ալ ի վարձատրութիւն այս բոլոր ան-
պատուութիւններուն, դժոխացին տանջանքներուն ու
մորթոտումներուն, ապիկար Եւրոպան, հայրենիքս գե-
րութեան նոր շղթաներով կապած է: Պարոն դատա-
տոր՝ ցեղ մը սպանեցիք, ամբողջ ցեղ մը եւ ես ոչ թէ՝
միայն չեմ հանդուրժիր դատուելու՝ այլ չեմ հանդուր-
ժեր նաեւ Զեր ներկացութեանը...:

Օրիորդի շրթները բարկութենէն կը դողացին եւ
կուրծքը փոթորկող ծովու պէս կ'ուոէր ու կ'ելեւէներ,
երբ իւր աջ ձեռքը կուրծքին վրայ դրաւ իւր թէ՝ իր յուզ
մունքը զսպելու համար եւ սակայն հազիւ քառորդ
վայրկեան անցած էր թաւադլոր գետին փոռւցաւ:
Դատաւորը եւ ներկաները անմիջապէս օրիորդի շուրջը
հաւաքուցան խորհելով թէ յուզմունքն մարած էր եւ
սակայն իրականութիւնը հոն էր որ՝ մեռած էր. ամեն
ոք ինչպէս նաեւ դատաւորը՝ շշմած իրենց տեղը գամ-
ուած մնացած էին այս ահաւոր ու անակնկալ տուամին
առջեւ, երբ ծառաները եկան եւ մեռնող օրիորդի դի-
ակը դուրս տարին: Քիչ վերջ քննութիւնները ցոյց տը-
ւին թէ՝ օրիորդը եւս նախորդներու մահով մեռած էր:
Ամբողջ աշխարհի մամուլը իրար անցած էր այս ցնցող
դէպքերուն համար: «Եւրոպացի հանրապետութեան»
երկրին մէջ ազատական թերթերը հաւասարապէս կը
պահանջէին որ նոր խորհրդատողով մը գումարուի ու

այդ անիրաւուած ցեղին դատը վերացնուի եւ գոհա-
ցում տրուի ատոնց Ազգացին բաղձանքներուն:

Օրերով ու շարաթներով, դարաւոր տառապեալ
ցեղին համար պրօպականդ մղուեցաւ, որուն արձագանգ
տուին գրեթէ Եւրոպացի մէկ կարեւոր մասը: Կարդ մը
ժողովուրդներ խղճահարութիւնը ունեցած էին եւ խա-
զաղ ցոյցերով կը պահանջէին իրենց կառավարութիւն-
ներէն նկատի առնել գերութեան դատապարտուած ացդ
տանջուող ցեղին պահանջները, այդ դատը մեր դատոն
է կ'ըսէին, բոլոր մարդկութեան դատը եւ ատոր հա-
մար իսկ կը պահանջնենք նոր խորհրդատողովի մը գու-
մարուիլը: Խնդիրը լուրջ կերպարանք ստացեր էր երբ
Եւրոպացի «Հզօր կառավարութեան» դադտնի գործա-
կալները հեռագրեցին իրենց կառավարութեան որ՝ այդ
խորհրդաւոր գաղանիքներու եւ դաւադրութիւններու
կեդրոնատեցին գտած են: Մութ իրիկուն մը՝ կը գրէ-
ին, մեր պաշտօնի բերումով, մեռնող բանտարկեալին
տանը շուրջը կը պատէինք՝ երբ խորհրդաւոր անձ մը
մեզ մօտեցաւ եւ ըսաւ թէ՝ «Ես պատրաստ եմ Զեր կա-
ռավարութեան ծառացելու եւ Զեր խուզարկութիւնները
արդիւնաւորելու, որովհետեւ ըսաւ, ես դիտեմ այն
դադտնի տեղը ուր Զեր կառավարութեան դէմ դաւադ-
րութիւններ կը ծրագրուէին, բայց մէկ պահման կը գը-
նեն, եթէ ընդունիք իմ պահմանս, ես սիրայօժար ցոյց
կուտած Զեր այդ բնակալազը: Ուստի, կը պահանջնեն
որ՝ երբ խուզարկուելիք բնակարանը երթանք, Զեր հետ
վերցնէք նաեւ այս երկրի ոստիկաններէն երկու հատ ու
երբ պէտք եղած կարեւոր թուղթերը գտնենք, այդ
թուղթերը Զեր ներկացութեան յանձնուին, այս երկրի
ոստիկանութեան»: Մենք ստիպուած էինք համակեր-
պիլ, որովհետեւ ոչ մի կաշառք ու խոստում չկրցին ետ
կեցնել այդ խորհրդաւոր անձը իւր պահմանէն եւ մենք

այս երկրի երկու ոստիկաններուն հետ գացինք խուզաբութեան։ Շատ բաներ կ'ակնկալէինք, բայց մեր այդ ակնկալութիւնները դրեթէ ոչինչի լանգեցան, որովհետեւ բացի տարօրինակ քարտէսէ մը, ոչինչ դըտանք։

Այդ քարտէսը՝ ներկայիս տեղւոյս կեդրոնական ոստիկանատան մէջ կը գտնուի ու մեզ առաջնորդող խորհրդաւոր անձն ալ հսկողութեան տակ է։ Ճնշում բանեցուցինք այս տեղաց կառավարութեան վրայ, որպէս զի մեզ աշխացի եւ հետապնդէ այդ քարտէսին հեղինակները։ Եւրոպական «Հզօր կառավարութեան» ճնշումին պէտք չեղաւ, որովհետեւ այդ տեղեկագիր-հեռագրէն մէկ օր վերջ «Եռաստղ» ստորագրութեամբ հետեւեալ ուշադրաւ տողերը տպուեցան «Զէզոք երկրի» կարեւոր ու լուրջ թերթի մը մէջ։

«Եթէ այս երկրի կառավարութիւնը կը հետաքըրք-րուի երկու օր առաջ գտնուած քարտէսով, ես պատրաստ եմ լրացուցիչ բացատրութիւնները տալ, պայմանաւ որ՝ այդ քարտէսը հրապարակի վրայ ցուցադրուի ու ես ալ հետաքրքիր գիտողներու ու ամբողջ աշխարհի առջև հրապարակաւ ու մանրամասնօրէն, պէտք եղածը բացատրեմ»։

Այս տողեր տպող թերթն ալ իւր կողմէ խմբագրական մը դրեց եւ պահանջեց որ կառավարութիւնը ընդառաջ երթաց այս պահանջին եւ հանրութեան ու կառավարութեանց հետաքրքրութեան գոհացում տաչ, որովհետեւ կ'ըսէր Եւրոպակախ կարդ մը պետութիւններ վրդովուած վիճակ մը ունին. ասկէ առաջ տեղի ունեցած կարդ մը անակնկալ դէպքերու առթիւ եւ կ'ակնկալուի որ գտնուած քարտէսի հեղինակը իւր բացատրութիւններով լուսաբանէ մեզ եւ Եւրոպական կառավարութեանց պետական մարդոց մտքերը։

«Զէզոք կառավարութիւնը» ուշադրութեան առաւ այս խիստ կարեւոր խնդիրը եւ որոշեց որ Հոկտ. 22ի օրը հրապարակացին բացօթեալ ժողով մը տեղի ունենաց ու քարտէսը քանի մը անդամ մեծցուելով հրապարակի վրայ կախուի եւ թերթերու մէջ երկտող մ'ալ տըպուեցաւ, որով կը հրապարուէր «Եռաստղ» ստորագրող անձը, որ իւր բաղձանքին համաձայն, այդ օր ներկայ ըլլար եւ պէտք եղած բացատրութիւնները տար։

Աշխարհ ամբողջ զիրար անցեր էր. Եւրոպակի ամեն կողմերէն, հաղարաւոր հետաքրքիր անհատներ ու կառավարական պաշտօնեաններ «Զէզոք երկրը» կը փութացին։ Մարդկացին պատմութեան մէջ, ամենանըշանաւոր ցուցահանդէսներն իսկ կը նսեմանացին այս ընդհանուր եռ ու զեռին քով։ Վերջապէս Հոկտ. 22ը եկաւ. բնութիւնը եւս այդ օր պէճնազարդուած էր, կապոյտ ու պայծառ երկնակամարին վրայ ամպի նշոյն իսկ չի կար ու աշխանացին տաքուկ արեւ մը համակ կենդա-նութիւն ու խնդիր կը սփուէր կենդանի աշխարհին վր-րայ։ Նահատակուած «բանտարկեալչին գուշակութիւնները հետզհետէ սիմոր իրականանացին, որովհետեւ «Զէզոք երկրի» մէջ գտնուող Եւրոպական կառավարութեանց գեսպանները արդէն իրենց համար մասնաւոր տեղեր վարձած էին որոշեալ հրապարակին վր-րայ։ Հրապարակը արդէն խոնուած էր միլիոննաւոր բազմութեամբ մը, եւ ակնթարթ կ'սպասէին «Եռաստղ» ին։ Այդ հրապարակին արեւելեան կողմը՝ բարձր ամպիոն մը շինուած էր որովն վրայ կախուած էր մեծկակ քարտէս մը, զարմանք աղդող գծերով ու խաղերով սեւցուած։ Կէս օրէ վերջ ժամը մէկի ատենները մարդ մը բարձրացաւ այդ ամպիոնին վրայ. բոլոր ժողովուրդը շունչերնին բռնած կ'սպասէին այդ մարդու ըստիքներուն, հարիւրաւոր պատկերահան մեքենաներ զետեղ-

ուած էին հրապարակի զանազան մասերուն վրա եւ կը պատրաստուէին առաջին պատեհութեամբ, բացատրութեաներ տուող «Եռաստղ»ին պատկերը լուսանկարել եւ արդէն ամպիոնը բարձրացող մարդուն լուսանկարը առած էին խորհելով թէ՝ այդ մարդն է «Եռաստղ»ը, ու սակայն ամպիոնին վրայ բարձրացող մարդը գոռ ձախով մը խօսքը ժողովուրդին ուղղեց, խնդրելով որ բացատրութիւններ խոստացող «Եռաստղ» ստրագրողը երեւան գայ եւ իւր պաշտօնին գլուխը անցնի: Բոլոր ժողովուրդը սկսաւ ովկինակ սկս ալեկոծուիլ, բոլորն ալ բնական հետաքրքրութեամբ իրարու երես կը նայէին. բան մը տեսնալու համար զիրար կը հրմշտըկէին, կատարեալ քառասին վիճակ մը կը տիրէր, աղմուկ, ժիռոտ, հրմշտուկ, սովորական բան մը դարցած էր ու այս ժխորին մէջէն բարձրահասակ մէկը ամբոխը ճեղքելով սկսաւ ամպիոնին ճօտենալ, աճբոխը սկսաւ հետըզէտէ հանդարտիլ եւ կարդը կամաց կամաց վերահաստատուեցաւ: Բարձրահասակ երիտասարդը անիեցեր ու խրոխա քալուածքով մը ամպիոնի սանդուխներէն վեր բարձրացաւ եւ զինք հրաւիրողին քովին ի վեր կանգնեցաւ: «Զէզոք երկրի» հպատակ պարոնը մէկ քանի խօսքով «Եռաստղ»ը ծանօթացնելէն վերջ հասարակութեան, այդ նորաձեւ բեմը թողլով վար իջաւ: «Եռաստղ» իւր արծուի աչքերով չորս կողմը լաւ մը նայէլէն վերջ պատրաստուեցաւ խօսելու:

Նախ ըսաւ, Զեր ամենուդ ներողամտութիւնը հայցելէն վերջ պիտի խնդրէի որ՝ համբերութեամբ մտիկ ընէիք այն՝ չառաջարանին՝ որուն մանրամասնութիւններէն կախուած է այս քարտէսին խորհախորհուրդ լուսաբանութիւնները:

Յարգոյ Տեարք՝ անշուշտ մեծ հետաքրքրութեամբ պիտի լսէք իմ անձիս վրայ քիչ մը ծանօթութիւններ:

Ես ինչպէս նաեւ ինձ հետ շատեր անդամներն ենք «Սըրբազան գունդ» անուն չեղափոխական կազմակերպութեան մը եւ ամբողջս ալ կը պատկանինք տառապեալ ցեղի մը՝ որուն հակիրճ պատմութիւնը ընելու հարցադրուած եմ: Որովհետեւ ինչպէս եւրոպացի մէջ հաստատուեցաւ, ես իմիններովս քաղաքական ծրագիր մը կը հետապնդենք թէեւ շատերու համար անբնական ձեւերով: Այդ քաղաքական ծրագիրը մշակուած է ամկէ երկու տարի առաջ եւ գործադրութեան դրուիլ սկսաւ ամկէ վեց ամիս առաջ Մայիսի սկիզբները, ասոնց մանրամասնութիւնները կը թողում քիչ վերջ իւր կարգին կրկին անդրադառնալու պացմանաւ: Զենէ շատեր գիտնալու են մեր ցեղի պատմութիւնը, հազարաւոր տարիներ առաջ ու վերջը անոր քաղաքակրթական թոփչքները, մրցումներն ու պատերազմները: Զենէ շատ շատերը գիտնալու են նաեւ մեր երկրին դիրքն ու պայմանները, դարերու ընթացքին վայրենի ցեղերու դէմ մաքառիլը եւ շատ անդամներ ալ մարդ գազաններու խուժանալին բարբարոսութիւններու նշաւակ ըլլալը, յանուն քաղաքակրթութեան եւ յանուն քրիստոնէութեան: Դարեր շարունակ մեր պապերը՝ քաղաքակըրթութեան լուսատու ջահը մեռքերնին, արեւելքի խաւարակուու անդամաններու մէջ լուսատու Փարոսի դերը կատարած են նախանձ ազդելու չափ հզօր Հոռվագեցիններուն: Քրիստոսէ դարեր առաջ ունեցած ենք մեծ Արքայ մը որ մեր ցեղի Ազգայնականութեան հիմը դրած է, որուն թոռը նմանապէս մեծ ու հզօր, փառապանձ գործեր կատարած է աշխարհ հիացնելու աստիճան: Այս մեծ ու հզօր Արքան իւր դարուն ամենամեծ ուազմագէտն եղած է եւ իրապէս այդ դարուն նարօլիոնը կոչուելու արժանիք ցուցուցած: Իր ուազմական կարողութիւնը եւ իւր աշխարհակալական ծրագիրը Հոռվ-

մը սարսեցուցած եւ պարտադրած է պատերազմի եւ պատերազմի պարագային, մեր ցեղի այդ հզօր Արքան, ա՛ջնախի ճարպիկ նահանջ մը կազմակերպած է որ՝ Հոռվմէական Լէգէոններ բնաջնջուցած են: Ասոնք մեր անցեալի փառքերն են որ նորագոյն պատմութիւնը ըստուգած է: Այս փառքերէն զատ մեր ցեղը ունեցած է իւր Ոսկեղարը, ա՛ջնքան բեղուն որքան այդ դարուն ունէ քաղաքակիրթ ազգերու գրամկան կեանքը ու ասիկայ այն տեսակ ատեն մը՝ երբ այսօրուայ Եւրոպան խաւարին մէջ կը խարխափէր, երբ՝ այդ պահուն նըմանապէս մեր Հայրենիքը վայրենի ցեղերէ չարձակումներու կ'ենթարկուէր ու կ'աւրշտկուէր: Մեր Աղդի անցեալ փառքերը՝ ճարտարապետական հրաշակերտները ու քաղաքակիրթութեան մէջ ի՛նչ աստիճան բարձրանալն ու զարդանալը, այսօրուան մեր Հայրենիքի աւերակ քաղաքները, կիսակործան եկեղեցիներն ու պալատները կը վկացեն, կենդանի վկաներ հի՛ն փառքերու...: Մեր ցեղը դարերու հոլովումներուն մէջ, շատ քիչ անգամ խաղաղ կեանք մը անցուցած է: Միշտ նըշատակ ըլլալով բարբարոսներու յարձակումներուն, անիկաչ, մաքառումներու ընթացքին տակաւ անզգալիօրէն կորսնցուցած է իւր ազդային արժանիքներն ու առաջինութիւնները մեծաւ մասամբ: Շատ անդամներ՝ դարերով օտար ցեղերու հարկատու եղած է եւ տակաւ առ տակաւ ատոնց սովորովթներն ու բարքերը ընդունելով, խաթարած է իւր Աղդային նկարագիրը: Բայց այս բոլոր դժբաղդութիւններէն ու սրբազան կորուսաներէն վերջ մեր ցեղը կարողացած է պահել նուիրական առաքինութիւն մը, ատիկայ Ազգային պատուախնդրութիւնն է, որը երբեմն երբեմն, ինչպէս այսօր, ի բայտ կուգաչ եւ մեր ցեղի ապրելուն նոր ու հուժկուգարկ մը կուտայ: Յիշեցէք Խաչակրութիւնը եւ մեր ցե-

դին դիրքը, հազարաւոր մարտիկներ, քրիստոնէութեան անունին տակ եւ սակայն իրականին մէջ ազգային պատուախնդրութենէ մղուած, Խաչակիրներու բանակին յառաջապահները հանդիսացան ու ատիկաչ պատճառ դառցաւ որ մենք՝ մեր անկախութիւնը կորսնցընենք: Ի՞նչ ըրաւ այդ ատենուաչ կիսաքաղաքակիրթ Եւրոպան, եւ ի՞նչ կերպով գնահատեց մեր ցեղին զոհողութիւնները որ յանուն քաղաքակրթութեան Ազգային անկախութիւնիս կորուսինք: Ինչպէս այսօր նոյնպէս այդ դարուն ոչինչ ըրաւ եւ ոչինչով վարձատրեց մեզ Եւրոպան, բացի գերութեան անարդ շղթաներէն: Մենք դարերով մաքառած ենք յանուն քաղաքակրթութեան, հազարաւորներ զոհ տուած ենք, սոսկ անոր համար որ Եւրոպան ոտնակոխ չըլլաչ բարբարոսներէն, մեր ցեղը պատուարը եղած է բարբարոսներուն աշեղ յորձանքին առջեւ ու ասիկաչ շատ սուլի նստած է մեղի:

Ներկայիս Ձենէ շատեր, թերեւս մեզ մեղադրեն թէ դուք՝ հաւաքական ոչի մը չէք ներկաչացներ, թէ դուք վտանգի մը պարագային պառակտուած դուրս կուտաք, թէ դուք ինքինքնուղ օգնելու առաքինութիւնը չունիք եւ կարգ մը ուրիշ իրաւացի դիտողութիւններ: Ընդունելով հանդերձ այդ բոլորը կը յաւակնինք ըսեելու թէ՝ ատիկաչ անաչառ ու տիրամարանական դատողութիւնն զուրկ դիտողութիւններ են: Համառօտակի վերլուծենք եւ պատմական փոքրիկ ուսումնասիրութեամբ մը ստուգենք պատճառները մեր ցեղի անմիաբանութեան:

Քիչ առաջ ակնարկեցի Աղդայնական Արքայ մը, գիտալու ենք թէ՝ մեր ցեղին մէջ նախ քան այդ Արքան երեւան դալլ աւելի քան 500 ցեղեր կ'ապրիէին, իրաքմէ բոլորովին տարբեր բարքերով, տարբեր սովորովթներով ու տարբեր լեզուներով ու այս ցեղերը՝ Ազ-

գայնական Արքային երևնալին վերջն ալմասամբ շարունակեցին իրենց գոյութիւնը եւ վերջի վերջով ձուլուեցան մեր մէջ: Պէտք չէ մոռնալ նաեւ Հրեաներու այն՝ հսկալ բազմութիւնը որ մեր երկիրը դաղթուեցաւ եւ որ ժամանակի ընթացքին ատոնք եւս ձուլուեցան մեր մէջ, ասոնց վրայ աւելցուցէք նաեւ դարերու գերութեան շղթաները եւ պատճառները շուտով երեւան կուգան: Ասոնք պատճութեան փաստերն ու իրողութիւններն են, որոնք կրնան մեծագոյն պատճառները ըլլալ մեր ցեղի անցեալին ու ներկային անպատուարեր պառակտումներուն ու անմիաբանութիւններուն: Կայ եւ ուրիշ եւ ալ աւելի կարեւոր իրողութիւն մը, այսօրուայ ցուցադրուած տգեղ անմիքանութիւնը մեր ցեղին մէջ նոր չեն, անիկայ ունի իւր տխուր անցեալը ա՛յնչափ ահաւոր ու քանդիչ, որքան ներկան: Ինչպէս քիչ առաջ ակնարկեցի, մեր Հայրենիքը շրջապատուած ըլլալով բարբարոս ու աւարառու ցեղերէ, շատ քիչ անդամ խաղաղ ու բարոր կեանք մը ունեցած է, ու այդ միշտ յարձակումներու գիրքին մէջ եղող ազդ մը բնական է որ չունենայ իւր մտաւոր կեդրոնները, կրթարաններն ու ճեմարանները: Մեր ցեղը միշտ ծարաւը ունեցած է մը տաւոր զարգացումի եւ դաստիարակութեան եւ բնական է որ՝ երր իւր ուսման ու կրթութեան ծարաւը յագեցնելու համար իւր երկրին աննպաստ պայմանները չեն թուլատրած որ ինք իւր երկրին մէջ դաստիարակուի ու զարգանայ, իրերու արդարացի բերումով, նա իւր աչքերը յառած է դէպի արտասահման: Հին ատենները մեր ցեղի երիտասարդներէն շատեր զրկուած են Բիւզանդիոն, Աղեքսանդրիայ, Աթէնք եւ այլ վայրեր, հոն զարդանալու եւ դարոյն ոգլոյն համապատասխան կրթութիւն մը առնելով իրենց մայրենի երկիրը վերադառնականալու:

Բայց այդ տենները մեր ցեղին Ազգային ոգին խաթարուած չէր այնչափ, որչափ որ դարեր վերջ խաթարուեցաւ եւ այդ էր պատճառը որ՝ երր հին ուսանողութիւնը մայր երկիրը վերադառնար, իրենց Ազգային բազմանքներուն ու Ազգայնական ճգումներուն գերազանցօրէն փարած կը մնային, որոնց շատ շատերն ալ Ռահվիրանները կը հանդիսանալին Ազգայնական գաղափարականին: Դարերու ընթացքին, հետպէսէտէ պայմանները փոխուեցան ու մեր ցեղը հարկատուութենէ հարկատուութեան փոխանցուելով, կեանքը անհանդուժելի դառցաւ, շատեր գաղթեցին մայր երկրէն ու դարերու ընթացքին անլայտացան օտարներու մէջ: Այդ չընանին, մեր երկրի մէջ տիրող թշուառութիւնը, քաղաքակրթուած օտարականներու ընչափացութիւնները գոգուեց, որոնք՝ մարդասիրութեան դիմակին տակ ծած կուած, թափեցան անտիրական դառցած մեր երկրը և անօթիններու ու թշուառներու չաքերը շացնող փայլուն մետաղներով դարաւոր քիրստոնեանները՝ քրիստոնեայ դարձնելու աղտոտ ու զգուելի գործին ձեռնարկեցին, անբռնաբարելի խիղճը, մարդուն մէջի Աստուածը, ոսկիններով զնեցին ու մեր ցեղին մէջ հատուածական կոիւն ու քինախնդրութիւնը վերածարծեցին յանուն նոր քրիստոնէութեան....:

Կաթոլիկութիւնը եւ ի վերջոյ Բողոքականութիւնը րոյն զնելին յետոյ հետպէսէտէ առաջ երթալով մեր Ազգային եկեղեցին նոր Աղանդներու բաժնուեցաւ: Իրարատեցութիւնը ա՛յնչափ յառաջացաւ որ՝ միեւնոյն ցեղին պատկանող եւ սակայն տարբեր աղանդներու հետեւող իմբաւորումներ մկսան իրենց ազգութիւնը ուրանալ: Պահ ճը Ազգային զգացումը մարեցաւ, Ազգասիրութեան խիղճան ոգին անլայտացաւ ու ցեղին հաւաքական կամքը՝ այդօրուընէ ասդին ջլատուեցաւ:

Այդ նոր աղանդաւորները, իրերու անմիջական յառաջցումով իրենց ուրոցն կրօնական կեղրունները ստեղծեցին, որմէ յետով Ազգացին աղջտաւոր վիճը բացուեցաւ: Այդ նոր աղանդաւորները, օտարներու առատ դրամին չնորհիւ, սկսան մեր երկրի չորս կողմերը դըպրոցներ բանալու, ուրիշ մեծաւ մասամբ անջիղ ու տափակ սերունդ մը արտադրուեցաւ: Վերջին լիսուն տարուայ շրջանին մեր արտասահմանի ուսանողները՝ մեծամասնութեածք, ազգացին տեսակէտով, անբաշալի դաստիարակութիւն մը ստացան ու երր Մայր երկիր վերադարձան, իրենց նախնիքներէն բոլորովին հակոտընեաց ճամբու մը հետեւեցան: Այդ պահուն Աղանդաւորներէ առաջացած հին ոխերն ու ատելութիւնները տակաւ մարած էին եւ ազգացին գիտակցութեան լուսաշող ճառագայթներու զգալիութիւնը կը նշարուէր, երր անմիջապէս յաջորդեցին կուսակցական շարժումները: Այս վերջին քաղաքական աղանդաւորներու սկզբնական շրջանը միխթարական էր, որովհետեւ զուտ աղդասիրական ու աղդայնական ըմբռնումներով հրապարակ կու գային ու պահ մը կարծուեցաւ թէ՝ այս վերջիններուն երեւումովը մեր Ազգացին բազմանքները մասամբ պիտի իրադորուէին եւ մեր ցեղին մէջ զօրաւոր ու չեշտուած Ազգայնական դաստիարակութիւն մը պիտի ներմուծուէր եւ ցեղը կամաց կամաց սորկացին դաստիարակութիւնէն պիտի ձերքազատուէր: Սակայն՝ դժբաղդաբար այդ միխթարիչ շրջանը երկար չտեւեց ու քանդիչ պառակտումը դարձեալ երեւան եկաւ: Նոր վարդապետութիւններ մը կը քարոզուէին Եւրոպացի մէջ եւ մեր Եւրոպական թեթեւովիկ ուսանողները այդ չքնաղ ընկերվարական վարդապետութիւններէն հմայուած եւ առանց մեր ու Եւրոպացիներու պայմաններն ու միջավայրերը ուսումնասիրելու, առանց մեր ցեղին հոգին սերտելու

ու սիրտը կարդալու, երան ու ացդ ալասերիչ վարդապետութիւններու անունով, նորակազմուած Յեղափոխական կուսակցութիւնը պառակտեցին: Հիմը դրուած էր պառակտումի, կը մնար նոր ասպետներու որ այդ ազգակործան պառակտումները յաւերժացնէին եւ ահա օր մ'ալ ցեղը՝ ինքոյինք չորս կուսակցութիւններու դէմ հանդիման գտաւ: Բոլորն ալ առանց բացառութեան հայրենիքի ազատութեան անունով կը խօսէին, տարբոր ծրագիրներով ու տարբեր ուղղութիւններով: Ազլազան սկզբունքներու ու վարդապահետութիւններու կը վերագրուէր ացդ պառակտումը եւ սակայն մեծ չափով անհատականութիւններն էին գլխաւորագոյն պատճառները: Ստեղութեան, քէնի եւ եղբայրասպանութեան չար ոգինելը կը սաւանէին կուսակցականներու մտքերուն վըրաչ ու Ազգի եւ Հայրենիքի ազատութեան անունով հըրապարակ իջած այս կուսակցութիւնները՝ պառակտումի ահռելի ազգակը հանդիսացան, վերջին քառորդ դարու շրջանին: Յանուն անիմանալի եւ անգոյ սկզբունքներու եւ վարդապահետութիւններու, տակաւ առ տակաւ, ցեղին իմացական եւ Փիղիքական կորովը Ջլատեցին, մեր տապապեալ ցեղի մեծամասնութիւնը՝ իւր մայրենի եկեղեցիէն ուժացուցին, ուրացան մեր ցեղի սուրբ ու նուիրական աւանդութիւնները, ծաղրեցին մեր կրօնն ու պատճութիւնը ու ալ ամենը կ'ըլլացին յանուն Մարդկայնութեան գաղափարականին:

Յեղափոխութեան սկզբնական շրջանին, առաջին կուսակցութիւնը իւր շարքերուն Յեղափոխական Ազգայնական դաստիարակութիւն մը տալ կը ճնէր, որուն արդիւնքը բնականաբար մեծ պիտի ըլլար նոր սերունդին համար եւ սակայն երբ պառակտումը բրոյն դըրաւ ացդ կուսակցութեան մէջ, հետզետէ ազգայնական մեծ գաղափարականը տեղի տուաւ ամբոխավարական-

ներու առջեւ եւ նոր կամ բաժնուած կուսակցութիւն-ները, Յեղափոխական դաստիարակութեան տեղ, կու-սակցական դաստիարակութիւն տուին եւ աշապիսով Ազգին մէջ նոր ազգեր երեւան եկաւ: Ազգային մեծ ա-զէտներու ատեն, կուսակցութիւններ փոխանակ իրենց պատկանած ազգին ու Հայրենիքին ծառայելու, որուն Համար երեւան եկած էին, եւ ատոնց անմիջական դար-մանին վրայ մտածելու, ամեն մէկը առանձինն առան-ձին իրենց կուսակցութեանց գոյութեան հարցովը կը մտաշոգուէին: Հայրենիքի աղատութեան անունով հը-րապարակ իջած եւ սակայն անոր գոյութեան տեւակա-նացումին ու աղատութեան համար աշխատելու տեղ, իրենց կուսակցութեան, ամեն գնով, գոյութիւնը տե-ականացնելու եւ տիրականացնելու ճգնեցան:

Մեր պատմութեան ամրող տեւողութեան ընթաց-քին, ամրոխավարութիւնը այս աստիճան առաջ դացած չէր, որչափ այս վերջի քառորդ դարու շրջանին: Իր թէ՝ Հայրենիքի աղատութեան համար ցոյցեր կը կազ-մակերպուէին, բայց իրականին մէջ, այդ ցոյցերը կան-խամտածուած ծրագրով, իրենց կուսակցութեան հզօ-րացման կը ծառայէիր, այդ ցոյցերու պատճառաւ, ազգը աննպատակ կը ջարդուէիր ու ծիծաղելիօրէն կուսակցու-թիւնները կը գօրանային: Շատ քիչերը միայն գտնուեցան վտանդի ահազանդը հնչեցնող եւ սակայն ատոնք ալ իմարներու ու տկարներու կարդը դասուեցան: Կեղծ Հայրենասէրներ, վարձկան գրագէտներ, անողնահար ու աննկարագիր գործիչներ հրապարակը կաղմէին: Յեղը կը ջարդուէիր, կը տառապէիր, կ'անպատուըուէիր ու կը լլէկուէիր եւ սակայն ամրոխավար կուսակցու-թիւններ անդույ հերոսական դրուագներով ու նէննինե-րով պատմութիւններ կը յօրինէին եւ աստոնցմով կը խանդավառէին իրենց շարքերը: Ամեն բան իրենց կու-

սակցութեան վերագրելու ախտը ու կուսակցութեան մը՝ Ազգին նակատագրին հետ անմիջական կապ ունեցող խնդրոյն համար հապեկապ ու անխոնեմ քայլերը պատճառ դարցան որ՝ ցեղը բարիկ բարիկ ըլլաց եւ մեր ազգային դատը վտանգուի: Կուսակցական սնափանու-թեան չաղուրդ տալու եւ Հայրենիքի աղատութիւնը մի-միայն իրենց սեփականութիւնը դարցնող կուսակցու-թիւնը ուրացաւ վերին հեղինակութիւնը եւ ուղեց որ՝ իրենց կուսակցութիւնը ըլլաց վերին հեղինակաւոր մար մինը, ատոր համար ալ ազգը չարաչարօրէն տուժեց:

Արդար ըլլալու համար միջանկեալով մը ըսենք թէ՝ մեր չորս կուսակցութիւններէն մին, հաւատարիմ իր Ազգային աւանդութիւններուն և սրբութիւններուն, Ազ-գայնական ջինջ ու մաքուր ծրագրով մը կը գործէր, ո-րուն գործիչները մեծ մասամբ տոկուն նկարագրի տէր անհատներ էին, անշահախնդիր, անկեղծ եւ փառասի-րութենէ խուսափող: Ասոնք՝ իրականապէս ցեղին ցա-ւերովը կը տուալտէին ու կը տանջուէին, շունչ ու կո-րով կապառէին ցեղին Ազգային Ողին արթնցնելու հա-մար, բայց ի զուր: Ամեն ճիգ կը թափուէր, անցեալի սիալները դարձաններու համար, ազնիւ գործիչներ ի-րենց կեանքով եւ իրական ցեղափոխականներ իրենց գործքով, տիտանամիկան ճիգեր կը թափէին, կեանք ու կորով կը վատնէին հին հաւատքը վերստեղծելու հա-մար: Սրտցաւ գործիչներ ցեղին փտութիւնները կը մատնանշէին եւ ներքին փտախտին առջեւ, կ'ուղէին թումբ կանգնիլ, բայց ի զուր, այլասերած նոր սերուն-դը՝ այնքան շատ էր իւր հետեւրդներով որ՝ անկարելի էր, գրեթէ առաջքն առնել այդ աղէտաւոր անկումին: Այս տիտանական պայքարին մէջ Ազգայնական կուսակ-ցութիւնը յաղթուած էր; հակառակ որ՝ իրականապէս Ազգային ծրագրով ու Ազգային շահերու յտակ ըմբը-

նումով կը գործէր, միակ Ազգային կուսակցութիւնը՝ ուրուն ոչ շտուաւ մեր ազգը եւ ատով մեացուց ինք իր մէջ Ազգային զօրեղ ոգին:

Իրերը այս դրութեան մէջ էին երբ՝ համեւրոպական պատերազմը վրայ հասաւ. մեր կուսակցութիւներէն ամենէն ամրոխավարը ու ամենէն ամրարտաւանը, գաղտնաբար բանակցութեան մէջ մտաւ պատերազմիկ կառավարութեան մը հետ: Ազդ կուսակցութեան՝ թեթեւութիկ, անշեռատես ու տկարամիտ գործիչները, ինչպէս միշտ՝ նոյնպէս այդ ատեն պատմութիւնը ուրացան, չուզեցին ետ նաչիլ եւ անցեալ տեսնալ իւր բոլոր ազէտներով...: Երկու երկար դարերու աղէտաւոր պատճութիւն մը կար մեր ետին, որը իւր մէջ շատ մը դասեր կը պարունակէր, ի՞նչ զոհողութիւններ ու ի՞նչ մարտիրոսացումներ ըսես չէ ըրած մեր ցեղը մօտաւորապէս այդ երկու դարերու ընթացքին ու այդ ամենը ծառայած են հզօր տէրութեան մը աշխարհականական ձգտումներուն յաջողութեան...: Այս բոլորը ոչինչ կ'արժէր մեր խիկարներուն համար, Ազգը թող կրկին գերութեան դատապարտուէր, կրկին ջարդուէր ու լըշկուէր. կը բանէր որ՝ այս խառնախնթորութիւններէն եւ թոհ ու բոհին իրենց կուսակցութիւնը օգտուէր ու փառաւորուէր և արդարեւ այդպէս ալ եղաւ: Մեր կիսակիրթ ցեղի մնացորդները ովհաննաներով ընդ առաջ գացին ու այդ անհեռատես կուսակցութեան միլիոններ տրամադրելով ատոնց կարճամիտ գործիչները աստուածացուցին: Անգոյ խոստումներու անունով ամրոխը կը խանդավառէին, հայրենիքի ազատութեան անունվ դրամներ կը չորթէին, բաց իրականին մէջ, իրենց ապիկարութեամբ ցեղը բնաջնջան ու կրկին գերութեան կը մատնէին: Յեղին մէջ կարգ մը մտածողներ՝ կ'ենթագրէին թէ՝ այդ մեծ կուսակցութիւնը քը-

րիստոնեաց կառավարութեան մը գործիքը եղած էր ու կաշառքներով Ազգային դատը վաճառած եւ սակայն իրողութիւնը՝ կուսակցամոլ դաստիարակութեան պէտք է վերագրել. բառին բովանդակի իմաստով կուսակցանեներ էին եւ ոչ յեղափոխականներ, որոնց հապճեպ քայլերը եւ կուսակցական փառասիրութիւնները՝ մատնութեան եւ դաւաճանութեան կը հաւասարէին: Անհանգուրծելի մինուրուտ մը ստեղծուած էր. մեր ցեղը մեծաւ մասամբ բնաջնջուած մեր ոսոխներէն եւ սակայն արտասահման գտնուողները դեռ կ'օրօրուէին սին չոյս սերով: Համեւրոպական պատերազմի տեւողութեան, պառակտումներն ու իրարատեցութիւնները ամենամեծ համեմատութիւններու հասած էր, ամենախալազտառակ կերպով մրցումներ ու պայքարներ ստեղծուած էին, որոնք մեր ցեղին դամբանականը շարադրեցին: Կոյզ էր ամրոխը եւ անտրամարանող, իրերը իր խկութեան մէջ չէր ուղեր տեսնալ. միշտ երազներով ու պատրանքներով կը տարուէր, անկեղծ հայրենասէրներ կ'անդոսնը-ուէին ու կը նախատուէին երբ՝ կ'ուղէին աշաւոր իրականութիւնը իւր բոլոր փուլերով հրապարակ դնել: Քանի մը տարիներ տեւեց այս անբաղձակի կացութիւնը որուն օտարները ականատես եղան եւ իրենց փաստերը դասաւորեցին, մեր արդար դատը անիրաւելու համար ու այդպէս ալ ըրին, անմիաբան էք ըսին, եւ անարժան Ազատութեան: Ըսէք խնդրեմ, ցեղ մը որ՝ դարերու տեւողութեան ընթացքին, խաղաղ շրջան մը չէ բոլորած, կրնա՞ր արդեօք հաւաքականութեան ոգի մը ստեղծել ու պահէլ զայն իր մէջ: Ես քիչ առաջ ըսի թէ՝ մեր ցեղին մէջ ձուլուած են աւելի քան 500 ցեղեր, իրենց տարբեր տարբեր սովորութիւններով ու բարքերով, ես Զեր առջեւ պատկերացուցի. մեր Հայրենիքի գրութիւնն ու ցեղին ապրելու, զարգանալու պայմանները եւ

ո՞վ կրնալ ակնկալել որ՝ դարերու այս ժխորին մէջէն ազգացին դաստիարակութեամբ հաւաքական ոչի մը ներ կայացնող ցեղ մը երեւան գար: Մեղի միջոց տրուա՞ծ է որ՝ մենք ազգացին դաստիարակութիւն մը մշակէինք եւ հաւաքական ողի մը ստեղծէինք մեր ցեղին մէջ, ո՞չ, ո՞չ միջոցը տրուած է եւ ո՞չ ալ պատեհութիւնը ներկայացած այդ խէշալը հետապնդելու համար: Մեր ցեղին պառակտման պատմական վերլուծումները ըրի իւր բոլոր տգեղ եւ աղետաւոր հետեւանքներով միասին, բայց պէտք է գիտնալ թէ՝ այդ բոլորը տեղի չպիտի ունենալին, եւ ցեղացին ժառանդական ախտ մը չպիտի դառնացին, եթէ մենք ժամանակ ունենացինք ընդհանուր ազգային դաստիարակութիւն մը տալու մեր ցեղին ու այն ատեն վստահ կրնացինք ըլլալ որ՝ այսօրուայ տղեղութիւններուն ու պառակտումներուն ոչ մին կը ցուցալը բու:

Իմ ըսածս հաստատող ամենացալտուն օրինակը մեր աչքերուն առջեւն է, այս երկիրը, որ՝ ազգերու ձուլարանը դառցած եւ սակաւն չնորհիւ միօրինակ ազգացին դաստիարակութեան, հանրացին կարծիքն ու հաւաքական կամքն է որ գերիշխողը կը հանդիսանայ ազգացին գործերու մէջ եւ վստահ պէտք է ըլլալ թէ՝ մեր ցեղն ալ նոյն արդիւնքին պիտի լանգէր եթէ մենք ինչպէս ըսի, ժամանակ ու միջոց ունենացինք այդ խէշալը իրադորձելու: Ես Զեր առջեւ պարզեցի մեր ցեղի լաւ եւ հոռի կողմէրը ու այսօրուան ընչափաղց Եւրոպան վրստահ կրնալ ըլլալ թէ՝ իւր բոլոր փաստարկումները, մեր ցեղը գերութեան դատապարտելու համար, փրփուրի պէս օդը կը ցնդին լուրջ վերլուծումներու առջեւ: Տըւէք մէկ պատեհութիւն մը, ու պիտի տեսնաք երեւան դալը աչս ցեղին իմացական կարողութիւններուն որ՝ անցեալին մէջ հակառակ աննպաստ պայմաններու, քա-

նիցս արեւելքի մէջ քաղաքակրթութեան ուահպիրան հանդիսացած է:

Անցնինք բուն մեր ըսելիքներուն եւ աչսօրուաչ ամրող աշխարհը հետաքրքրող, մեր ցեղի յուսահատական պահպարի պատճառներուն որ՝ շատեր կը դատապարտեն աղատութեան տիրանալու համար անբնական պահպար մը համարելով զան: Մեր ցեղը մեծ հաւատք ունի ներ Եւրոպակի արդարադատութեան եւ ժողովուրդներու խըղ ճին վրալ: Եւրոպան քանիցս արիւն պահանջած էր մեր ցեղին ու մեր ցեղը իւր ունեցածէն աւելին զոհած էր ու աչս բոլորէն վերջ, մենք ականատես եղանք որ՝ մեր բոլոր զոհողութիւնները Եւրոպակի շահերուն միան ծառացեց: Եւրոպական դիւտանագէտները մեր ցեղին հոգին լաւ կերպով ուսումնասիրած էին ու եկաւ ատեն մը որ՝ մենք եւս կարողացանք Եւրոպակի դիւտանագէտներուն կեանքն ու հոգին ուսումնասիրել եւ այդ օրէն սկսանք պատրաստութեան: Երբ մեր ցեղը հիասթափուեցաւ ու բոլոր մեծ ու պղտիկ պատասխանատուները յախնուեցան, մեր ցեղին մէջ գործութիւն ունեցող ազգացական կուսակցութենէն զօրաւոր նկարագրի տէր գործիչ մը հրապարակ իջաւ եւ ցեղին բեկորները գործի հրաւիրեց ու քիչ ատենէն կազմուեցաւ «Սրբազն Գունդ»ը որ աչսօր կը գործէ:

Ասկէ երկու տարի առաջ էր որ՝ լոիկ մնջիկ այդ «Սրբազն Գունդ»ը կազմուեցաւ, ոչ ոք գիտակ եղաւ այդ պատրաստութեան եւ ոչ ոք կասկածեցաւ ու հետամուտ եղաւ ատոնց ծրագրին: Այդ «Սրբազն Գունդ»ի դեկավարները, որուն մէկ անդամը ըլլալու պատիւն ունիմ, հաստատապէս համոզուած էին որ Եւրոպական դարձեալ պիտի անիրաւէ մեր ցեղը, որովհետեւ պատերազմի կէս ըրջանին, շատ մը համոզիչ փաստեր այդ կարծիքը գործուցած էին մեր մէջ ու մենք այդ օրէն որո-

շած էինք վճռականապէս որ՝ լուսահատական պայքար մը մղենք սրբազն նշանաբան մը միայն ունենալով, աղասութիւն կամ մահ։ Արդ, մեր «Սրբազն Գունդ»ը կը բազկանաց 300 անձնազոհ երիտասարդներէ, որոնց 200ը գործօն անդամներ են իսկ 100ը պահեստի ոչտ, ուրոնք այլ միջոցներով գործօն անդամներուն նիւթապէս կ'ածակցին։

Մեր մէջ կը հաշուԾուին տասնէ աւելի փաստաբաններ ու բժիշկներ, փաստաբանները՝ մեր գործերու զարդացումի պահուն պլոպականդ պիտի ընեն ի նպաստ մեր ցեղի արդար դատին, իսկ բժիշկները քիմիական դիւտերով պիտի սպառազինեն «Սրբազն Գունդ»ի գործօն անդամները։ Այս ազգասէր բժիշկները, իրենց անխոնջ ջանքերով քիմիական այն տեսակ դիւտ մը գտան որ այսօր ամբողջ աշխարհ բերանարաց թողուց եւ որոնց կը պարտինք քանի մը խորհրդաւոր մեռելներ . . . Նախ քան այս քարտին անցնելէ առաջ, կ'արժէ որ՝ մի քանի փոքրիկ բացատրութիւններ տամ այս գործողութիւններուն ու հերոսական դրուագներուն վրայ որ՝ մեր «Սրբազն Գունդ»ի լուսաղապահները կատարեցին։

Մեր բժիշկներու առաջին դիւտը եղաւ, այն տեսակ թուն մը պատրաստել որուն ներարկումը մարդոց մարմնոյն մէջ, անմիջական մահ պատճառէր։ Ամիսներ պէտք եղաւ այդ փորձը կատարելագործելու համար, որովհետեւ միմիայն մահացնելը չէր բաւէր, այլ նաեւ եւ ամենակարեւորը, մեռնողին մահը բնական մահէն պէտք չէր զանազանուէր եւ երկրորդ եւ ալ աւելի կարեւորը, աստիճանական չափ մը տալ այդ թունին որ ենթակալին վրայ անմիջական եւ կամ քանի մը վայրէն վերջը աղդէր։ Այս փորձերը իւր ամբողջ լուսամբը կատարելութեան հասաւ, որկէ վերջ մենք ըս-

կըսանք գործադրութեան միջոցներուն վրայ խորհիլ։ Մեր «Սրբազն Գունդ»ի ամենակարող անդամներէն միոյն պաշտօն արուեցաւ որ՝ ինք որպէս մատնիչ ներկայանաչ, մեր ցեղի դարաւոր թշնամիին այս տեղաց Դեսպանատան մօտ, ուր քիչ ատենէն մեր հերոսը այդ պաշտօնին մէջ իր լաւագոյնը ըրաւ եւ քիչ ատենէն այդ Դեսպանատան մէջ կարեւոր պաշտօնի մը տիրացաւ։ Ու այդ պատճառաւ ալ մեր ցեղակիցներէն շատեր ալ խորթ աչքով նաևիլ սկսան մեր հերոսին վրայ, բայց այդ բոլորը նշանակութիւն չունէր, մենք գործ մը ծըրագրած էինք եւ այդ գործի յաջողութեան համար ալ միջոցներու մէջ խորութիւն չպնդինք, որովհետեւ ինչ արարքներ ալ որ գործէինք Հայրենիքին համար էր։ Մեր հերոսը երեք անուններ ունէր, մէկը իր խեկանը, երկրորդը լեզափոխական եւ երրորդը՝ կեղծանունը որ, Դեսպանատան տուած էր։ Ինքը այդ պաշտօնին անցնելէն վերջ, ազգային գործերով ալ աւելի կը հետաքրքրուէր եւ ատիկայ անոր համար էր որ դեսպանատան գաղտնիքներ հազորդէր եւ իրավէս ալ, շատ մը առասպելական ու շնծու լրտեր հազորդեց ու ատով իր անկեղծ եւ հաւատարիմ լրտես մը ըլլալը ապացուանեց։ Իր ներկայութիւնը՝ բոլոր հաւաքոյթներու մէջ, զզուանքով կը լեցնէր մեր հայրենակիցներուն սրտերը եւ եղաւ ատեն մը որ՝ ընդհանուր պոռթկում մը առաջ եկաւ եւ նոյն իսկ մէկ անդամ մ'ալ անյաջող տէռոր մը կատարուեցաւ վրան։ Ատկէ վերջ, ալ կասկած չի կար իր լրտես մը ըլլալուն եւ այս եղաւ գլխաւորագոյն պատճառը որ իւր պաշտօնն ալ բարձրացաւ։ Երբ ընդհանուր պատերագմը վերջացաւ մեր ընկեր լրտեսը բաղդի բերմամբ, Դեսպանատան կողմէ կարեւոր առաքելութեամբ մը մերձաւոր Արեւելք ճամբուեցաւ։ Մենք այդ բանը օր առաջ գիտցանք ու մենք ալ մեր կողմէ

պատրաստութիւններ տեսանք, նախ կարեւոր թերթի մը թղթակից ըլլալու պաշտօնական թուղթը ձեռք բերինք եւ յետոյ կանխաւ պատրաստել տրուած մատանի մը իրեն չանձնեցինք: Այս մատանին անտեսանելի ըլլալու չափ նուրբ էր, գոյնը մարդու ճորթի գոյն, այնպէս որ՝ ոչ ոք կրնար նշամարել այդ մատանին ունէ ձեռքի վրայ, փոխան ակի, այդ մատանիին վրայ փոքրիկ գոյնդ մը կար սրածալր, որուն մէջ կանխապատրաստուած թոյնէն լեցուած էր ու այս պատրաստութիւններով եւ պէտք եղած կարեւոր հրահանդներով ու թելադրութիւններով, ընկերուհիի մը եւ ուրիշ երկու զինակիցներու հետ ճամրու դրինք: Այն ընկերուհին եւ երկու զինուորները որուն հետ ընկերացաւ մեր հերոսապետը, կը պատկանէին մեր «Սրբազն Գունդ»ին եւ ատոնք ալ որոշ առաքելութեամբ կը մեկնէին ոէպի պարտականութեան վայրը: Ասոնցմէ երկուքը՝ հերոսապետն ու հերոսուհին, մասնաւոր գործեր մը կարգադրելէ վերջ, կամաւորապէս պիտի չանձնուէին զիրենք հետապնդող կառավարութեանց ու դատավարութիւններու ընթացքին, կանխորշուած ուղղութեամբ պատախաններ պիտի տային դատաւորներուն ու ի վերջու իրենք զիրենք պիտի մահացնէին, իսկ ատոնց պատախաններն ալ պատճառ պիտի դառնաչին որ՝ հանրութիւնը ալ աւելի հետաքրքրուէր մեզմով ու մեր դատով եւ այդպէս ալ եղաւ:

Զեզի ծանօթ է մեր հերոսապետին գործերը՝ թէ մերձաւոր արեւելքի մայրաքաղաքին մէջ եւ թէ Եւրոպայի «ամենահզօր կալսութեան» մայրաքաղաքին մէջ: Թէ ի՞նչ կերպով մեր հերոսապետը իւր առաջին երկու յաջող տէռորները կատարեց ատի մեզի անձանօթ է, կամ մեզի վերապահուելիք դադանիք մ'է, բայց երկրորդ տէռորը ամենուդ ծանօթ է երր ի մտի ունե-

նաք իսրէհրդաւոր ու թունալից ծատանին որ՝ ի վերջոյ հերոսապետը բանտին մէջ իր երկու ձեռքերը վիրամը միացուցած պահում մատանիին մէջ եղած թոյնը իր մարմնովն մէջ ներարկեց եւ մահացաւ...:

Անցնինք հերոսուհիին մահուան պարագաներուն. Ձենէ ամեն ոք կը լիշէ անշուշտ թերթերուն մէջ կարդացածը թէ՝ մեր հերոսուհին «Եւրոպայի հանրապետութեան» դատարանին մէջ իրը թէ չուզուեցաւ ու այդ չուզման պարագային իր ձեռքն կուրծքին վրայ դրաւ եւ այդ բնական ու փոքրիկ շարժումէն վերջ, անմիջական եղաւ իր մահը: Հերոսուհիին մահանալուն գաղտնիքն ալ հետեւեալն է. իրեն կուրծքին վրայ շարուած կացին չորս կոճակներ, որոնց միուն մէջ թոյն լեցուած էր, այդ թունաւոր կոճակին վրայ ալ, քիչ առաջ չիշած մատանիին պէս սրածալր փոքրիկ ասեղի ծալր մը կար, որ երբ մեր հերոսուհին ձեռքը ատոր վրայ դըրաւ, թունաւոր կուրծքին մեռաւ: Ասոնք գաղտնիքներէին անցեալին մէջ եւ սակայն այսօր մեզ համար նշանակութենէ զորք են, քանի որ՝ ասկէ վերջ մենք տարրեր ձեւերով պիտի գործենք:

Իսկ մեր միւս երկու հերոսներուն գործը եղաւ երկու կարեւոր չինքեր օդը հանել, որոնք՝ ինչպէս դիտէք, յաջողութեամբ կատարելին վերջ իրենց պաշտոնը, անլնաս վերադարձան:

Գանք այս քարտէսին, որը իւր մէջ այնքան ալ գաղտնիքներ չի պարունակէր, այս քարտէսը զոր կառավարութեան յանձնուեցաւ, բուն իսկ մեր գիտակցութեամբն էր եւ ասիկայ պատճառ մը պիտի դառնար որ մենք մեր նուրիական դատը Զեր ուշադրութեան յանձնէինք. վստահ ըլլալով Զեր մարդասիրական զգացուներուն եւ խղճին վրայ, թէ՝ դուք տկարներուն ձախնը պիտի լսէք եւ անիրաւուած դատի մը տէր ու պաշտպան

պիտի հանդիսանաք: Ահաւասիկ այս քարտէսին գաղտնիքը: Այս քարտէսին վրայի բոլոր սեւ ու կլորաձեւ կէտերը Եւրոպական մայրաքաղաքները կը ցուցնեն, իսկ այս եռանկիւնաձեւ գծուածքները՝ այդ քաղաքներուն գլխաւոր շնչքերն են, որոնց երկուքը օդը հանուեցան արդէն: Այս զանազան տիպերով մարդանկարներն ալ, Եւրոպական կարեւոր դիւանագէտները կը ցուցնեն, ասոնց մին ինչպէս զիտէք, մահացուցինք: Բրդաձեւ խազերը կը ցուցնեն Եւրոպական խորհրդարանները, որոնցմէ միոյն առջեւ մեր հերոսուհին ուժանակ արձակեց: Իսկ միւս մնացած զանազան նշաններուն վրայ, ստիպուած եմ լոել, որովհետեւ ատոնք մեր վաղուայ գործունէութեանց յատակագծերն են, եւ վըճռուած է գաղտնի մնալու:

Արդ՝ Տեարք, իմ պաշտօնս աւարտած է այլեւս, միայն կրկին անգամ Ձեր արդարագատութեան եւ մարդասիրութեան դիմելով կը պաղատիմ որ՝ իմ տառապեալ ցեղին զատը վերաքննուի ու մեր ազգային բաղձանքներուն գոհացում արուի եւ որով առաջըլ առնուի այն արիւնահեղութիւններուն ու աւերներուն որը արդէն ծրագրւած է եւ որուն նախնական փորձերուն ամենդ ծանօթ էք: Ու պիտք է դիւնաք դուք եւ ի մասնաւորի Եւրոպական դիւանագէտները, թէ՝ թէեւ ես անձնապէս կը պաղատիմ Ձեզ եւ սակայն «Սրբազն Գունդ»ի կողմէ պահանջ մ'է որ Ձեզ կը ներկայացընես ու եթէ Եւրոպական դիւանագիտառութիւնը համառի իր տեսակէտին վրայ ու մեր ցեղը դարձեալ գերութեան մէջ թողու, աշարուընէ կազդարարենք թէ՝ գեռ մենք 198 զինուորներ ունինք, որոնք՝ միջին հաշուով պիտի կարողանան առնուազն 25 տարի պայքար մղել, վատութեան եւ անարդարութեան դէմ:

Բնաւ մի զարմանաք եւ մեծ խօսիկութիւն համա-

րիք իմ ըսածներս, որովհետեւ գործնական փորձերը ցուց առւին թէ՝ մենք մեր վեցամսեալ ահեղ գործունէութեամբ, մի միայն երկու զոհ առւինք եւ անոնք ալ կամաւոր զոհեր էին...: Մեր ցեղը՝ այս լուսահատական պայքարով ոչինչ ունի կորսոնցնելիք, լաց մեր այս սրբազնա արարքներով, մեր պատմութեան մէջ պիտի բանանք էջ մը որ՝ ապագայ սերունդը հիացնէ: Եթէ մեր ցեղը դատապարտուած է մեռնելու, մեզ համար նախընտրելի է Սպարդացիներու պէս մեռնիլ քան թէ սարուկ եւ գետանաքարշ կեանք մը ապրիլ: Մենք կը հաւատանք թէ՝ այն զատը որ կը հետապնդենք, աշխարհի ամենաարդար ու Սուրբ Գատն է: Ու մեր այս սրբազն ու վեհ հետապնդումներու համբուն վրայ ոչ ոք կրնայ մեզ մեղադրել ու «Հասարակ ոճրագործներ» անուանել. որովհետեւ պատերազմի ընթացքին Եւրոպայի մէջ, եպիսկոպոս մը աննախընթաց հեռատեսութեամբ գուշակեց մեր ցեղի ապագան ու ատով նոր լուս մը սրիդուեց մեր գործի ուղիին վրայ: Խօսքը ուղղելով Եւրոպայի դիւնագիտութեան, այդ սուրբ մարդը կ'սէիր.

«Կը պաղատիմ Ձեզ, որ երբ զինուորները այսօրուան իրենց գրաւած արուները մեզի ձգեն ՏՍ.Ռ.Ա.ՊԵԱԼ. ՑԵՂԸ բարբարոսներու ձեռքէն ազատէ: Հակառակ պարագային երէ այս բռուառ ժողովուրդին մնացորդ մասը անհիշանական դառնայ եւ երէ ոռոմերերով կործանեն Պ...ը, ես չեմ վախնար, ես եպիսկոպոս, Քրիստոսի խորանին առջեւ յայտարել թէ՝ իրենց արարքները արդարացի են եւ նոյն իսկ համաձայն Աստուածային օրինաց»:

Արդ՝ դատաեցէք ու դատապարտեցէք մեզ, որ անիրաւուած ենք, որ արդարութեան գործադրութիւնը կը պահանջենք որ ախտանիական պայքարով մը կուզենք մեր ցեղը ապրեցնել եւ եթէ այս մեր արարքները դուք եւս

200

դատապարտելի կը գտնէք՝ ահաւասիկ եմ, բռնեցէք,
կախեցէք, սպաննեցէք զիս, բայց կեցցէ՛ ազատութի՛ւն
եւ ասիկաչ իմ առաջին ու վերջին խօսքս պիտի ըլ-
լաչ:

Երբ հոետորը իւր խօսքը աւարտեց, Հսկաչ ամբո-
խը որ բերանաբաց ու անշուկ, պերճախօս հոետորին
բոլոր խօսածներն կէտ առ կէտ կ'ունկնդրէր, յանկար-
ծական պոռթկումով մը հո՛ւռաչ պօռալ սկսաւ շարու-
նակաբար, որոնց միլիոնաւոր ձաները օդը կը թնդա-
ցնէին: Բոլորը կատարելապէս հաւատացած էին հոե-
տորի ներկաչացուցած դատի արդարութեան վրաչ եւ
ազդ էր պատճառը որ ուկնդիր ամբոխը, որպէս համա-
ձիս հոետորին եւ պաշտպան անոր ներկաչացուցած դա-
տին, հոետորը իրենց ուսերուն վրաչ առին եւ Հսկաչ
թափօրով մը սկսան գլխաւոր հրապարակներու վրաչ
ընջիւ, խաղաղ ցուցեր ընելով երկրի կառավարութեան
դէմ: Ու մեծ Հանրապետութեան արդարասէր կառա-
վարութիւնը, տեղեակ ըլլալով խնդրոյն եւ ներկաչաց-
ուած դատի արդարութեան, ժողովուրդի ցուցերուն,
ընդառաջ դնաց ու իր կողմէ զինուորական հսկաչ նուա-
գախումք մը տրամադրեց ցուցարներուն, որոնք ամ-
բոխին առջեւը ինկած իրենց ազատութեան երգը սկը-
սան նուազել զմայելի եղանակաւ մը: Բայց աւա՛ղ,
այդ նուազախումքին ձայնը ուրիշ բան չէր եթէ ոչ ժա-
մացուցիս զիւ ձայնը որ զիս խոր քունէս արթնցուց
երազի մը ամբողջ անտանելի տպաւորութիւնը թողլով
այդ օրուաչ կեանքիս վրաչ:

«Բ ՈՒ Ի Ժ Ա Կ»

Կարճ ատենէն պիտի սկսինք հրատարակել
ԺԱԿ» բժշկական-առողջապահական ամսորեաչ հ
մը՝ Ամերիկահաչ կարող բժիշկներու աշխատա
թեամբը: Դիւրացնելու համար մեր թղթատա-
ձեռնարկները՝ բաժանորդագրուիլ ուզողները
փութացնեն իրենց անունները աշխմէն:

Տարեկան բաժնեղինն է՝ \$1.25

Հասցէ՝ «ԲՈՒԻԺԱԿ»ի Խճբագրութիւն կամ

Editor of POUJAG

156 Vinton Street,

Providence, R. I.

ՎԵՐՋ

200

17.517

O ~~0~~ ~~0~~